

ՀՅՌ Բիրոյի Ցայտարարութիւն

Հայոց Յեղասպանութեան յիշատակի օրուան հերթական տարելիցի նախօրեակին, կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրաւէրներու դէմ յանդիման: Մեր անժամանացելի իրաւունքներու պաշտպանութեան հարցը այսօր աւելի քան երբեք վերանորոգելու անհրաժեշտութիւն կայ:



Վերջին քանի մը տարիներուն նոր թափ ստացեր են թուրք-ատրպէյճանական տանգեմի թշնամական ոտնձգութիւնները Հայաստանի եւ հայութեան դէմ: Ակնյայտ է, որ հետեւողականօրէն թելադրուող շարք մը նախապայմաններէն է նաեւ Յեղասպանութեան միջազգային ճանաչումը հետապնդելէն հրաժարելու պահանջը:

Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչները արդէն իսկ անթաքոյց կերպով սկսեցին յարձակ թրքական ժխտողական մօտեցումները: Օսմանեան թուրքիոյ կողմէ հայ ժողովուրդին նկատմամբ գործադրուած յեղասպանութեան կապակցութեամբ, օրերս կատարուեցան յայտարարութիւններ, որոնք մինչեւ այսօր յառաջ մղուած են պաշտօնական Անգարայի կողմէ եւ կը հանդիսանան բացառապէս թրքական թեզեր: ՔՊ-ական իշխանութեան այս դիրքորոշումը Հայոց Յեղասպանութեան իրողութիւնը կասկածի տակ դնելուն միտուած անհանդուրժելի քայլ է:

Բիրո... Ծար. էջ 3

Գանատահայութիւնը իր պահանջատիրութեան ձայնը բարձրացուց Օթթաուայի մէջ



Լուսանկարը՝ Իշխան Ղազարեանի

ՀՅՌ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի Ցայտարարութիւն

Գանատահայ հայրենակիցներ,
Հայոց Յեղասպանութեան 109-րդ տարելիցը կը թեւակոխենք ճակատագրորոշ այնպիսի պահու մը, երբ թշնամին վերստին դիմած է եղեռնագործութեան՝ հարուածելով Արցախին եւ բռնազաղթի ենթարկելով արցախահայութիւնը:

Գանատայի տարածքին, մենք, Հայոց Յեղասպանութեան որպէս ժառանգներ, տանամեակներ շարունակ պայքարած ենք մեր իրաւունքներու վերատիրացման ի խնդիր, եւ Հայ Դատի մեր յանձնախումբերու տարած աշխատանքներն ու ճիգերը ի խնդիր մեր արդար դատին՝ արգասաւորուած են Գանատայի տարածքին:

Այսօր, կը գիտակցինք, որ մեր ուժերու գերազոյն լարումով անհրաժեշտ է կանգուն ու անխորտակ պահել դիմադրականութեան մեր պատուարները եւ շարունակել պայքարը ի խնդիր Արցախի վերահայացման, խնդիր Արցախի ժողովուրդի ազգային ինքնորոշման իրաւունքի իրագործման եւ ի խնդիր մեր պետականութեան ինքնիշխան սահմաններու պաշտպանութեան՝ Տաւուշէն մինչեւ Սիւնիք:

Համախոսմբ ու կուռ շարքերով շարունակենք պայքարը, անսասան կանգնինք Հայ Դատի պատնէշներուն վրայ, մինչեւ որ հաստատուի արդարութիւնը եւ պատմական իր բնօրրանին մէջ ազատօրէն ապրի հայութիւնը:

ՀՅՌ Գանատայի Կեդրոնական Կոմիտէ

<h3>Այս Թիւով</h3>	<p>Կը դատապարտենք հայրենի հողերը յանձնելու 33 իշխանութիւններու դաւադիր ընթացքը. 33Դ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի նամակը ուղղուած 33 իշխանութիւններուն</p> <p>Կարդալ էջ 10</p>	<p>«Պարոն Էրտողան, մի՛ փորձեր Սփիւռքը հակադրել 3այաստանին. 3այաստան եւ Սփիւռք՝ մէկ ազգ ենք՝ մէկ պահանջատիրութեամբ». Արամ Ա. Վեհափառ</p> <p>Կարդալ էջ 6</p>	<p>Գանատահայութիւնը իր պահանջատիրութեան ձայնը բարձրացուց Օթթաուայի մէջ</p> <p>Կարդալ էջ 7</p>
--------------------	--	--	---



MAZDA GABRIEL ANJOU

THE ALL-NEW 2024 MAZDA MX-5

Kevork Asadourian
General Manager

7050, boul. Henri-Bourassa Est
Anjou, QC H1E 7K7
Tél. : 514 328-7777
mazdagabrielanjou.ca



Al-Nejmah

MIDDLE EASTERN SUPERMARKET

NOW OPEN
NOW OPEN



Սեփականատեր
Յարութ Միֆան

Ընտանեկան բացառիկ գործառնություն
ուր կը գտնեք ձեր բոլոր կարիքները
ուտելիքներու վերաբերեալ

IN HOUSE

COFFEE ROASTING & GRINDING
ROASTING FRESH NUTS
SESAME GRINDING TO MAKE FRESH TAHINA
TANOOR BREAD & IRAQI SAMOON

Մուրճ աղալ եւ խարկել
Հնտեղին աղալ օրական դրութեամբ
Շուշմայ աղալ եւ թահինի պատրաստել
Թոնիքի հաց եւ իրաքեան սոմոն

Supermarket | Restaurant | Bakery | Halal Butcher
Վաճառատուն, ճաշարան, փուռ, մսավաճառ

PHONE: 289.232.1200
3085 Hurontario St, Unit 1-6, Mississauga




Պրիթիշ Գոլոմպիոյ օրէնսդիր մարմնի նիստին ոգեկոչուեցաւ Հայոց Յեղասպանութեան 109-րդ տարելիցը

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը Պրիթիշ Գոլոմպիոյ կառավարութեան հետ գործակցաբար, կազմակերպած էր Հայոց Յեղասպանութեան 109-րդ տարելիցին նուիրուած յիշատակի ձեռնարկ, Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024-ին, Վիքթորիայի մէջ, վարչապետ Տէյվիտ Էպրի եւ Առողջապահութեան նախարար Ատրիան Տիքսի համատեղ հիւրընկալութեամբ, 20 նախարարներու եւ խորհրդարանականներու, Հայ Համայնքի ներկայացուցիչներու մասնակցութեամբ, Rotunda հռչակաւոր գրադարանին մէջ:

Ձեռնարկին ընթացքին վարչապետ Էպրի ընդգծեց մարդկութեան դէմ ոճրագործութեան պատճառած խոր ցաւն ու գովաբանեց Հայ ժողովուրդի աննկուն կամքը՝ ճանաչման եւ յիշողութեան հետապնդման հարցով: Ան նաեւ գովաբանեց դանատահայութեան ներդրումը Գանատայի հասարակական եւ մշակութային կեանքէն ներս:

Նախարար Տիքս յայտնեց, թէ Հայոց Յեղասպանութիւնը ծրագրուած եւ համակարգուած իրողութիւն էր Օսմանեան պետութեան կողմէ, որ կը նպատակադրէր արմատախիլ ընել հայութիւնը իրենց պապենական հայրենիքէն: Ան յայտնեց նաեւ, թէ նոյն ոճրագործութիւնը կրկնուեցաւ 2023-ի Սեպտեմբերին, երբ 150 հազար արցախցիներ բռնագողթի ենթարկուեցան Ատրպէյճանի կողմէ, թուրքիոյ մեղսակցութեամբ:

Ընթացքին, Ընդգրկմադիր BC United կուսակցութեան պատգամաւոր Թերեզա Ուաթ, Կանաչներու կուսակ-



ցութեան առաջնորդ Սոնիա Յուրսենու եւ Պրիթիշ Գոլոմպիոյ Պահպանողական կուսակցութեան պատգամաւոր Պրիւս Պանմըն յայտնեցին իրենց զօրակցութիւնն ու աջակցութիւնը Հայ Համայնքին:

ՀՅԴ ԳԵՄ-ի խօսքը փոխանցեցին Գառնի Քէօզքերեան եւ Այա Չափան-

եան, որոնք դատապարտեցին Յեղասպանութիւնն ու եւ Համայն աշխարհին անտարբերութիւնը զայն գործադրողներուն հանդէպ:

Ոգեկոչումը աւարտին հասաւ տեղացի երաժիշտ Եոսէֆ Շատեանի հայկական աւանդական երգերու ներկայացմամբ, որմէ ետք տեղի ունեցաւ

յատուկ ընդունելութիւն նախարար Տիքսի կազմակերպմամբ:

Նշենք, որ նախքան ձեռնարկին սկսիլը, խորհրդարանի շէնքին դիմաց տեղի ունեցաւ հայկական դրօշի բարձրացում եւ դրօշակի արարողութիւն, որպէս խորհրդանիշ յիշողութեան եւ պահանջատիրութեան:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Հայաստանի գործող իշխանութիւնը Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ յայտարարել է պետականամիտ եւ քրէօրէն պատժելի հերթական գործընթացի մասին, որով Տաւուշի մարզից տարածքներ են յանձնուելու Ատրպէյճանին:

Աջակցութիւն յայտնելով միակողմանի զիջումների օրակարգի դէմ Տաւուշում ձեւաւորուող ժողովրդային հակազդեցութեանը՝ արձանագրում ենք.

1. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի ղեկավարած սահմանազատման հարցերով յանձնաժողովն, ըստ իր ստեղծման իրաւական հիմքի խորհրդակցական մարմին է, չունի որեւէ լիազօրութիւն տալ համաձայնութիւն կամ կայացնել որոշում Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան իրաւագօրութեան ներքոյ գտնուող որեւէ տարածք այլ պետութեանը փոխանցելու կամ Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանի դիմը որոշելու հարցում: Հակառակը լիազօրութիւնների չարաչափում է եւ քրէօրէն պատժելի արարք:

2. Տաւուշի մարզից սահմանազատման եւ դրա հիման վրայ փաստացի սահմանազծման աշխատանքների մեկնարկման որոշումը կայացուել է ոչ միայն նման հարցերով միջազգային լաւագոյն փորձի լիակատար անտեսմամբ, միջազգային իրաւունքով արգելուած՝ ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու, Հայաստանի անվտանգութիւնն անտեսելու պայմաններում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան, այդ թւում՝ «Պետական սահմանի մասին» օրէնքի կոպտագոյն խախտումներով:

3. Նշուած տարածքները գտնուում են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան իրաւագօրութեան ներքոյ, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետութեան օրէնքները, տեղակայուած են Հայաստանի զինուած ուժերը, իսկ 2015 թուականի Դեկտեմբերի 22-ից ուժի մէջ մտած Սահմանադրութեան 205-րդ յօդուածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքի որեւէ փոփոխութեանը վերաբերող հարցերը լուծուում են բացառապէս հանրաքուէի միջոցով:

4. Վերահաստատելով սահմանազատման եւ սահմանազծման համար անհրաժեշտ միջավայրի բացակայութեան վերաբերեալ նախկինում մեր արտայայտուած դիրքորոշումը, կրկին յիշեցնում ենք, որ երկու երկրների միջեւ սահմանազատումն ու սահմանազծումը միմեանց յաջողող գործընթացներն են: Նախ, միջազգային իրաւունքի համաձայն եւ փորձի հաշուառմամբ՝ երկու երկրների միջեւ պէտք է իրականացուի սահմանի ամբողջական սահմանազատում (դիլիմիտացիա), որի նկարագրութիւնը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան իրաւագօրութեան ներքոյ գտնուող որեւէ տարածքի փոփոխութիւն, ենթակայ է հանրաքուէով հաստատման: Վերջինիս առկայութեան դէպքում է միայն իրականացուած սահմանազծում (դեմարկացիա):

5. Մինչեւ նշուած հանրաքուէով հաստատումը՝ Հայաստանի զինուած ուժերը պարտաւոր են կատարել Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան, անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անձեռնմխելիութեան ապահովման իրենց՝ սահմանադրական գործառոյթները:

Ըստ այդմ, յայտարարում ենք եւ զգուշացնում Նիկոլ Փաշինեանին ու գործընթացում ներգրաւուած բոլոր անձանց, առանց հանրաքուէի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան իրաւագօրութեան ներքոյ գտնուող որեւէ տարածքի փոփոխութիւն (փոխանցում այլ պետութեան) կամ այդ ուղղութեամբ իրականացուած որեւէ գործողութիւն ոչ միայն առտչին է, այլ նաեւ համարուում է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգի եւ պետութեան անվտանգութեան դէմ ուղղուած առանձնապէս ծանր յանցագործութիւն, որը պատժուում է ընդհուպ ցմահ ազատազրկմամբ:

ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմին
22.04.2024 թ.

Բիւրօ... Սկիզբ էջ 1

Իր հերթին, երկրի քաղաքական առաջին դէմքը իր սեփական ժողովուրդին նկատմամբ գործադրուած Յեղասպանութիւնը կը բնութագրէ իբրեւ Մեծ եղեռն, փաստացի հրաժարելով այն իրաւաքաղաքական գնահատականէն, որ հաստատուած է Հայ եւ օտար պատմաբաններու եւ ցեղասպանագէտներու կողմէ եւ ընդունուած ու դատապարտուած է ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց յանձնաժողովի, շարք մը այլ միջազգային ատեաններու, բազմաթիւ երկիրներու, որոնց կարգին՝ գերտէրութիւններու խորհրդարաններու եւ կառավարութիւններու եւ պետութիւններու ղեկավարներու կողմէ:

Այս նոյն պարունակին մէջ, փորձ կը կատարուի իրարու հակադրել պատմական ու իրական Հայաստանը, մեր անցեալն ու ներկան, հայրենիքն ու պետութիւնը:

Ակնյայտ է, որ ՔՊ-ական իշխանութեան դրսեւորած այս ժխտողական կեցուածքը հետեւողական շարունակութիւնն է թուրք-ատրպէյճանական պարտադրանքներուն դիմաց տեղի տալու որդեգրուած քաղաքականութեան:

Իբրեւ թէ Ատրպէյճանի եւ Թուրքոյ հետ յարաբերութիւններու կարգաւոր-

ման միտող, խղաղութեան հասնելու ՀՀ ներկայ իշխանութիւններու այս վարքագիծը ոչ միայն պիտի չնպաստէ տարածաշրջանէն ներս խղաղութեան եւ կայունութեան հաստատման, այլ նաեւ պիտի վաւերացնէ ուժի, կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախընթացը, բան մը, որ կը հակասէ միջազգային օրէնքին:

Յատկանշական է, որ այս դատապարտելի քաղաքականութիւնը կ'իրականացուի այն պայմաններուն տակ, երբ Անգարա-Պաքոն առանցքը ցեղասպանութիւն գործադրեց Արցախի հայ բնակչութեան նկատմամբ եւ էթնիկ գտումի ենթարկեց Արցախը: Նոյնինքն այս պահուն ալ Ատրպէյճանը կը շարունակէ մշակութային ցեղասպանութիւնը Արցախի մէջ այդ նոյն ձեռագրով, որով Թուրքիան հայկական հետքերը տասնամեակներէ ի վեր կը վերացնէ Արեւմտահայաստանի մէջ:

Կասկած չկայ, սակայն, որ Հայ ժողովուրդը, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, վճռականօրէն տէր է իր արդար իրաւունքներուն, եւ Հայաստանի որեւէ իշխանութիւն իրաւասու չէ հրաժարելու այդ իրաւունքներէն:

ՀՅԴ Բիւրօ
23 Ապրիլ 2024 թ.

Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչում



Կազմակերպութեամբ Հայ Դատի յանձնախումբին, Թորոնթոյի Հայ Կեդրոնի մայր սրահին մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարեկան ձեռնարկը, Կիրակի, Ապրիլ 21-ին, ժամը 2-ին, որուն ներկայ էին աւելի քան 400 հայորդիներ, հոգեւոր հայրեր եւ քաղաքական ներկայացուցիչներ: Վերոնիք Այնէճեան օրուան հանդիսավարն էր, որ ձեռնհաս կերպով կատարեց իր դերը երեք լեզուներով:

Գանատայի, Հայաստանի եւ Արցախի քայլերգներով սկսաւ յայտագիրը, ապա յոտնկայս յարգեցինք մէկուկէս միլիոն նահատակներու յիշատակը: Այնէճեան բացատրեց, թէ որպէս վերապրողներու 2-րդ, 3-րդ եւ 4-րդ սերունդ, կը կրենք «մոռցուած ցեղասպանութեան» ցնցիչ արդիւնքը, որ մեր ինքնութեան անուրանալի մասն է: «Ուրացողներու դէմ ըլլանք, հաստատ կերպով, ամբողջ տարուան ընթացքին եւ հետեւողականօրէն: Արցախի 44-օրուայ պատերազմին աշխարհը լուռ մնաց, աւելի քան 4 հազար զոհ տուինք, 9 ամիսներ արգելափակուած տեղի ունեցաւ եւ ապա 120,000 արցախահայերու տեղահանում» ըսաւ ան: Կոչ ուղղեց կառավարական ներկայացուցիչներուն, որ իրենց դիրքերուն եւ պաշտօններուն միջոցաւ պայքարին ցեղասպանութեան ուրացումին եւ խեղաթիւրուած իրականութեան դէմ: Ան յայտնեց նաեւ, թէ ամէնէն վտանգաւոր սպառնալիքը Ատէրպայճանի նախագահն է, որ կը համարձակի Հայաստանի եւ Հայ ժողովուրդի գոյութեան սպառնալիքը:

Քաղաքացիական, նահանգային եւ դաշնակցային կառավարութիւններու ներկայ բոլոր ներկայա-

ցուցիչները արտայայտուեցան Հայոց Ցեղասպանութեան ահաւորութեան մասին, յիշելով անմեղ զոհերը. անոնք վեր առին վերապրողներու կամքը եւ անոնց գոյատեւելու յանձնառութիւնն ու ձգտումը դէպի ապահով աշխարհ, ուր խտրականութիւնն ու հալածանքը բաժին չունին: Նաեւ գովաբանուեցաւ 1923-ի ճորճութանի որբերու գանատական մարդասիրական ծրագիրը:

Խորհրդարանի անդամ եւ նախարար Ֆիլոմինա Թասի փոխանցեց Գանատայի վարչապետ Ճասթին Թրուտոյի պատգամը: Այս վերջինը, 2018-ին, Գանատայի առաջին վարչապետը եղաւ, որ այցելեց Միծեռնակաբերդ՝ յարգելու մեր մէկուկէս միլիոն զոհերու յիշատակը:

Խորհրդարանի անդամ Հէն Տոնկ փոխանցեց, թէ Գանատայի եւ Հայաստանի միջեւ քաղաքական յարաբերութիւններու հաստատումի առաջին քայլը Գանատական դեսպանութիւնն ունենալն է Հայաստանի մէջ: Որպէս անդամ Գանատա-Հայաստան բարեկամութեան խորհուրդին, ան յայտնեց, թէ լրջօրէն կ'աշխատի նեցուկ ըլլալու Հայաստանի խաղաղութեան եւ կայունութեան:

Հանդիսավարը հրաւիրեց Հայ Դատի Շրջանայինի ատենապետ Շահէն Միրաքեանը, որ յայտնեց. «Իւրաքանչիւրս ունինք ընտանեկան պատմութիւն՝ Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ, առաւել ականատեսներն էինք Արցախի քաջ ժողովուրդին դէմ իրագործուած ցեղասպանական արարքներուն: Նաեւ ցուցանիչներ կան Հայաստանի ժողովուրդին դէմ նոր ցեղասպանութեան: Հետեւեալը ինչպէ՞ս

կրնամ ձեռք նկարագրել մեր չարչարուած պատմութիւնը, հաւաքական վիշտը եւ արդարացի վախերը»:

Ճորճութանի որբերու ուսուցիչին 1926 Ապրիլ 24-ի պատգամին հետեւելով, Միրաքեան յորդորեց, որ ապագային նայինք առանց տկարանալու, հետամուտ ըլլանք արդարութեան, ապահովութեան եւ ինքնավարութեան, որպէսզի ըլլանք մեր նահատակներուն արժանի ժառանգորդները:

Միրաքեան խօսքը ուղղեց կառավարական ներկայացուցիչներուն, ըսելով որ պատրաստ ըլլան լսելու մեր ձայնը Հայոց Ցեղասպանութեան ուրացման եւ ատրպէյճանական բռնակալութեան դէմ: Յանձնարարեց, որ կարգան Հայ Դատի պատգամը համացանցի վրայ եւ օգտագործեն իրենց ուժն ու դիրքը անմիջական գործի անցնելու:

Օնթարիոյի նահանգապետ Տակ Ֆորտի պատգամը փոխանցեց նախարար Սթէն Չօ: Նահանգային խորհրդարանի անդամ Արիս Պայրիկեան իր երկրպագու պատգամին մէջ փոխանցեց, թէ Մայիսը Հայկական մշակոյթի ամիս հռչակուած է: Նաեւ յիշեց, որ նախկին վարչապետ Սթիվըն Հարբըր տարիներ առաջ ընդունեց ցեղասպանութիւնը:

Օնթարիոյի խորհրդական Թոմ Ռաքոզովիզ, որպէս Սեբա եւ Ուղղափառ Քրիստոնեայ եկեղեցւոյ պատկանող, վեր առաւ հայերու անկոտորում կամքը՝ անխախտ մնալու իրենց հաւատքին վրայ, սփիւռքի ուժը գնահատեց, ապա իր խօսքը աւարտեց «Ձեր կողքին ենք» հաստատումով:

Նոյնպէս Օնթարիոյի խորհրդական բժիշկ Ատիլ Սամի, փոխանցեց իր խօսքը, յայտնելով որ աներեկակայելի բռնարար է անձի մը, ընտանիքի մը

կամ ժողովուրդի մը երազներու խորտակումը:

Թորոնթոյի քաղաքացիատարանի ներկայացուցիչ Ճոշ Մէթլօ իր եւ քաղաքացիա Չաուի անունով խօսք առաւ եւ ըսաւ, թէ ցեղասպանութիւնը կը նմանի վէրքի մը, որ չի բուժուիր, մանաւանդ երբ վէրքը պատճառողը կ'ուրանայ իր արարքը:

Մարքամի քաղաքացիա Ֆրանք Սքարբէթի խօսեցաւ Մարքամի «Յոյսի անտառ»-ին մասին, ուր 100 ծառեր տնկուեցան Ցեղասպանութեան 100-ամեակին: «Ծառերը կեանքի եւ յոյսի խորհրդանիշ են եւ Գանատայի հաստատումը՝ թէ ձեր կողքին է» ըսաւ ան:

Կրթական մշակ եւ դպրոցներու խնամակալ Աննէլա Քէնըտի առաջարկեց, որ վերապրողներու շառաւիղներ այցելութիւն տան դպրոցներու եւ փոխանցեն իրենց պատմութիւնը:

Նշեց, որ ներկայ էին նաեւ Յունաստանի եւ Լիբանանի ներկայացուցիչներ, խորհրդարանի նախկին խօսնակ Տէյվիտ Ուորնըր, փրոֆեսորներ Իգապէլ Գաբրիէլեան Չըրչիլ եւ Սթէյսի Չըրչիլ եւ արուեստագէտ Ժերարտ Բարադամեան:

Հանդիսավարը աւարտեց ձեռնարկը, ըսելով որ Թուրքիան պէտք է առեւտուի իր պատմութեան հետ, ապա հրաւիրեց ներկայները իրենց ծաղիկները զետեղելու յուշարձանին առջեւ: Տէրուական աղօթքով աւարտեցաւ ձեռնարկը:

Արշօ Զաքարեան
Լուսանկարները Sako Prophoto-ի

Գեմարիճի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչում

Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչումը սկիզբ առաւ 21 Ապրիլ 2024-ին, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, ծաղկեպսակի զետեղումով, ԳեՄ-ականներու կողմէ, Գեմարիճի Հայ կեդրոնի յուշարձանին դիմաց, հոծ բազմութեան ներկայութեամբ, որմէ ետք ժողովուրդը ուղղուեցաւ Հայ կեդրոնի սրահը: Խոսքը մը սկսուեցաւ Գանատայի, Օնթարիոյի, Հայաստանի եւ Արցախի դրօշակներով առաջնորդեցին ներկայները եւ դրօշակները զետեղեցին բեմին վրայ:

Հանդիսավար Մեղեղի Պէքմէզեան հրաւիրեց ներկայները յոտնկայս ունկնդրելու Գանատայի եւ Հայաստանի քայլերգները ապա մէկ վայրկեան յոտնկայս յարգելու յիշատակը 1915-ի մէկուկէս միլիոն նահատակներուն եւ Արցախի 44-օրեայ հերոս նահատակներուն:

Պէքմէզեան իր բացման խօսքին մէջ անդրադարձաւ 1915-ի ցեղասպանութեան, հասնելով Ատրպէյճանի կողմէ Լաչինի անցքի փակումին, որով շրջափակեցին Արցախի ժողովուրդը՝ պատճառելով սով եւ հիւանդութիւն, որմէ ետք զինուորական անհաւասար յարձակումները պարտադրեցին արցախցիներուն դուրս գալ իրենց պապենական տունէն եւ հողէն:

Գեղարուեստական յայտագրով հանդէս եկան «Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրեայ դպրոցի աշակերտները, որոնք ներկայացուցին երկու բանաստեղծական հատուածներ:

Բեմ բարձրացան ԳեՄ-ի «Արմէն Գարօ» մասնաճիւղէն Գարլօ Ահարոնեան, որ մեկնաբանեց «Ջարթիր որդեակ» մեներգը, կիթառի ընկերակցութեամբ Համօ Արզումանեանի որմէ ետք Ալին Թօփճեան ելոյթ ունեցաւ զոյգ մեներգներով՝ «Մասիս» եւ «Արարատ»:

Հանդիսավարը ընթերցեց Արդարութեան եւ Մարդու Իրաւունքներու Հայկական Իրաւական Կեդրոնի տնօրէնութեան խորհուրդի անդամ դոկտ. Գէորգ Յակոբճեանի ամփոփ կենսագրականը, ապա զինք հրաւիրեց փոխանցելու օրուան պատգամը:

Յակոբճեան նշեց, որ կ'ոգեկոչենք ցեղասպանութեան 109-րդ ամեակը Արեւմտեան Հայաստանի մեր հողերու գրաւման, որուն դերակատարն էր Թուրքիան, իր Թուրանական տեսլականով: Մօտիկ անցեալին բոլորս ականատես եղանք, թէ ինչպէս Ատրպէյճանը զանազան ձեւերու դիմելով, նոյն թրքական քաղաքականութեամբ, պարտադրեց արցախցիներուն բռնի տեղահանութիւն, լքել իրենց հողերը,



միեւնոյն ժամանակ պարպեց Արցախը իր ղեկավարներէն՝ ձերբակալութիւններով, ինչ որ շարունակութիւնն էր 1915-ի Թուրքիոյ Օսմանեան պետութեան գործելաձեւին, քաղաքականութեան, երբ ձերբակալեցին եւ

գլխատեցին մտաւորականները: Նոյն գաղափարախօսութիւնն է, որ տեղի

Գեմարիճ... Ծար. էջ 12

Սալբի Քելիշեան

Մոնթրեալի մեջ քաղաքական բարձաստիճան պաշտօնատարներու մասնակցութեամբ ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակը

Կազմակերպութեամբ Քեպէզի Հայ Համայնքի Միացեալ մարմինն, Կիրակի, 21 Ապրիլ 2024-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Մոնթրեալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» սրահէն ներս, տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչում, որուն ներկայ էին Գանատայի ծերակուտականներ՝ Լէօ Հոսաքոս եւ Փրեռ Տալֆոն, Գանատայի Խորհրդարանի նախկին անդամ Էլէնի Պաքոփանոս, Գանատայի խորհրդականներ՝ Անի Քուլթրաքիս, Ֆայսալ Էլ Խուրի, Էմանուէլա Լամպրոբու, Մարթին Շամբու, Տէօնի Թրուտէլ, Ալեքսանտր Պուլէրիս, Քեպէզի խորհրդականներ՝ Սելին Հայթայեան, Ալիս Ապու Խալիլ, Միշէլ Սէթլաքուրի, Սոնա Լախոյեան, Անտրէ Մորին, Վերթինի Տրեֆու, Մոնթրեալի Քաղաքապետարանի անդամներ՝ Էմիլի Թուրիէ, Արէֆ Սալէմ, Ալան Տրուզա, Կրասիա Քասթրի Քաթաճուա, Տեսփինա Սուրիաս, Էֆֆի Ճիաննու, Մէրի Տերոս, Վանա Նազարեան, Նաթալի Կուլէ, Սթեֆանի Վալէնտինա, Գրէկ Սովէ, Շահէ Տարազեան, Անի Կանիէ, Լաւալի Քաղաքապետարանի անդամներ՝ Սեդա Թոփուզեան, Ալին Տրիպ, Սանտրա Էլ Հլու, Վասիլիոս Քարիտոնիանիս, Ակիլա Ռեվելաքիս, օրուան պատգամաբեր «LaPresse» լրագրող Ռիմա Էլ Խուրի, յոյն եւ ուսանողական համայնքներու ներկայացուցիչներ, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Բարդէ Արք. Չարեան, Գանատահայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Աբգար Եպսկոպոս Յովակիմեան, Մոնթրեալի եւ Լաւալի Հայ առաքելական, կաթողիկէ եւ աւետարանական եկեղեցիներու հոգեւոր հայրեր, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Նաչատուրեան, Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեան, ՄԴՀԿ-ի եւ Ռամկավար Ազատական կուսակցութեան, ինչպէս նաեւ քոյր միութիւններու եւ պատկան մարմիններու ներկայացուցիչներ եւ հոծ բազմութիւն:

Ձեռնարկին բացումը կատարուեցաւ տեսերիզի ցուցադրութեամբ, որ կը բովանդակէր պատկերներ Հայոց Ցեղասպանութենէն, Արցախի պատերազմէն ու բռնի տեղահանութենէն: ՀՄԼՄ-ի փողերախումբին առաջնորդութեամբ ՀՄԼՄ-ականներ մուտք գործեցին սրահ՝ Գանատայի, Քեպէզի, Հայաստանի եւ Արցախի դրօշներով, ապա հնչեցին Գանատայի, Հայաստանի եւ Արցախի օրհներգները:

Օրուան հանդիսավար Թալին Ապրաքեան ողջոյնի խօսքով հանդէս եկաւ, որուն ընթացքին հրաւիրեց ներկաները մէկ վայրկեան յոտնկայս յարգելու յիշատակը Ցեղասպանութեան եւ մեր բոլոր նահատակներուն, ապա ըսաւ. «Այսօր այս դահլիճին մէջ գտնուող իւրաքանչիւր Հայ Հայոց Ցեղասպանութենէն վերապրողի մը ծառանգորդն է: Այսօր այս դահլիճին մէջ գրեթէ բոլորը ցեղասպանութեան շարունակականութեան խոր ցաւը կը զգան եւ բոլորն ալ յոգնած են ալլելու լողուններ եւ խօսքեր լսելէ: Մենք նախապէս ըսած ենք ու դարձեալ կ'ըսենք, թէ ժխտուած ցեղասպանութիւնը կրկնուող ցեղասպանութիւն է, եւ թէ Ցեղասպանութեան յանցագործութեան նկատմամբ դիմադրական ոչ մէկ արարքի ձեռնարկելը կը քաջալերէ յանցագործները եւ մարդկայնականութենէ կը զրկէ անոր գոհները»: Անկէ ետք բեմավարը հրաւիրեց Քեպէզի Հայ Համայնքի Միացեալ մարմնի ներկայացուցիչ Սարո Շիշմանեանը՝ փոխանցելու Միացեալ մարմնին խօսքը:



Ան նախ յայտնեց. «Մենք կ'ապրինք այնպիսի աշխարհի մը մէջ, ուր համաշխարհային ուժերն ու կազմակերպութիւնները կը շարունակեն աչք խփել անցեալի վայրագութիւններուն, հրաժարելով ճանչնալ Հայոց Ցեղասպանութեան ցաւալի ճշմարտութիւնը: Հայոց Ցեղասպանութեան անտեսումը ոչ միայն կ'անարգէ միլիոնաւոր գոհները, այլեւ կը քաջալերէ բռնակալները, որպէսզի շարունակեն իրականացնել նոր բռնութիւններ: Եւ այժմ, տասնամեակներու ժխտման դառն արդիւնքը կրելով, մենք կը յայտնուինք շղթայակալ իրավիճակի մէջ, ականատեսները ըլլալով 2023-ին Արցախի մէջ իրականացած նոր ցեղասպանութեան, քարկողով հարուստ Ատրպէյճանի կողմէ»: Ապա անդրադառնալով նման բռնարարներու անտեսումին պատճառներուն՝ ողջ աշխարհի կողմէ, իր խօսքը նորափակեց ըսելով. «Եկէք արթննանք մեր հաւատարմութեան թմբերէն: Ես կը հրաւիրեմ ձեզ մէկ իւրաքանչիւրը, կազմակերպութիւններու եւ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներ՝ եւ անհատներ, որ այսօր հոս կը գտնուիք, նախաձեռնելու առնուազն մէկ նախագիծ Հայաստանի մէջ, նպաստելու այդտեղ տարուող բարեգործական աշխատանքներուն, եւ նոր կամուրջներ հաստատելու մեր եւ մեր շրջապատին միջեւ, որպէսզի յայտնաբերենք մեր ժողովուրդին խտայական յատկութիւնները»:

Անկէ ետք խօսք առաւ Քեպէզի Հայ Դատի յանձնախումբի անդամ Պարոյր Ծովիկեան եւ ըսաւ. «Տասնամեակներ շարունակ մենք գոչեցինք, թէ բնաւ պիտի չկրկնուին նման բռնարարներ, բայց այդ մէկը բաւարար չէ: Այս մէկը սոսկ կարգախօս պէտք չէ ըլլայ, այլ լուրջ գործունէութեան հրաւեր՝ կանխելու համար նոր ցեղասպանութիւններ եւ հատուցելու անարդարութեան ենթակուածները՝ պատասխանատուութեան կանչելով մեղաւորները:

1915-ին սկսած մէկուկէս միլիոն հայերու ծրագրուած ցեղասպանութիւնը այնքան սարսափելի յանցագործութիւն էր, որուն հազնութիւնը նկարագրող ոչ մէկ եզրոյթ գտնուած է տակաւին»: Ապա անդրադառնալէ ետք Արցախի հայաթափման եւ անոր նկատմամբ միջազգային ուժերու անտարբերութեան, ան իր խօսքը փակեց ըսելով. «Ի վերջոյ մեր համայնքը ձեր աջակցութեան եւ զօրակցութեան կարիքը ունի՝ տիկնայք եւ պարոնայք, խորհրդարանականներ, պատգամաւորներ եւ պետական բարձրաստիճան պաշտօնեաներ: Դուք կառավարութեան մօտ մեր ներկայացուցիչներն էք, դուք ժողովուրդին ձայնն էք, դուք էք, որ պիտի պաշտպանէք մարդկային իրաւունքները եւ ձեր ներգրաւուածութեամբ կրնաք կանխել նոր ցեղասպանութիւնները»:

Գեղարուեստական յայտագրով հանդէս եկաւ Trio De L'Île խումբը, նուագակցութեամբ դաշնակահար Փաթիլ Հարպոյեանի, ջութակահար Uliana Drugova-ի եւ թաւ ջութակահար Dominique Beauséjour-Ostiguy-ի, որոնք ներկայացուցին Արամ Խաչատուրեանէն եւ Առնօ Պապաճանեանէն երկու կտոր:

Խօսք առաւ Գանատայի խորհրդական Անի Քուլթրաքիս, որ ընթերցեց Գանատայի վարչապետ Ճասթին Թրուտոյի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին առթիւ, ապա յաջորդաբար խօսք առին Գանատայի խորհրդականներ Էմանուէլա Լամպրոբու եւ Ֆայսալ Էլ Խուրի, Մերակուտականի անդամ Լէօ Հոսաքոս, Պուլէրիս Քեպէզուայի անունով՝ Մարթին Շամբու եւ Գանատայի խորհրդական Ալեքսանտր Պուլէրիս: Ապա խօսք առին նաեւ Քեպէզի խորհրդականներ Սելին Հայթայեան, Անտրէ Մորին, Սոնա Լախոյեան եւ Միշէլ Սէթլաքուրի: Մոնթրեալի քաղաքապետ Վալերի Փլանթի կողմէ հանդէս եկաւ Էմիլի Թուրիէ, Մոնթրեալի Ընդդիմադիր կուսակցութեան ներկայացուցիչ Արէֆ Սալէմ, Լաւալի Քաղաքապետարանի անդամ Սեդա Թոփուզեան եւ Վասիլիոս Քարիտոնիան, որոնք խստօրէն դատապարտեցին Թուրքիոյ հերքումի քաղաքականութիւնը, Ատրպէյճանի բռնարարները, Արցախի մէջ տեղի ունեցած ցեղասպանութիւնն ու արցախցիներու բռնազաղթի ենթարկումը: Անոնք նաեւ իրենց անսակարկ զօրակցութիւնը յայտնեցին Հայ ժողովուրդի եւ արցախահայութեան դատին ու Գանատայի Հայ Համայնքին:

Միջոցին գեղարուեստական յայտագրով հանդէս եկաւ Սաշա Ճիհանեան, որ մեկնաբանեց Կոմիտասի «Կոռնիկ»ը, նուագակցութեամբ դաշնակահար Փաթիլ Հարպոյեանի, ապա Սեւան Աբանեան եւ Գէորգ Պոյաճեան ներկայացուցին «Սարերի քամին» եւ «Կիլիկիա» երգերը:

Օրուան պատգամաբեր Քեպէզի «LaPresse» լրատուամիջոցի լրագրող Էլ Խուրի Ռիմա Էլ Խուրի, նախ անդրադարձաւ աշխարհի վրայ տեղի ունեցած բոլոր ցեղասպանութիւններուն եւ պատերազմներուն, ապա յիշեց իր մեծ ծնողներուն օրինակը, թէ ինչպէս անոնք եղած են վերապրողներ եւ գաղթած դէպի խաղաղ ափեր, դէպի Գանատա: Ան յիշեց նաեւ, թէ իր մեծ հօր եւ մեծ մօր յիշատակը յարգելով կը հաւատայ, թէ պիտի դայ այն օրը, երբ մեր սպրած այս միւրոպիկ պիտի ըլլայ զերծ բոլոր տեսակի ցեղասպանութիւններէ, բռնարարներէ եւ պատերազմներէ, պիտի ըլլայ խաղաղութեան եւ արդարութեան խորհրդանիշ, ուր բոլորս պիտի կարենանք ապրիլ բարօր եւ խաղաղ կեանք մը:

Աւարտին Քեպէզի Հայ Համայնքի Միացեալ մարմնի ատենապետ Վիգէն Սարգիսեան յուշանուէր մը փոխանցեց օրուան պատգամաբերին:

Սոնա Թիթիզեան Կէտիկեան Լուսանկարները՝ Մայք Թաշճեանի

«Պարոն Էրտողան, մի՛ փորձեք Սփիւռքը հակադրել Հայաստանին. Հայաստան եւ Սփիւռք՝ մէ՛կ ազգ ենք՝ մէ՛կ պահանջատիրութեամբ». Արամ Ա. Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքի մէջ, 23 Ապրիլ 2024-ի երեկոյան, հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ժողովրդային հաւաք՝ Հայոց Յեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման առիթով: Հաւաքին իրենց մասնակցութիւնը բերած էին մեծ թիւով հայորդիներ եւ պաշտօնական անձնաւորութիւններ:

Սոյն հաւաքին պաշտօնական խօսքերով հանդէս եկան յիշեալ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները: Ապա, Վեհափառ Հայրապետը իր Հայրապետական ոգեկոչելու պատգամը ուղղեց մեր պահանջատէր ժողովուրդի համայն զաւակներուն:

Նորին Սրբութիւնը իր պատգամը սկսաւ՝ ընդգծելով, որ «Ապրիլ 24-ը սոսկ նահատակներու ոգեկոչումի օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առաւել ամրացնելու կոչ է»: Ան ըսաւ, որ այնքան ատեն, որ Թուրքիա եւ իր «կրտսեր եղբայր» Ադրպէյճան կը շարունակեն ուրանալ իրենց դործած համամարդկային ոճիրները, խեղաթիւրել հայոց պատմութիւնը, ոչնչացնել հայոց դարաւոր հետքերը, եւ այնքան ատեն, որ արցախահայութիւնը պոկուած կը մնայ իր հողերէն, հայ ժողովուրդը անխախտօրէն պիտի շարունակէ իր պայքարը: «Այսօր, երբ Թուրքիոյ անվերապահ զօրակցութիւնը վայելող Ադրպէյճանը Հայաստանի ամբողջականութիւնը հարցականի տակ դնող եւ անվտանգութիւնը խախտող պահանջներ կը ներկայացնէ ու կը սպառնայ նոր տարածաշրջաններ գրաւելու Հայաստանէն, կ'արհամարհէ

միջազգային օրէնքի սկզբունքները եւ կ'անտեսէ իր ստորագրած համաձայնագրերը, ու երբ Թուրքիան, իր կարգին, կը պահանջէ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մէջ մեր ազգի ու հայրենիքի հիմնարար արժէքներուն ու իտէպիներուն առնչուած յօդուածներ ջնջելու վերջ տալ Հայոց Յեղասպանութեան ճանաչման հետապնդման, հայ երգին բառերով բարձրաձայն կ'ըսենք՝ «Հիմի՞ էլ լուենք, երբ մեր թշնամին իր սուրն է դրել մեր կրծքին», ըսաւ Հայրապետը: Ուստի, ան յորդորեց հայ ժողովուրդը արթուն մնալու տեղի ունեցած համաթուրանական նոր դաշնութիւններուն դիմաց, որոնց նպատակը Հայաստանի գոյութիւնը վտանգել է: Ան յայտարարեց մեր կտրուկ մերժումը՝ Հայաստանի հողային ամբողջականութիւնն ու գերիշխանութիւնը վտանգող տարածաշրջանէն ներս համապարփակ խաղաղութեան հաստատման բանակցութիւններուն, միակողմանի զիջումներուն եւ պարտադրուած կացութիւնները ընդունելու վտանգալից մօտեցումներուն:

Արամ Ա. Կաթողիկոս ընդգծեց, որ աշխարհէն դուրս ու արցունք չէ սպասուածը, այլ պահանջուածը արդարութեան վերականգնում է եւ՝ միջազգային օրէնքի գերակայութիւն: «Մենք պատմութիւն կերտեցինք, հայրենիք պահեցինք, մշակոյթ ստեղծեցինք, նոյնիսկ արեան գնով, «ո՛չ» ըսելով բոլոր տեսակի համակերպումներուն: Կը պահանջենք Արցախի ժողովուրդին վերադարձը Արցախ եւ անոր իրաւունքներուն վերականգնումը՝ միջազգային երաշխաւորութեամբ: Կը պահանջենք Ատրպէյճանի կողմէ ձեռքաւորուած բոլոր գերիներուն առանց պայմանի շուտափոյթ ազատ արձակումը: Կը պահանջենք Օսմանեան կայսրութեան կողմէ հայ ժողովուրդին



դէմ գործադրուած Յեղասպանութեան դատապարտումը՝ նոյնիսկ Թուրքիոյ կողմէ, եւ՝ մեր ժողովուրդի արդար իրաւունքներու հատուցումը», պահանջեց Վեհափառ Հայրապետը:

Ապա, Արամ Ա. Կաթողիկոս մէջբերեց Թուրքիոյ նախագահին քանի մը ժամ առաջ տուած պատասխանը թղթակիցներուն՝ Հայոց Յեղասպանութեան առնչուած հարցումին. «մոռցէ՛ք անհիմն յիշողութիւնները եւ երեւակայական պատմութիւնները»: Առ այդ, մեր մէկ ու կէս միլիոն նահատակներու սրբազան աճիւններուն դիմաց կանգնած, Վեհափառ Հայրապետը իր խօսքը ուղղեց Թուրքիոյ նախագահին՝ հարց տալով. «Պարոն նախագահ, ուրկէ՞ եկան այս աճիւնները մեր նահատակներուն: Օսմանեան կայսրութեան սահմաններէն ներս քու պապերուդ կողմէ ջարդուեցան մեր պապերը: Պատմութիւնը կը վկայէ, նոյնիսկ թուրք պատմագէտներու կողմէ, թէ ինչ որ կատարուեցաւ 1915-ին ի՞մ պապերուս դէմ քո՛ւ պապերուդ կողմէ, Յեղասպանութիւն էր՝ ծրագրուած ու գործադրուած պետական մաշտապով»: Իսկ պատասխանելով Թուրքիոյ նախագահին Հայաստանը Սփիւռքին եւ Սփիւռքը Հայաստանին հակադրելու անիմաստ

փորձերուն, որ վերոյիշեալ հարցազրոյցին մէջ թղթակիցներուն ըսած էր՝ Վեհափառ Հայրապետը ըսաւ. «Պարոն նախագահ, մի՛ փորձեք Սփիւռքը հակադրել Հայաստանին: Հայաստան եւ Սփիւռք՝ մէ՛կ ամբողջութիւն է, մենք մէ՛կ ազգ ենք՝ մէ՛կ պահանջատիրութեամբ: Հետեւաբար, Արթուր եղիբ, ժողովուրդ հայոց, Կովկասէն ներս համաթուրանական նոր դաշնակցութեան մը կազմաւորումով Թուրքիա եւ Ազրպէյճան կը փորձեն իրենց օղակին մէջ խեղդել Հայաստանը: Հայաստանին ցեղասպան դրացիները խաղաղութեան հաստատման համար պայմաններ դնելով՝ փաստօրէն կը սպառնան Հայաստանի ամբողջականութեան ու անվտանգութեան, նոյնիսկ՝ գոյութեան»:

Վերջապէս, Նորին Ս. Օծութիւնը թելադրեց համախմբուելու ազգին ու հայրենիքին սրբազան արժէքներուն, համահայկական օրակարգի մը՝ թէկուց տարբեր մօտեցումներով, եւ անվիճելի իրաւունքներու շուրջ՝ Հայաստանի փրկութիւնը ամէն բանէ վեր դասելով:

«Յարգա՛նք՝ մեր բերւաւոր նահատակներուն եւ պատի՛ւ՝ մեր արի ժողովուրդին» ըսելով՝ Արամ Ա. Կաթողիկոս եզրափակեց իր պատգամը:

Կը յիշե՛նք, կը պահանջե՛նք եւ Հայ Դատի պաշտպաններն ենք

Ստորեւ կը ներկայացնենք Ապրիլ 24-ին Օթթաուայի մէջ բրիտանական դեսպանատան դիմաց կայացած բողոքի ցոյցի ընթացքին ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի պատգամը:

Միբելի հայրենակիցներ եւ Հայ Դատի հաւատաւորներ,

Այսօր, տասնամեակներու մեր աւանդութեան հաւատարիմ, մենք, գանատահայերս, դարձեալ հաւաքուած ենք հոս, ցոյց տալու որ մենք կա՛նք ու կը մնանք եւ պաշտպաններն ենք մեր դատին:

Այսօր սակայն, համայն հայութիւնը, ճակատագրորոշ ժամանակներու մէջ կ'ապրի: Հայոց Յեղասպանութենէն 109 տարի ետք, Թուրքիոյ եւ Ատրպէյճանի կողմէ ճեղքատարութեան ենթարկուեցաւ Արցախահայութիւնը:

2023 թուականի Սեպտեմբերի 19-ին, ատրպէյճանական բանակը ծանր հրետանիով եւ անօդաչու սարքերով լայնածաւալ յարձակում գործեց Արցախի հանրապետութեան վրայ: Յաջորդող օրերուն, Արցախի պաշտպանութեան բանակի հերոսական մաքառումէն ետք, առանձին եւ անօդանական մնացած Արցախահայութեան պարտադրուեցաւ բռնի տեղահանումն ու հայրենազրկումը:

Այս իրադարձութիւններու նախօրեակին, բոլորս կը յիշենք, թէ ինչպէս Արցախահայութիւնը տասը ամիս դիմացաւ Պաքուի կողմէ պարտադրուած շրջափակման ու սովին: Ատրպէյճանը Արցախի հայութեան սովասպանութեան ենթարկեց: Այս նոյնպէս

ցեղասպանութիւն է: Պարտադրուած Սուլի էր ցեղասպանութեան աներեւոյթ գէնքը:

Ապա Արցախահայութեան ցեղասպանութիւնը շարունակուեցաւ պատերազմով ու բռնազաղթով ու հազարամեակներով իր պապեանական հողին վրայ կառուած Արցախի մեր քոյրերն ու եղբայրները բռնի տեղահանուեցան եւ տարազրուեցան, այնպէս ինչպէս պատահեց իր 1915-ի Հայոց Յեղասպանութեան ժամանակ:

Պաքուի իշխանութիւններուն կողմէ պատմութեան նենգափոխում եւ մշակութային ցեղասպանութիւն կը գործադրուի այսօր իսկ, այս պահուս, երբ կը ատրպէյճանցիներ կը սրբապղծեն Արցախի դարաւոր, վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանները, սրբավայրերը: Արցախի բնիկ հայ ժողովուրդի դարաւոր պատմութիւնը ի սպառ ջնջելու մտադրութեամբ, կը կեղծեմ ու կը խեղաթիւրեն պատմութիւնը, յայտարարելով, որ Արցախը աղուանական է, իսկ հայկական քրիստոնեայ եկեղեցիները աղուանական:

Այսօր հաւաքուած ենք, հաստատուելու, որ գանատահայութեան համար Արցախի հարցը փակուած չէ եւ մենք, գանատահայերս, մեր բոլոր համայնքային կառոյցներով, Հայ Դատի յանձնախումբերով, պիտի պայքարինք Արցախի բնիկ ժողովուրդի ազգային ինքնորջման իրաւունքին ի խնդիր:

Այսօր միասին ենք, միասին ուխտելու, որ իբրեւ ժառանգորդներ ցեղասպանութենէն վերապրած մեր նախահայրերուն, ճանաչման եւ հա-

տուցման պահանջատիրութիւնը պիտի շարունակենք եւ բոլորին պիտի յիշեցնենք որ մենք կը յիշենք, կը պահանջենք եւ պաշտպանն են Հայ Դատին:

Մենք հազարամեայ պատմութիւն ունեցող ժողովուրդ ենք եւ աւելի դժուարին պատմական ժամանակներու բովէն անցած ենք, սակայն միշտ յաղթահարած ենք ճգնաժամերը եւ վստահ ենք, որ այս անգամ ալ, միասնաբար կը յաղթահարենք այս ճգնաժամը:

Անկախ այն իրողութենէն, թէ ինչպիսի համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձութիւններ կը պատահին՝ անկախ այն իրողութենէն թէ Հայաստանի ապագային իշխանութիւնները ինչպիսի քաղաքական վարքագիծ կ'ընտրեն, մենք անդրդուելի պիտի մնանք արդարութեան ի խնդիր մեր պայքարին մէջ եւ հաստատագրելով այն փաստը, որ ողջ սփիւռքը համաձայն չէ այս վարչակարգի քաղաքականութեան հետ:

Օրեր առաջ, երբ Հայաստանի գործող իշխանութիւնները պատմական մեր իրաւունքներն ու արդար դատը նսեմացնելու իրենց ելոյթը կը կատարէին հարցադրելով թէ կ'ուզէք պատմական Հայաստանը կամ իրական Հայաստանը, մենք գանատահայերս պատասխանը ունինք այդ հարցադրման: Մենք ժառանգներն ենք Հայոց Յեղասպանութեան վերապրողներուն, մենք ենք պաշտպանները մեր դատին, եւ Հայաստանի այսօրուան իշխանութիւնները չեն ներկայացնում գանատահայութիւնն ու Սփիւռքահայութիւնը: Ուստի մեր պատգա-



մը Հայաստանի իշխանութիւններուն յստակ է: Մենք, գանատահայերս, մենք պաշտպաններն ենք մեր դատին եւ մենք յաւերժ զինուորներն են Հայոց դատին:

Մեզմէ իւրաքանչիւրին այսօրուան մարտահրաւէրն է աւելի շաղկապուել մեր համայնքի գործունէութեան ու կազմակերպութիւններուն եւ անհատաբար մասնակից դառնալ համայնքային միութեանական աշխատանքներուն: Մեր գաղութներն ու հաստատութիւնները պէտք է ամուր մնան եւ հզօրանան այստեղ՝ Սփիւռքի մէջ, որպէսզի մենք հասնինք մեր ազգային նպատակներուն:

Եկէ՛ք այսօր վերստին ուխտենք, որ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան եւ անվտանգութեան պատուարը հանդիսացող Արցախին եւ Արցախահայութեան համար յանձնառու պիտի ըլլանք եւ բոլորին մեր յստակ պատգամը փոխանցենք, որ

Կը յիշե՛նք, կը պահանջե՛նք եւ Հայ Դատի պաշտպաններն ենք:

Գանատահայությունը իր պահանջատիրության ճայնը բարձրացուց Օթթաուայի մէջ



Գանատայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպութեամբ, Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024-ին, տեղի ունեցաւ «Անպատիժ մնացած ցեղասպանութիւնը հաւասար է շարունակուող ցեղասպանութեան» լողունգով, Հայոց Յեղասպանութեան 109-ամեակին նուիրուած քայլերթը Օթթաուայի մէջ, մասնակցութեամբ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի եւ Թեմի հոգեւոր հայրերուն, Գանատահայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Աբգար Եպս. Յովակիմեանի եւ Թեմի հոգեւոր հայրերուն, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի եւ անդամներու, Վաչագանի եւ անդամներու, Վաչագանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմրեանի եւ անդամներու, պատկան մարմիններու ներկայացուցիչներու եւ Թորոնթոյէն, Գեմպրիճէն, Լաւալէն, Մոնթրէալէն, Համիլթընէն, Սենթ Գաթրինզէն եւ այլ վայրերէ ժամանած հայրերին:

Քայլարշաւը ծայր առաւ Գանատայի Խորհրդարանին դիմացին, որուն ընթացքին, ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան (ԳԵՄ), ՀՅԴ «Արմէն Գարօ» Ուսանողական միութեան եւ Պատանեկան միութեան անդամներն ու ցուցարար մեր ժողովուրդը իրենց բողոքի ճայնը բարձրացուցին ոչ միայն Հայոց Յեղասպանութեան հարցով Թուրքիոյ վարած հերքումի եւ ուրացման քաղաքականութեան դէմ, այլեւ ցեղասպանին անպատիժ մնալը խթան հանդիսանալուն՝ Թուրքիոյ մեղսակցութեամբ Արցախի մէջ կատարուած երկրորդ ցեղասպանութեան դէմ:

Ինչպէս ամէն տարի, քայլարշաւի աւարտին թրքական դեսպանատան դիմաց տեղի ունեցաւ ոգեկոչման

եւ պահանջատիրութեան ցոյց, կազմակերպուած Գանատայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ, գործակցութեամբ Գանատայի Երիտասարդական Միութեան:

Ոգեկոչումի ձեռնարկը սկսաւ Ծիծեռնակաբերդի մանրակերտին դիմաց ծաղիկներ զետեղելով, ապա հնչեցին Գանատայի, Հայաստանի եւ Արցախի քայլերգները: Մէկ վայրկեան յոտնկայս յարգելէ ետք Յեղասպանութեան զոհ գացած մեր մէկուկէս միլիոն սրբազատուած նահատակներուն եւ Արցախի պատերազմի զոհերուն յիշատակը, բացման խօսքով հանդէս եկան ՀՅԴ ԳԵՄ-ի անդամներ Վահէ Տիմրեան (անգլերէն) եւ Սերժ Սոմունճեան (հայերէն), որոնք ըսին. «Կը համախմբուինք այստեղ, թրքական դեսպանատան դիմաց, որպէսզի համայն աշխարհին ըսենք, թէ 1915-ին տեղի ունեցած դէպքերը առասպելական պատմութիւններ չեն, ինչպէս ըսաւ էրտողան քանի մը օր առաջ, այլ ցեղասպանութիւն են: Եւ մենք, որպէս սփիւռքահայեր, պարտաւոր ենք Հայ Դատի պայքարը շարունակելու, մինչեւ որ հասնինք մեր գերագոյն նպատակին՝ Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանին»:

Գեղարուեստական յայտագրով հանդէս եկան Պատանեկան միութեան անդամները, «Ձայն տուր ով ֆետայ» յիշափոխական երգով, ապա խումբ մը ԳԵՄ-ականներ եւ պատանիներ՝ Վաչք Աճէմեան, Աննա Գայապալեան, Առէն Ծուքաբէլեան, Կալի Գրիգորեան եւ Տարօն Թիւֆէնքեան ասմունքեցին «Հիմի էլ լռենք»ը: ՀՅԴ ԳԵՄ-ի Կեդրոնական վարչութեան խօսքը փոխանցեցին Մոնթրէալի եւ Լաւալի «Լեւոն Շանթ եւ Բեկոր Աշոտ» մասնաճիւղերու վարչութեան անդամ Քամի Ունան-

եան (անգլերէն) եւ Կեդրոնական վարչութեան անդամ Թորոնթոյէն Վահէ Այվազեան (հայերէն), որոնք յայտնեցին, թէ միութիւնը ճշդած է իր առաջնահերթութիւնները, որոնցմէ նշեցին մէկ քանին ըսելով. «Սատար կանգնիլ արցախցիին ու Արցախին, պայքարիլ՝ ապագայինսցման, յուսալքման եւ յանձնուողական մտայնութեան դէմ, դաստիարակել եւ պատրաստել հայինքնութեամբ հպարտ, հայրենատէր, մարտունակ, քաղաքականացած եւ իրենց գործելոցներն մէջ արհեստավարժ երիտասարդութիւն, որ կրնայ երաշխաւք դառնալ մեր ազգին գոյատեւման, ապահովութեան ու բարօրութեան»:

ԳԵՄ-ի անդամներ հանդէս եկան հայկական պարով մը, որմէ ետք ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմրեան փոխանցեց իր խօսքը ըսելով. «Այսօր հաւաքուած ենք, հաստատելու, որ դանատահայութեան համար Արցախի հարցը փակուած չէ, եւ մենք՝ դանատահայերս, մեր բոլոր համայնքային կառույցներով, Հայ Դատի յանձնախումբերով, պիտի պայքարինք Արցախի բնիկ ժողովուրդի ազգային ինքնորջման իրաւունքին ի խնդիր: Այսօր միասին ենք, միասին ուխտելու, որ իբրեւ ժառանգորդները ցեղասպանութեան վերապրած մեր նախահայրերուն, ճանաչման եւ հատուցման պահանջատիրութիւնը պիտի շարունակենք եւ բոլորին պիտի յիշեցնենք, որ մենք կը յիշենք, կը պահանջենք եւ պաշտպանենք Հայ Դատին: Մեզմէ իւրաքանչիւրին այսօրուան մարտահրաւէրն է աւելի շարժապոլի մեր համայնքի գործունէութեան ու կազմակերպութիւններուն եւ անհաճախնդիր մասնակից դառնալ համայնքային միութենական

աշխատանքներուն: Մեր գաղութներն ու հաստատութիւնները պէտք է ամուր մնան եւ հզօրանան այստեղ՝ Սփիւռքի մէջ, որպէսզի մենք հասնինք մեր ազգային նպատակներուն»:

Ոգեկոչումի ձեռնարկը աւարտեցաւ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի պատգամով, որուն մէջ ըսաւ. «Այսօր այս թրքական դեսպանատան դիմաց հաւաքուած ենք մեր նահատակներուն կտակին համաձայն շնչելու, ապրելու, գոյատեւելու ու պայքարելու յանուն մեր իրաւունքներուն, յանուն մեր արդար դատին, յանուն Արցախի, յանուն մեր արժէքներուն ու մեր սրբութիւններուն: Ծիւղ է, որ Արցախը այսօր հայաթափուեցաւ, բայց մենք այստեղ հաւաքուած ենք ըսելու, որ Արցախի հարցը չէ փակուած, մեր եկեղեցիները մեր ժողովուրդին կողքին, միասնականութեամբ պիտի շարունակեն մեր ուխտը, մեր պայքարը, մինչեւ Արցախի ու ամբողջական Հայաստանի ազատագրումը»: Գանատահայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Աբգար Եպիսկոպոս Յովակիմեանի «Պահպանիչ»ով եւ Տէրունական աղօթքով փակուեցաւ ձեռնարկը:

Նշենք, որ ՀՅԴ Գանատայի Պատանեկան միութեան անդամները քայլարշաւի նախօրէին այցելեցին Օթթաուայի մէջ ՀՀ դեսպանատուն, ուր Հայաստանի եւ Արցախի օրհներգներու երգեցողութեամբ, ապա «Մշակ, բանուոր» եւ «Ձարթիր, լաօ» երգելով եւ «Տաւուշը յանուն հայրենիքի» պատանեկան ցուցադրութեամբ արտայայտեցին իրենց ընդվզումը:

Սոնա Թիթիզեան Կէտիկեան Լուսանկարները Իշխան Ղազարեանի

Պատմական Հայաստանը հակադրելով իրական Հայաստանին՝ իշխանութիւնները կը տապալնագրեն պահանջատիրութիւնն ու Հայ Դատը

Հայաստանի գործող վարչապետը, Քաղաքացիական Պայմանագիր կուսակցութեան ժողովրդավարութեան դպրոցի սաներուն հետ, Ապրիլ 13-ին կայացած դասախօսութեան ընթացքին, շրջանառութեան մէջ դրած «Պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի» նորելուկ գաղափարը եւ 2018-էն ի վեր իր ցնդաբանութիւններու շարքին ամէնէն կարկառունը: Ուրեմն Հայաստանի հայութիւնը, եւ յատկապէս մենք՝ սփիւռքահայերս, Հայոց Յեղասպանութեան յարգող տասնամեակներուն, ցնորքի, աւելի ճիշդը՝ ազգային երկարամիտ գաղափարներ մը մէջ կը ներհնդնուին, եւ ահաւաստի գործող վարչապետը կը հնչեցնէ թմբկահար լուսազանգը: Այսինքն Պատմական Հայաստանը այսօրուան Հայաստանին հակադրելու նոր օրակարգ ստեղծելով, սնանկ քաղաքականութեան իբրեւ ցայտուն դրսեւորում, հակադրուելով պահանջատիրութեան, ճանապարհ կը հարթուի «արժանապատիւ խաղաղութեան» մէջ ապրելու սկզբունքին եւ յստակօրէն կը պատգամէ՝ մի՛ յիշէք եւ մի՛ պահանջէք:

Ծրագրուած ձեւով յաջորդաբար ելոյթներ կ'ունենան եւ նոյն ենթախորքը ունեցող յայտարարութիւններով վարչապետին կ'արձագանգեն իր մանկալիկ պատգամաւորները: Անցնող տարիներուն, իշխող վարչակարգը, օրուան հրատապ քաղաքական իրավիճակէն հասարակութեան միտքը շեղելու եւ այլ խնդրայարոյց բովանդակութիւն ունեցող խնդրի մը շուրջ կեդրոնացնելու մարտավարութեամբ, շրջապատութեան մէջ դրին տարաբնոյթ հարցեր, սկսեալ պետական օրհներգէն մինչեւ

անկախութեան հռչակագիրը փոփոխութեան ենթարկելու փորձերը: Այս անգամ սակայն, «Պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի» հարցը կը տարբերի եւ հայ-թրքական հաշտեցման յանձնաժողով կազմելու երրորդ արարի նախագահներ մը նախապատրաստութիւնը կը յուշէ:

Ահաւաստի այժմ, վարչապետը վստահելով սփստութեան վաղեմի իր կենսափորձին, կը ճգնի տարածել այն միտքը, որ «Պատմական Հայաստան»ի գաղափարը՝ սպառնալիք է այսօրուան Հայաստանին, եւ այստեղ վերահասու կը դառնանք, թէ ինչո՞ւ կարճ ժամանակ մը առաջ, վարչապետը ժողովուրդին դիմաց հանդէս կու գար այսօրուան Հայաստանի քարտէսը ցուցադրելով: Մէկ խօսքով, յստակ է պատգամը իր կողմէ: Արեւմտահայաստանը, Արցախը եւ Պատմական Հայաստանի տարածքներն ու անոնց պատմութիւնը արձարծելը, պատմական իրաւունքներուն վերատիրանալն ու պահանջելը՝ սպառնալիք են այսօրուան Հայաստանի Հանրապետութեան համար:

Քաղաքական ողջամտութենէ զուրկ այս մօտեցումը, ուղղակի հարուած է Հայոց Յեղասպանութեան 109-րդ տարելիցի նախօրեակին, յատկապէս երբ վարչապետի գործակից Ազգային ժողովի պատգամաւոր մը հանրութեան կը փորձէ համոզիչ դարձնել «զգայացունց» նոր տեսակէտ մը, որ անհրաժեշտ է հաշուարկել եւ ցանկագրել Մեծ Եղեռնի դոճերը: Նման վտանգաւոր մտայնացումը մը գործադրութիւնը կրնայ ծանր հարուած հասցնել Հայոց Յեղասպանութեան ճանաչման տասնամեակներու վրայ երկարած գործընթացին:

Պատմական Հայաստանն ու պահանջատիրու-

թիւնը պետական սպառնալիք յորջորջելու եւ այդ մէկը համոզմունքի վերածելու իշխանութիւններու նենգաւորութիւնը ուղղակի հարուած է սփիւռքահայութեան, որոնք իսկական ժառանգներն են նոյն այդ Պատմական Հայաստանի բնիկ նախահայրերուն եւ իրաւատէրերը՝ իրենց պատմական դատին: Հարուած է Սփիւռքին, որ 109 տարի շարունակ եւ անասան վեր պահած է պահանջատիրութեան դրօշը եւ, Հայ Դատի իր յանձնախումբերով տասնամեակներ շարունակ մաքառելով, ճամբայ հարթած է Հայոց Յեղասպանութեան ճանաչման գործընթացին:

Հայոց Յեղասպանութեան ճանաչումը, պահանջատիրութիւնն ու հայ ժողովուրդի արդար իրաւունքներու վերատիրացումը հայրենի պետութեան ազգային անվտանգութեան անքակտելի բաղադրիչներն են, եւ քաղաքական այդ ծանր զինանոցն ու ռազմապահեստը խորտակելը համազօր է իշխանութիւններու կողմէ մեր պատմութիւնն ու ազգային յիշողութիւնը ուրանալու փորձութեան:

Իշխող վարչակարգին կողմէ ազգային անվտանգութեան ռազմավարութեան հիմքը կազմող ճեղքասպանութեան ճանաչումն ու պահանջատիրութիւնը տապանադրելու եւ Հայոց Պատմութիւնը ուղղապաշտ ըմբռնելու սերունդներու ունակութիւնը եղծելու այս փորձութիւնը կրնայ յանգիլ մէ՛կ ու միա՛կ վախճանակէտի՝ «Իրական» Հայաստանի կորուստին:

«Հորիզոն»ի Խմբագրական

Յեղասպանութիւններ եւ հատուցման ցորացուող թղթածրարներ

Հայոց ճեղքասպանութեան 109-ամեակը ծանրագոյն պայմաններուն մէջ կը նշուի: Մեր ժողովուրդի արցախեան հատուածը եւս ենթարկուած է ճեղքասպանութեան՝ շրջափակումի, առեւանգումներու, բռնի տեղահանման եւ ամբողջական հայրենազրկումի:

Ազգայնականի հարեկչական պետութիւնը պարզապէս կը շարունակէ ճեղքասպանական գործողութիւններու շարքը՝ Սուրբ Երզնկայի, Կիրովպատէն, Մաղարայէն, Թալիշէն մինչեւ քառօրեայ ու քառասունչորսօրեայ, մինչեւ սեպտեմբերեան վերջին պատերազմ: Այս բոլորը անցան նաեւ Պուտինի կայսրին, Թալիշի անգլէն բնակչութեան անդամահատումներէն եւ պատերազմի ընթացքին ինկած նահատակներու դիակներու պղծումներէն:

Ռազմական յանցագործութիւններու ստուար թղթածրար կազմած է Ազգայնականի ահաբեկչական պետութիւնը, որ այս բոլորը կ'իրականացնէ Շուշիի հռչակագրի հայեցակարգով եւ թուրքեւազրպէյճանական դաշինքի ճշգրտ վարչապետներով:

Հիմա նոր իրաւագրկումներու հետապնդման խնդիրներ դրուած են մեր ազգին առջեւ: Նոր ճեղքասպանութեան փաստի արձանագրում, հաւաքական վերադարձի իրաւունքի իրացում, հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման դէմ բարձրաձայնումներու կազմակերպում, միջազգային դատարաններու դիմում:

Հայոց ճեղքասպանութեան 100-ամեակին առիթով եւ ընդառաջ Համահայկական հռչակագրի հիմնադրոյթներուն՝ համազգային օրակարգի վերածուած էր հատուցման թղթածրարի պատրաստութիւնը: Հատուցման նորացուած թղթածրարի հրամայականը ինքզինք զգալի կը դարձնէ:

Իրադարձութիւնները գերարագ են: Աշխարհաքաղաքական մրցապայքարները ժամանակի գործօնի հասկացողութիւնը փոխած են: Տարածաշրջաններու մէջ արագօրէն փոփոխութեան կ'ենթարկուին ռազմաքաղաքական քարտէսները. ուժեր կը թափանցեն, այլ ուժեր կը նահանջեն, եւ ազդեցութեան գօտիներու վերափոխութիւններ տեղի կ'ունենան:

Այս բոլորէն զերծ չէ Հարաւային Կովկասը: Երեւանը ճիշդ չ'ընկալել իրադարձութիւններու յորձանուտին մէջ հայրենիքը անցնելու պահուել, անվտանգային համակարգը չխախտելու սկզբունքները: Պարտուած ղեկավարը կը շարունակէ իր ձեռքին մէջ պահել երկիրը. Արցախի կորուստէն ետք միակողմանի գիշումներով գրեզեր կը յանձնուին թշնամի-

ին, երբ տակաւին ճշգրտած չէ սահմանազատման եւ սահմանազծման գործընթացը: Պահանջ չ'արձարծուիր հայաստանեան զերիշխան տարածքներէն ազգայնական ուժերու հեռացման, կամ հայապատկան տարածքներու վերադարձի:

Հայաստանի տարածքային ամբողջականութեան մասին պաշտօնապէս յայտարարուած թուային նշումները կը փոխուին, եւ յայտարարութենէ յայտարարութիւն հայաստանեան տարածքները կը փոքրանան: Շարունակուող հայրենազրկումի կամ հայաստանեան տարածքներէ զիջումի ընթացքի մը ակնհաս է հայ ժողովուրդը:

Հանդիսատեսի դրուածքէն ներգործօն դերքի վրայ յայտնուելու անհրաժեշտութիւնը կայ թէ՛ հայրենիքի եւ թէ՛ սփիւռքի մէջ: Հայութեան միակամ դիրքորոշումը կրնայ կասեցնել միակողմանի գիշումներով յատկանշուող այս ընթացքը:

Յեղասպանութիւններու փաստերու արձանագրումն ու անոնց միջազգայնացումը ինքնանպատակ չեն անշուշտ: Անոնց պիտի հետեւի հատուցումը, տարածքներու վերադարձը, տարածքներու վերապատգրումը:


Թէ՛ տեսականօրէն եւ թէ՛ գործնական թուրք-իւլայէն եւ Ազգայնականներէն միաժամանակ հատուցում պահանջելն ու մանաւանդ իրականացնելը անիրատե-

սական կը թուի: Քաղաքական տրամաբանութիւնը կը յուշէ պահի հաստունացման տեսութեան մասին: Երբ միջազգային ընտանիքի եւ հայկական կողմի շահերու համընկնում տեղի ունենայ, այն պարագային կ'արագանան եւ կ'իրականանան առաջադրանքները:

Անհրաժեշտ է ուրեմն պատրաստուիլ: Հայութեան համայն իրաւունքներու վերականգնման համար պատրաստուիլ թէ՛ իրաւականօրէն, թէ՛ հայոց պետական բանակի հզօրացման ուղղութիւններով:

Անկարելի չէ, որ Թուրքիոյ եւ Ազգայնականի դէմ աշխարհաքաղաքական կեդրոններու եւ հայութեան շահերու համընկնումներու պահը հասունանայ: Այդ պահուն պատրաստ ըլլալն է հրամայականը: Այդ պատճառով ալ անհպելի պէտք է պահել՝ Անկախութեան հռչակագիր-սահմանադրութիւն իրաւական կապը, ամբողջացնել հատուցման նորացուած թղթածրարը, վերականգնել ներքին համերաշխութիւնը, կերտել ազգային պետականութիւն՝ նոր իշխանութիւններով, նոր դիւանագիտութեամբ եւ արժանապատիւ խաղաղութեան ձգտող տարբեր ոլորտներու գերատեսչութիւններով: Որպէսզի վերակերտուի հզօր հայրենիքը:

«Ազգակ»ի Խմբագրական



<p>3401, Olivar Asselin Montréal, Qc H4J 1L5</p>	<p>397, boul. des Prairies Laval, Qc H7N 2W6</p>	<p>45 Hallcrown Place Willowdale, On M2J 4Y4</p>
--	--	--

To donate online www.camam.org



ԼՈՒՍԱՌՈՐԻՉ

ԵԿԵՂԵՑԻՆ ՏԱՆ ՄԷՋ

ԳԱՆԱՏԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԿՐՕՆԱԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹ

Է. ՏԱՐԻ, ԹԻՒ 6, Մայիս 2024

ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԾԱՆԱԴԱՐԸ...



«Օրհնեցէք, որ ձեր զաւակները անարատ ու անեղծ պահեն Քրիստոնէական հաւատքը եւ մեր հայրերու ասանդութիւնները: Սիրեն հայ եկեղեցին եւ երբեք չբաժնուին Ս. Թադէոսի եւ Ս. Լուսաւորիչ Շօր հօտէն ու փարախէն: Օրհնեցէք, որ անոնք Աւետարանը գրկեն ու սորվին Անոր սիրոյ դասը՝ Սիրելի եղբօրը, ընկերոջը եւ ըլլալ մարդասէր»:

Իսրիմեան Հայրիկ այսպիսի օրհնութեան կտակ կ'աւանդէ իր «Թռռներուն» եւ կ'ուզէ որ մենք եւս մեր կարգին նոյնպիսի օրհնութեան կտակ ժառանգենք մեր գալիք սերունդներուն:

Այո, պարտաւոր ենք մեր զաւակներն ու թոռները այս ձեռով օրհնել եւ այսպիսի կտակով հարստացնել: Ի վերջոյ, որպէս ծնողներ եւ անհատներ, եւ որպէս քրիստոնէաներ տնտեսներ ենք: Մեր ուժերու սահմաններուն մէջ պարտաւորութիւնը ունինք կերտելու գալիք սերունդներու ճակատագիրը:

Ծիշոյ է, որ մենք այսօր կ'ապրինք աշխարհի մը մէջ, որ մնայուն յառաջընթացի մէջ է եւ արագ փոփոխուող ու զարգացող: Մեր սուրբ պարտականութիւնն է սերունդներուն առողջ դաստիարակութիւն ջանքել եւ ճիշդ ճանապարհով ուղղորդել զանոնք: Բաւարար չէ զանոնք օրհնել եւ օժտել միայն նիւթական հնարաւորութիւններով, այլ մանաւանդ հետամուտ ըլլալ, որ անոնք գիտելիքներով եւ իմաստութեամբ հարստանան: Ամենամեծ պարգեւը պէտք է շնորհել անոնց՝ կրթութեան եւ դաստարակութեան: Այո՛ կրթութեան եւ դաստարակութեան մէջ է մարդկային մտքի հսկայական զանծերը բացայայտելու բանալին: Այո, պէտք է կրթել զանոնք, որ սորվին սիրել, ընդունիլ անսահման հնարաւորութիւնները, որոնք կու գան գիտելիքներով հարստանալու մեր ծարաւէն: Արդարեւ պէտք է սերմանել անոնց մէջ հետաքրքրութիւնը որ սահմաններ չի ճանչնար, հասկացողութեան քաղցը, որ կը մղէ զանոնք ուսումնասիրելու շրջապատող աշխարհը:

Հետեւաբար ուղղորդել զանոնք սիրելու գիտութիւնը, հիանալու տիեզերքի հրաշքներով, եւ փնտռելու ճշմարտութիւնը, որոնք թաքնուած են երբեմն մակերեսին տակը: Մէկ խօսքով օգտագործել գիտութեան պարգեւած հնարաւորութիւնները մարդկային կեանքի առաւել բարելաման համար:

Սիրելի դպրոցը որպէս ուսման սրբավայր, ուր մտքերը կը կաղապարուին, երազանքները կը սկսին թռիչք առնել: Ծիշոյ է, պէտք է ստեղծել այնպիսի միջավայր, ուր իւրաքանչիւր երեխայ ինքզինք զգայ գնահատուած: Աջակցութիւն եւ ուժ ներարկել իր ողջ ներուժը օգտագործելու համար՝ յանուն յառաջդիմութեան, յանուն անընդհատ զարգացող եւ փոփոխուող աշխարհին: Այո՛ փոփոխութեան մէջ վախճալիք բան չկայ, միայն պէտք է ընդունիլ եւ յարմարիլ, տոկալ եւ ըլլալ լայնախոհ ու պատրաստ առաւել քաջութեամբ եւ վճռակամութեամբ դիմակայելու բոլոր տեսակի մարտաբարձութիւնները:

Մէկ խօսքով նպատակասլաց ըլլալ, որովհետեւ մենք այսպիսի դաստիարակութեամբ՝ աւելի պայծառ ապագայ կ'ապահովենք ոչ միայն անոնց, այլեւ ողջ մարդկութեան համար: Միայն մեր հայեացքը դարձնենք դէպի մեր հայրերը եւ յենք ու հետեւինք անոնց կտակած ճանապարհին: Մնանք մեր քրիստոնէական ճշմարիտ հաւատքին մէջ ամուր եւ մեր հայրերու իմաստութեամբ վառած այդ բոցը առկայծ պահենք մեր ժողովուրդի զաւակներու սրտերուն մէջ, լուսաւորելով մեր ուղին դարերու ընդմեջէն:

Մեր հայրերը իրենց հաւատարիմ նուիրումով եւ անասանութեամբ մեզի շնորհած են Աստուածային ժառանգութիւն, որ կը գերազանցէ ժամանակն ու տարածութիւնը: Այո՛ հաւատքի, ճշմարիտ հաւատքի ժառանգութիւնն է, որ ասանդութեան թելերով հիւսուած է եւ կուտայ յոյսը, կը դառնայ լոյսի փարոս, որ կ'առաջնորդէ մեզ կեանքի փորձութիւններուն եւ նեղութիւններուն ընդմէջէն:

Այսօր մենք, որպէս այդ սուրբ օրհնութեան պահպանները, մեր պարտքն է մեծագոյն ջանասիրութեամբ խնամել եւ պաշտպանել: Մանաւանդ ապահովել, որ ան մնայ անբեռն ու անարատ՝ նոյնիսկ այսօրուան արագ փոփոխուող հովերէն եւ կամ արդիականութեան հրապոյրէն ազդուած: Պահպանելով այս յանրաժողովական զանծերը՝ մենք մեր երեխաներուն աւելի կը հաղորդենք քան պարզ ծեսերն ու սովորութիւնները: Անոնց կու տանք խոր իմաստութիւն եւ ուժ, որ անհրաժեշտ է կեանքի ճանապարհը ակնածանքով ու նպատակասլաց ընթացքով համար: Անոնց մէջ կը սերմանենք պատկանելիութեան գիտակցութիւնն ու կապուածութիւնը աւելի գերիմեր արժէքներու, որոնցմով կ'ապահովուի առողջ գոյութիւնը վաղուան սերունդներու:

Հետեւաբար բաց մտքով եւ սրտով ընդունինք մեր սուրբ հայրերու ուսուցումները՝ եւ փորձենք հասկնալ անոնց պատգամը մեր ժամանակակից աշխարհի համատեքստին մէջ եւ ձգտինք կիրարկել անոնց անժամկէտ իմաստութիւնը մեր ժամանակի մարտահրաւերներուն դիմաց:

Այս վեհ ճանապարհորդութեան ընթացքին պէտք է բան յիշենք, որ մեր կրած բոցը միայն մերը չէ, անհկա մեր նախնիկներու կողմէ մեզի փոխանցուած պարգեւ է եւ մեր սուրբ պարտքն է անմացորդ եւ անխոնջ փոխանցել մեր գալիք սերունդներուն:

Եկէ՛ք խոստանանք այսպէս վառ պահել այդ կրակը մեր երեխաներուն սրտերուն մէջ եւ անոնց օրինակով ուսուցանենք նուիրածութեան իրական իմաստը եւ զոհողութեան ու ասանդութեան իրական գեղեցկութիւնը, բայց մանաւանդ քրիստոնէական հաւատքի հրաշագործ ուժը: Անով է, որ մենք կ'երաշխարհենք մեր ազգային ճշմարիտ ինքնութեան պահպանումը, հաւատքի ամրապնդումը եւ ասանդութեան բոցը, որ պիտի շարունակէ լուսաւորել արդարութեան, խաղաղութեան եւ ճշմարտութեան ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԾԱՆԱԴԱՐԸ-ը ուղին գալիք սերունդներուն համար:

ԲԱՐԳԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

ԻՄԲԱԳՐԱԿԱՆ

«Ով որ իմ այս խօսքերս կը լսէ եւ կը գործադրէ զանոնք, պիտի նմանի այն իմաստուն մարդուն, որ իր փունջը ժայռի վրայ կը շինէ» (Մկ 7.24):

Մեր Տէրը այսպէս նկարագրեց իմաստուն մարդուն դերակատարութիւնը մարդկային ընկերութեան մէջ: Առաջին հերթին լսել պատուիրեց, ապա իր խօսքերը գործադրել թելադրեց երկրի վրայ, որպէսզի մարդը դարձնէ շարունակ փնտռած իմաստութեան հասնի եւ գայն կենդանի ներկայութիւն դարձնէ իր կեանքին մէջ:

Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի պատուիրանները լսողները բազմաթիւ եղան, բայց կեանքի թարգմանողները քիչ: Անոնք՝ որոնք լսեցին ու գործադրեցին յետագային կոչուեցան Տիրոջ այգին մշակող հաւատարիմներ, Աստուծոյ որդեգիր զաւակներ, Տիրոջ գործակիցներ, մէկ խօսքով՝ առաքեալներ: Քրիստոս զանազան խաւերէ հաւաքած իր առաքեալներուն ցոյց տուաւ այն իմաստութիւնը, զոր Սողոմոն մէկ նախադասութեամբ պարգած էր. «Սկիզբ իմաստութեան երկիւղ Տեսնո՛ւ» (Առ 1.7), այսինքն՝ իմաստութեան սկիզբը Տիրոջ նկատմամբ մեր ունեցած երկիւղն է: Երկիւղ մը, որ վախ չէ, այլ՝ ամբողջական հաւատարմութիւն, հնազանդութիւն, նուիրում եւ սէր:

Պահ մը եթէ նկատի ունենանք 2000 տարի առաջ տեղի ունեցած այդ հսկայ բախումը՝ աշխարհիկ եւ երկնային իմաստութեանց միջեւ, կը տեսնենք, թէ սուրբ առաքեալները իրենց կեանքին գնով վճարական որոշում մը առին, այդ որոշումը իրենց հաւատքն էր, իրենց շնորհուած երկնային իմաստութիւնն էր, որ պիտի փոխանցուէր ժողովուրդներուն եւ ժողովուրդներէն սերունդներու ու պիտի հասնէր մինչեւ մեր օրերը: Առաքեալները աշխարհէն էին, սակայն իրենց ականջները աշխարհին փակեցին, անոնք այս աշխարհին մէջ գործեցին, սակայն ոչ սովորական հասկացողութեամբ, այլ՝ առաքելութեամբ, այսինքն՝ սուրբ նպատակի ծառայելով:

Այսօր, որքան կարիքը ունինք Քրիստոսի կոչը լսելու եւ հետեւելու այդ կոչին: Մեր ապրած դարաշրջանի մարտահրաւերները, կեանքի խճողուածութիւնը, դժբախտաբար երբեմն կը բթացնեն մեր աօրտայ կեանքը եւ կը փորձեն մարել Քրիստոսի կոչը: Այսօրուան պայմանները երբեք թոյլ չեն տար, որ մարդը յստակ կերպով լսէ Տիրոջ ձայնը: Սակայն մեր պարտականութիւնն է կեղծոնանալ եւ օրուան նշանները թարգմանել Աստուածաշունչի լոյսին տակ: Աստուծոյ շունչով գրուած այս մատենանը մեր հոգեւոր լարանն է:

Որպէս Քրիստոնէաներ կը փափաքինք Տիրոջ ձայնը լսել: Կը փափաքինք Տիրոջ ներկայութիւնը զգալ մեր ներսիդին: Կը փափաքինք մեր ձեռնարկած գործին մէջ յաջողութիւն ձեռք ձգել: Եթէ այս բոլորը կը փափաքինք, ուրեմն միշտ պիտի փորձենք մեր կեանքը ուղղել Աստուածաշունչի արժէքներով:

Ինչպէս կարելի է Աստուածաշունչի արժէքները ապրիլ:

Մենք Աստուածաշունչին արժէքները կ'ապրինք, երբ մեր աօրտայ կեանքի ընթացք կը դարձնենք զանոնք եւ ոչ թէ դէպքերու եւ պատահարներու ատեն միայն կը յիշենք Տիրոջ խօսքերը: Մենք Աստուածաշունչը կ'ապրինք, երբ իւրացնենք Քրիստոսի ապրելակերպը, այսինքն հեզութեամբ, խոնարհութեամբ, անկեղծ վերաբերմունք ունենալով, սակայն միշտ խորագէտ ըլլալով՝ այս բոլորը իր մէջ բովանդակող իմաստութեամբ:

Իմաստութեամբ ապրող անձը չի հպարտանար, չի գոռոզանար, այլ՝ համեստութեամբ կ'ընդունի թէ գովասանքը եւ թէ պարսաւանքը: Իմաստուն անձը իր եսը կը ճզվէ եւ անանձնական շահերով կը մոտենայ իր նմանին: Իմաստուն անձը շարականագիրին բառերով կ'ըլլայ անծիւղ նուիրումով նաեւ մեր գործերը նուիրական կը դառնան: Ահաւասիկ այսպիսին է ան, որ իր տունը կը շինէ Քրիստոսի խօսքերուն եւ իր հաւատքին վրայ:

Հայր Յակոբ

ՈՍԿԵՂԵՆ ՀԱՄԱՐ

«Կը սիրեմ քեզ, Տէ՛ր՝ զօրութիւնս. Տէ՛ր, իմ վէ՛մս, ամրութիւնս ու փրկիչս: Աստուածս իմ պարիսպս է, ես. Անոր կ'ապաւինիմ: Իմ վահանս է ան, փրկութեանս զօրութիւնը, եւ իմ բարձր աշտարակս» (Սաղմոս 18.1-2):

“How I love you, LORD! You are my defender. The LORD is my protector; he is my strong fortress. My God is my protection, and with Him I am safe. He protects me like a shield; He defends me and keeps me safe.” (Psalms 18:1-2)





ՄԵՐ ՀԱՅՐԵՐԸ ԿԸ ԽՕՍԻՆ

ՄԻՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԱՆԱՐԱՏՈՒԹԻՒՆԸ
(ՄԱՔՐՈՒԹԻՒՆԸ)
(ԲԱԺԻՆ Բ.)

«Այս քարոզը մանրամասնորեն կը սորվեցնէ, թէ սրբութեամբ, անարարութեամբ եւ մաքրութեամբ հոգին ինչպէս պէտք է ձգտի դէպի իր Տէրը, այսինքն՝ դէպի աշխարհի փրկիչը՝ Յիսուս Քրիստոս: Քարոզը նաեւ յարութեան արեւն մարմիններու պարզած վիճակին, չարին, ազգայ կամքին եւ մարդկային բնութեան ու պայտիսին մասին կարգ մը շինիչ խօսքեր կը բովանդակէ:»

Սրբի մաքրութիւնը եւ ուրիշը չդպրելը

8.- Այդ պատճառով ալ քրիստոնէաները յարատեւ պէտք է աշխատին եւ երբեք մէկը չդատեն, ոչ ճամբու վրայ շնացող կինը եւ ոչ ալ իրենց մեղքերով ծանօթ կամ յայտնի յանցարարները, այլ բոլոր մարդոց պարզութեամբ եւ մաքրութեամբ աչքով նային, մինչեւ որ ատիկա հաստատ օրէնքի եւ իրենց բնութեան մաս կազմէ, այսինքն՝ ոչ որ արհամարհէ, ոչ մէկը դատէ եւ մարդոց միջեւ զանազանութիւն չդնէ: Եթէ միակնի մէկը տեսար, սրտիդ մէջ մի՛ բաժնուիր, այլ անոր նայէ այնպէս՝ իբրեւ թէ երկու աչք ունի. կարդին նայէ՛ իբրեւ ուղիղ քալող եւ անդամալոյծին՝ իբրեւ կատարեալ:

Այս է սրտի մաքրութիւնը: Երբ մեղաւոր մը կամ հիւանդ մը տեսնես, պէտք է կարեկցիս եւ զգաս անոր ապրած վիճակը եւ գթասրտութեամբ մօտենաս անոր: Երբեմն կ'ըլլայ նաեւ, որ սուրբերը բարձր տեղեր նստած, այսինքն՝ հոգեպէս բարձրագոյն աստիճաններ տուածա՞ծ՝ կը դիտեն աշխարհի կորուստն ու խաբէութիւնը: Ներքին մարդուն համաձայն՝ անոնք Աստուծոյ հետ կը խօսին եւ աշխարհին համար կ'արժօնեն, իսկ արտաքին մարդուն համաձայն ալ կ'երեւին մարդոց, որպէս երկրի վրայ պատահածներուն մասին խոկացողներ:

9.- Աշխարհի մարդիկը, բոլորն ալ, ազդեցութեան տակն են մէկ եւ միակ չար հոգիին, որ գիրեմք երկրատու եւ անցողակի երեւոյթներու հետաքրքրութեամբ կը գրաւէ ու կը իրապարտէ. մինչ քրիստոնէաները մէկ նպատակ, միտք եւ մտահոգութիւն ունին: Անոնք Աստուծոյ Հոգիին հետ միացած՝ անոր հաղորդակից են եւ հակառակորդը իրենց ուղեւորուն տակ կը ճզմեն: Գրուած է. «Վերջին թշնամին որ պիտի բնաջնջուի՝ ահը պիտի ըլլայ» (Ա. Կր 15.26): Իրենց անձերը մաքրութեամբ պահողները կը տիրեն ամէն ինչի վրայ: Իսկ հաւատքի մէջ տկարացածները, թուցածները եւ մեղաւորները ամէն ինչի ծառայ են. կրակը կ'այրէ զանոնք, սուրը կը սպառէ եւ ի վերջոյ Սատանան կը տիրէ անոնց վրայ:

Մարմիններու յարութիւնը

8.- Հարցում.- Յարութեան ժամանակ արդեօք մարմինն բոլոր անդամները յարութիւն պիտի առնեն:

Պատասխան.- Աստուծոյ համար ամէն ինչ դիրին է եւ ինքն է, որ խոստացաւ յարութիւն տալ, թէեւ ատիկա անկարելի կը թուի ըլլալ տկար մարդուն համար: Որովհետեւ, ինչպէս Աստուած երկրի հողէն առնելով հանդերձ մարդուն բնութիւնը, զայն ամբողջութեամբ տարբեր ստեղծեց, քան երկիրը. անոր զանազան անդամներ տուաւ եւ ուրիշ բազմաթիւ տարրեր, ինչպէս՝ մազ, մորթ, ոսկոր, ջիղեր: Եւ կամ՝ ինչպէս որ ասեղը, եթէ կրակը ձգուի, գոյնը կը փոխուի եւ կրակ կը դառնայ, սակայն ան իր երկաթի բնութիւնը չի կորսնցնէր, այլ նոյնը կը մնայ, այդպէս ալ պիտի ըլլայ յարութեան ժամանակ: Մարմինն բոլոր անդամները յարութիւն պիտի առնեն. նոյնիսկ մագի թել մը պիտի չկորսուի, ինչպէս որ գրուած է (տեսն Ղկ 21.8), եւ բոլոր անդամները լոյսի պէս պիտի ըլլան, պիտի ողողուին լոյսի եւ կրակի մէջ եւ ճշմարտապէս փոխուին: Սակայն՝ ոչ կը քայքայուի, ոչ ամբողջապէս կրակի կը վերածուի եւ ոչ ալ իր բնական կազմածքը լիովին կը կորսնցնէ, ինչպէս ոմանք կ'ըսեն: Այլ Պետրոսը Պետրոս կը մնայ, Պողոսը՝ Պողոս եւ Փիլիպպոսը՝ Փիլիպպոս: Իւրաքանչիւրը իր սեփական բնութիւնն ու նկարագիրը կը պահէ, սակայն Սուրբ Հոգիով կը լեցուի: Բայց եթէ ըսես, որ բնութիւնը կը քայքայուի եւ կ'ոչնչանայ, ապա ոչ Պետրոսը կը մնայ, ոչ Պողոսը եւ ոչ ալ ոեւէ մէկը: Ոչ դժոխք գաղտնիները կը զգան իրենց տանջանքը եւ ոչ ալ արքայութիւն մտնողները կ'ապրին կամ կը զգան ուրախութիւնն ու երջանկութիւնը:

ՀՈԳԵՒՈՐ ՔԱՐՈՉՆԵՐ
ՄԵՃՆ ՍՈՒՐԵ ՄԱԿԱՐ
(Հայացուց՝ Մակար Արք. Աշգարեան)
(Շարունակելի 3)

ՀՈԳԵՎԱԼՈՒՍ

Հայ Եկեղեցոյ իրաշազարդ տօներէն մին կը նկատուի Հոգեգալուստի տօնը, որ միեւնոյն ժամանակ ծանօթ մեզ Պենտեկոստէ անունով: Պենտեկոստէ Երբայերէն «խակխամիշիմ» բառին թարգմանութիւնն է, որ կը նշանակէ տօն յինանց:

Աստուածաշունչին մէջ յաճախակի առիթներով ու զանազան կերպերով կը տեսնենք Սուրբ Հոգւոյ յայտնութիւնը, օրինակ, նախքան աշխարհի ստեղծագործութիւնը մեզ կը ներկայացուի, որպէս շրջող Աստուծոյ շունչը տիեզերքի պարապութեան մէջ, այլ տեղ, ամպերու, ջրերու, հովերու, ծառերու եւ անկէզ մոռենիի ընդմէջէն, որպէս խօսող ձայն: Քրիստոսի մկրտութեան ժամանակ, անոր Աստուածութիւնը, որպէս վկայութիւն մեզի կը յայտնուի արանիի կերպարանքով, իսկ այսօր, Քրիստոսի համբարձումէն տարբ օրեր ետք, վերնատան մէջ, աղօթող աշակերտներուն կը յայտնուի՝ կրակէ լեզուներու տեսքով, ու այդպիսով ալ կը կատարուի Յովհաննէս Մկրտիչի խօսքը, որ կ'ըսէ. «Ես ձեզ ջրով կը մկրտեմ, բայց պիտի գայ մէկը, որ ինձմէ առաջ է, Ան ձեզ կրակով եւ Սուրբ Հոգիով պիտի մկրտէ» (Ղկ 3.16):

Այնպէս ինչպէս կրակը՝ զոյգ, բիւրեղացուցիչ յատկութիւն մը ունի ինքն իր մէջ, այնպէս ալ Սուրբ Հոգւոյ կրակը մեղքի եւ ապականութեան ամէն տեսակի աղտ կ'այրէ, կը մաքրէ, կը բիւրեղացնէ ու աստուածային շնորհներով, պարգեւներով կը զարդարէ, մաքրելով մեր սիրտն ու հոգին եւ զանոնք Աստուծոյ բնակավայր կը դարձնէ:

Սիրելի ընթերցող, Սուրբ Հոգին բոլոր բարիքներու պարգեւիչն է, իմաստութեան աղբիւր է: Սուրբ Հոգիով առաջնորդուող անձի մը կեանքը պտղաբեր կ'ըլլայ՝ առաքինի գործերով, որ ոչ միայն երկրի վրայ կ'երջանկացնէ հաւատացեալը, այլեւ երկինքի արքայութեան կ'արժանացնէ:

Թող որ Աստուծոյ նոյն այդ Հոգին, որ աշակերտները ամբողջովին կերպարանափոխեց, այսօր մեզ եւս այլակերպէ, կերպարանափոխէ մեր մէջ բնակելով, որպէսզի դառնանք Աստուծոյ ընտրեալ ու սիրելի զաւակներ, Իր շնորհներով զարդարուինք, եւ Իր իմաստութեամբ ու գիտութեամբ լեցուինք: Միայն Աստուծոյ Սուրբ Հոգին է, որ կը մխիթարէ ու կը զօրացնէ սրտով բեկեանները, կամքով տկարները: Միայն Աստուծոյ Սուրբ Հոգին է, որ հաւատքով կը յուսադրէ յուսահատները, վտանգներէ, փորձութիւններէ, ու ամէն տեսակի սատանայական հարուածներէ հեռու կը պահէ բոլոր իրեն ապաւինողները:

Տէր Նշան

THE BOOK OF EXODUS


WRITTEN: PROBABLY 600-400BC
(USING STORIES FROM A MUCH EARLIER TIME)

WHAT YOU NEED TO KNOW:

Genesis end with the Israelites settling in Egypt under the Pharaoh, and Joseph as his second-in-command. However, Exodus begins with a different scene – a new Pharaoh and the Israelites being forced into slavery. Exodus tells of the Israelites' miraculous escape from their oppressors and their attempt to reach the Promised Land. However, a journey that should have taken a few days ended up taking 40 years, because of their disobedience to God. In Exodus we are also introduced to the Ten Commandments, as well as the Tent of the Lord's Presence (sometimes called the tabernacle), where Moses and the other priests could meet with God.

WHY READ IT?

Exodus is all about God's power to rescue people. It's also about the relationship that God wants to have with his people. It's a key part of biblical history but, more than that, it teaches us about God's power to defend those who believe in him.



THE GOSPEL OF MARK

WRITTEN: AROUND AD70

WHAT YOU NEED TO KNOW:


Mark is the second of the four Gospels in our Bible, but is thought to have been the first written. This book is a speedy race through the life of Jesus, starting with his baptism and focusing on his actions and deeds. Mark brings to life many of Jesus' miracles, healings and interactions with others. This book was written for non-Jews, so Mark takes care to explain Jewish customs. He also focuses on the incredible things Jesus did as proof of who he claimed to be.

WHY READ IT?

Mark is short, concise and easy to read if you want to know all about the actions and life of Jesus. It's also a great Gospel to read because it was written specifically for non-Jews (which probably includes you). This book highlights that Jesus doesn't just want us to go through life following a bunch of rules but that it all comes down to loving God and loving others (Mark 12.28-31).

KEY CHARACTER:

Flip through the four Gospels and piece together who John the Baptist was and what he was trying to do. (He appears mainly in the first few chapters of each Gospel.)



ՅԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ

Յիսուս իր յարութենէն ետք, բազմաթիւ անգամ երեւցաւ իր աշակերտներուն, իսկ վերջին անգամ ժամադրուեցաւ Գալիլիա լերան վրայ:

Անոնց ըսաւ.

- Ես երկինք կը բարձրանամ իմ Հօրս՝ Աստուծոյ մօտ, իսկ դուք գացէք բոլորին սորվեցուցէք այն բաները, որ ես ձեզի սորվեցուցի, զանոնք մկրտեցէք Հօր, Որդիին եւ Սուրբ Հոգիին անունով: Վստահ եղէք, ես Ձեզի հետ պիտի ըլլամ միշտ: Հիմա Երուսաղէմ գացէք, այնտեղ դուք պիտի ստանաք Սուրբ Հոգիին զօրութիւնը, ինչպէս որ խոստացած էի ձեր բոլորին:

ԳԱՆԱՏԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԿԻՐԱԿԼՕՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ
ԱՇԱԿԵՐՏԻՆ ԳՐՔՈՅԿԸ





**Ս. ՊՍԱՐԱԳԻ ԵՒ
Ս. ՀԱՂՈՐԴՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
ՊՍԱՐԱԳԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ**

ՀԱՒԱՏԱՅԵԼՈՅ ՊՍԱՐԱԳ.

Հաւարացելոց Պատարագը Ս. Հաղորդութեան խորհուրդի կատարումն է ու բաշխումը:

Երախայից Պատարագի լրումին դպիրները կը սկսին երգել «Մարմին Տէրունական» երգը: Այն ատեն կը սկսի Հաւատացելոց Պատարագը՝ Ընծայի (Հացին ու Գինիին) վերաբերումով:

Մինչ քահանան Ս. Սեղանին առջեւ բազկատարած ցած ձայնով կը սկսի աղօթել սրբուելու եւ մաքրուելու համար իր մեղքերէն՝ արժանի ըլլալու համար Ս. Ընծան մատուցանելու, սարկաւազը խորանին աջակողմեան խորհրդանոցէն կ'առնէ Ընծան եւ Սկիհը վեր բարձրացնելով՝ Ս. Սեղանին տեսէն կը դառնայ ու հանդիսատրապէս կը բերէ Սեղանին առջեւ, ուր սաղմոս կ'արտասանեն ինք եւ քահանան, ապա կը յանձնէ սկիհը քահանային, որ իր կարգին Սկիհով կ'օրհնէ ժողովուրդը եւ կը դառնայ դէպի հորան:

Ս. Եկեղեցին կը հաւատայ, թէ Ընծայի վերաբերումէն ետք Քրիստոս աներեսութեամբ կը բազմի Ս. Սեղանին վրայ՝ հրեշտակներով շրջապատուած: Ուստի սարկաւազը կը թելադրէ հաւատացեալներուն, որ հաւատքով, սրբութեամբ եւ ուղիղ վարքով կանգնին Աստուծոյ Ս. Սեղանին առջեւ, որպէսզի արժանի ըլլան Տիրոջ ողորմութեան: Այս միջոցին քահանան դարձեալ կ'աղօթէ ծածկաբար եւ Հօր Աստուծմէ կը խնդրէ, որ ընդունի նուիրուող Ընծան, ու ճաշակողներուն համար ալ զայն պարգեւէ իբրեւ դեղ՝ մեղքերու թողութեան:

Կը հասնի Ողջոյնի պահը, որ Քրիստոսի աներեսութեամբ Սեղան իջնելուն եւ յայտնուելուն ատենն է: Սարկաւազը համբուրելով քահանային ձեռքն ու խորանը կը ստանայ ողջոյնը, կ'իջնէ հորանէն եւ կը յանձնէ դասին մէջ կանգնած աւագ եկեղեցականին, որ իր կարգին կը փոխանցէ ժողովուրդին եւ անոնք ալ՝ իրարու մէջ: Ողջոյն փոխանցողը կ'ըսէ, «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», իսկ ընդունողը կը պատասխանէ «Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:

Ողջոյնին կը յաջորդէ Ընծաներու մատուցման պահը, երբ դպիրներ կ'երգեն «Սուրբ, Սուրբ» շարականը: Այդ միջոցին քահանան ծածուկ կ'աղօթէ, ապա Ընծային ծածկոցը վերցնելով, կ'առնէ հացը, վեր կը բարձրացնէ զայն ժողովուրդին աջին առջեւ ու բարձր ձայնով կը կրկնէ՝ Վերջին Ընթրիքի ժամանակ Յիսուսի արտասանած խօսքը. «Առէք, կերէք, այս է իմ մարմինս, որ ձեզի եւ շատերու համար կը բաշխուի որպէս քաւութիւն եւ մեղքերու թողութիւն»:

Այս միջոցին ժողովուրդը ոտքի կանգնած կ'ըլլայ եւ երկիւղածութեամբ կը խոնարհի ու կը խաչակնքէ, իսկ դպիրները կ'երգեն «Ամէն», որ կը նշանակէ եղիցի, թող ըլլայ:

Քահանան վեր կը բարձրացնէ նաեւ գինիին բաժակը՝ Սկիհը եւ կը շարունակէ կրկնել. «Ամենքդ խմեցէք ասկէ, այս է նոր ուխտի իմ արինս, որ ձեզի եւ շատերուն համար կը թափուի՝ որպէս քաւութիւն եւ մեղքերու թողութիւն»: Ասոր կը յաջորդէ «Հայր երկնաւոր», «Որդի Աստուծոյ», եւ «Հոգի Աստուծոյ» շարականները դպիրներու երգեցողութեամբ, մինչ այդ քահանան ծածուկ կ'աղօթէ, կը խնկարկէ եւ կ'օրհնէ Ընծան: Կ'աղօթէ բոլոր մարդկութեան բարօրութեան եւ առողջութեան համար:

Սուրբ Եկեղեցին կը հաւատայ եւ կ'ընդունի «Որդի Աստուծոյ» շարականին երգեցողութեան ընթացքին, պատարագի քահանային աղօթքէն ետք Ս. Հոգին կը ներգործէ մատուցող հացին ու գինիին եւ անոնք իրենց մէջ Քրիստոսի ներկայութիւնը ընդունելով, կը գոյափոխուին Անոր մարմնոյն եւ արեան: Հետեւաբար, Սուրբ Սեղանին վրայ նուիրուող Ընծան, զոհը կամ պատարագը Աստուծոյ Միածին Որդին Յիսուս Քրիստոսն է: Ուստի պատարագիչը Հօր Աստուծոյ ընծայուող «պատարագուող» Յիսուս Քրիստոսի անունովը համարձակութիւն կ'ունենայ իր եւ իր ժողովուրդին մեղքերուն համար թողութիւն խնդրելու եւ նաեւ այլ շնորհներ եւ: Դարձեալ ծածուկ աղօթքներ կ'արտասանէ աշխարհի խաղաղութեան, ննջեցեալներու եւ ապրողներու համար, ապա կ'երգուի Տէրունական աղօթքը:

Տէրունական աղօթքը երգելով հաւատացեալներ Աստուծոյ կը յայտնեն իրենց որդիական սէրը, հաւատարմութիւնն ու հրճուանքը, Չայն կը դաանին իբրեւ Երկնաւոր Հայր, Թագաւոր եւ Փրկիչ: Կը յայտնեն նաեւ իրենց հպատակութիւնը եւ քաղաքացիութիւնը Երկնիցի Արքայութեան: Եւ առ այդ կը խնդրեն Տիրոջ ողորմութիւնն ու շնորհները եւ երկնիցի թագաւորութեան տարածումը մարդոց սրտերէն ներս:

Պատարագը կը շարունակուի, քահանան ծածուկ աղօթքներով կը թաթխէ նշխարը գինիին մէջ, ապա կը դառնայ ժողովուրդին եւ կ'օրհնէ. վարագոյրը կը գոցուի, որմէ ետք, պատարագիչը կ'ամփոփուի, յատուկ աղօթքներով կը հաղորդուի: Վարագոյրը բացուելով ժողովուրդն ալ կը հաղորդուի:

Դարձեալ վարագոյրը կը գոցուի, մինչ այդ քահանան Սկիհը կը լուայ, կը պատրաստուի հորանէն վար իջնելու: Այդ միջոցին դպիրները կ'երգեն «Լցաք» եւ «Գոհանամք» շարականները: Այս երգերով հաւատացեալները շնորհակալութիւն կը յայտնեն Տիրոջ, որ կերակրեց զիրենք անմահական սեղանէն, բաշխելով Իր մարմինն ու արին իբրեւ փրկութիւն աշխարհի եւ կեանք՝ մեր անձերուն համար:

4. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՐՁԱԿՈՒՄ.

Դպիրներու գոհաբանական երգեցողութեան ընթացքին, քահանան ալ իր կարգին ծածկաբար կ'աղօթէ եւ գոհութիւն կը մատուցանէ Աստուծոյ: Ապա սաղաւարտը կը դնէ գլուխը, հողաթափները կը հագնի ու Աւետարանը ձեռքը կ'առնէ: Վարագոյրը կը բացուի. կը սկսի կարդալ օրհնութեան վերջին աղօթքները, ապա երկրպագելով եւ համբուրելով սուրբ Սեղանը, սարկաւագին առաջնորդութեամբ կ'իջնէ հորանէն: Բարձրաձայն աղօթք մը կ'արտասանէ, որմէ ետք կը կարդայ վերջին Աւետարանը, ապա Պահպանիչ աղօթքով իր օրհնութիւնը կու տայ ժողովուրդին: Դպիրները կ'երգեն «Օրհնեցից զՏէր» երգը, որմէ ետք քահանան կ'արձակէ ժողովուրդը՝ օրհնելով Ս. Խաչով կամ Աւետարանով:

Այս արձակման աղօթքէն ետք հաւատացեալներ երկիւղածութեամբ կը մօտենան ու կը համբուրեն պատարագիչին բռնած Ս. Աւետարանը եւ գոհունակ սրտով կը մեկնին:

Եկեղեցիէն դուրս ելլելու ատեն ժողովուրդին կը բաշխուի մաս (օրհնուած հաց), որ յիշատակ մնացած է առաջին դարերու սիրոյ ճաշի սեղանէն:

(Շարունակելի 3)

Տաթեւ Աւագ Քահանայ Միքայէլեան

ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ ԽՆԴՐԱՆՔ

Բոլորը խնամող Տէր, քու սուրբ երկիւղ պահապան դիր աչքերուս՝ որ այլեւս անատակ ու ցանկացող աչքով չնայիմ, եւ ականջներուս՝ որ հաճոյք չզգամ չար խօսքեր լսելէ, եւ բերանիս՝ որ ստութիւն չխօսիմ, եւ սրտիս՝ որ չարութիւն չխորհիմ, եւ ձեռքերուս՝ որ անիրաւութիւն չգործեմ, եւ ոտքերուս՝ որ անօրէնութեան ճամբաներէն չքալեմ. այլ ուղղէ՛ ասոնց շարժումը, որպէսզի միշտ քու պատուիրաններուդ համաձայն ըլլան՝ ամէն բանի մէջ: Եւ ողորմէ՛ քու արարածներուդ եւ ինձի՝ մեղքերու մէջ կորսուածիս:

ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ

ԱՌԱԿՍ ԶԻՆՉ ՑՈՒՑԱՆԷ...

ՃՆՃՂՈՒԿՆԵՐԸ ԵՒ ԱՐԱԳԻԸ

Ճնճղուկներու երամ մը արագիլին կը ներկայանայ եւ կ'աղաչէ.

- Թոյլ տուր մեզի քու բոյնին մէջ թխսենք եւ մեր ձագերը օձերէն պաշտպանէ: Արագիլը կ'ըսէ.

- Եթէ ձեր խնդրածը կատարեմ, զիս ինչպէս պիտի վարձատրէք:

Ճնճղուկները կը պատասխանեն.

- Կ'աղօթենք, որ ձեր ձագերը առողջ մեծնան, հեռու օդի վթասներէն եւ ձեր արդարութեան համար, դուք արժանի ըլլաք հանդերձեալ կեանքին:

Ասոր փոխարէն արագիլը տեղ կու տայ անոնց:

Կը պատահի, որ երբ ձագեր կը հանեն, օձը սողալով կու գայ անոնցմէ խլելու: Տառեղանը [արագիլ] նշմարելով օձը, կը հարուածէ եւ կը սպաննէ եւ բոյնի սահմաններուն մէջ շրջելով կը սպաննէ բոլոր օձերը, որ ձագերը փրկուին:

Այս առակը կը սորվեցնէ տկարներուն վշտակցիլ, որպէսզի իւրաքանչիւրը կարենայ վայելել փրկութիւնը՝ համաձայն իրենց բարեգործութեան:

Մխիթար Գոշ

**WORDS OF COMFORT
THE SHEPHERD PSALM**

The Lord is my shepherd;
I have everything I need.
He lets me rest in fields of green grass
and leads me to quiet pools of fresh water.
He gives me new strength.
He guides me in the right paths,
as he has promised.
Even if I go through the deepest darkness,
I will not be afraid, Lord,
for you are with me.
Your shepherd's rod and staff protect me.

You prepare a banquet for me,
where all my enemies can see me;
you welcome me as an honored guest
and fill my cup to the brim.
I know that your goodness and love
will be with me all my life;
and your house will be my home as long as I live.

PSALM 23





ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

Ինչ է Հոգին:

Հոգին աստուածաբանական լեզուով, բխում է Հօրմէն եւ փառակից Որդոյ: Հոգին կատարեալ Աստուած է Հօր եւ Որդոյ պէս:

Ինչ կը կոչուի աստուածային երեք անձերու միաորոշումը:

Ամենասուրբ Երրորդութիւն:

Երեք զատ-զատ անձեր ինչպէս կրնան մի ըլլալ:

Երեք անձինք միեւնոյն բնութիւնը ունին:

Աստուած անսկիզբն է եւ անեղ: Անսկիզբն կը նշանակէ սկիզբ կամ ծագում չունեցող, այսինքն ինքնագոյ. իսկ անեղ կը նշանակէ անստեղծ, այսինքն մէկու մը կողմէն չստեղծուած, չեղած:

Որդին ծագումն կամ ծնունդ է Հօրմէն: Այս ծագումը կամ ծնունդը հասկնելու համար իբրեւ օրինակ կը տրուին լոյս եւ կրակ. ինչպէս որ լոյսէն լոյս կը ծնի կամ կը ծագի, եւ կրակէն ալ տաքութիւն, այսպէս ալ Որդին կը ծնի կամ կը ծագի Հօրմէն:

Շնորհալի Հայրապետը ինչ կ'ըսէ այս մասին:

Լոյս եւ կրակ թէ՛ զատ-զատ «անձ»եր են, բայց միեւնոյն են «բնութեամբ». այսպէս ալ «լոյս Որդի» կը ծնի «լոյս Հօրմէն» եւ Որդոյն աստուածութեան կրակը կը ծագի Հօր աստուածութեան կրակէն. հետեաբար «այլ եւ այլ» չեն, այլ միեւնոյն բնութիւնը ունին:

Ինչ է Հոգին պաշտօնը:

Ինչպէս որ բացատրուած է Հաւատամքի մէջ, Հոգին է որ խօսած է Հին Ուխտի մէջ, Սուրբ Գիրքի (Օրէնք եւ Մարգարէք) մէջ, նոյն Հոգին է, որ Յորդանան իջաւ Յիսուս Քրիստոսի մկրտութեան ատեն, քարոզուեցաւ առաքեալներու բերնով եւ գրուածներով. նոյն Հոգին է, որ բնակեցաւ սուրբերու մէջ. այսինքն Պետրոսեպոստէնի, Վերնատան մէջ, իջաւ առաքեալներուն վրայ:

Շնորհալի Հայրապետը ինչ կերպով կը բացատրէ Երրորդութեան երեք անձերուն պաշտօնը:

Հայրը ուզեց ստեղծել երեւելի եւ աներեւոյթ արարածները. Որդին անգուներէն գոյացուց զանոնք. Սուրբ Հոգին ալ իմաստութեամբ զարդարեց զանոնք:

Աւետարանի մէջ ինչպէս նկարագրուած է Հոգին:

Իբրեւ ներշնչում, Իմաստութիւն եւ Մխիթարութիւն: Չոր օրինակ, Կոյս Մարիամի յղացման պարագաներուն մէջ Սուրբ Հոգին է հովանաւորողը (Մտ 1 եւ Դկ 1): Յիսուս Քրիստոս Հոգիով է որ պիտի մկրտէ (Մր 1.8): Սուրբ Հոգին է, որ կը ներշնչէ եւ իմաստութիւն կու տայ խօսելու (Մր 13 եւ Դկ 12): Յիսուս Քրիստոսի իրաշարժութիւններուն մէջ ալ կը յայտնուի Հոգին (Մտ 12): Սուրբ Հոգին է Մխիթարիչը (Յն 14) եւ աններելի մեղք է հայիոյել Հոգոյն դէմ (Մտ 12, Մր 3, Դկ 12):

Առաքելական ժամանակներու մէջ Սուրբ Հոգոյն ներգործութիւնը կը յայտնուի մեծ արդիւնաւորութեամբ: Մասնաւորապէս ուշագրաւ են Գործք Առաքելոցի պատմութիւնները Սուրբ Հոգոյն ներգործութեան մասին:

Ինչ կը հետեւի Հոգին Սուրբի մասին այս բոլոր քառածները:

Կը հետեւի թէ Սուրբ Հոգին, իբրեւ աստուածային կատարեալ անձնաւորութիւն, գործօն զօրութիւն մըն է քրիստոնէական կեանքի մէջ: Սէրը, Ճշմարտութիւնը, Իմաստութիւնը, Շնորհը կ'անձնաւորէ Ան. հաւատացեալները Աստուծոյ տաճար կը շինէ եւ հաւատացեալներու բազմութեամբ կը կազմակերպէ Եկեղեցին. վերջապէս կ'առաջնորդէ հաւատացեալները անոնց ողջ կեանքի ընթացքին, արդիւնագործելով անոնց պէս-պէս շնորհները, ի նպաստ Աստուծոյ թագաւորութեան հաստատութեան մարդոց մէջ եւ մշտնջենաւորման:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ԲԱՐՔԷ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՏՕՆԱՅՈՅՑ - ՄԱՅԻՍ

Դշ. 1 Մայիս –	ԼԲ. օր Յինանց:
Եշ. 2 Մայիս –	ԼԳ. օր Յինանց:
Ուրբ. 3 Մայիս –	ԼԴ. օր Յինանց:
Շրթ. 4 Մայիս –	ԼԵ. օր Յինանց:
Կիր. 5 Մայիս –	ԼԶ. օր Յինանց:
Բշ. 6 Մայիս –	ԼԷ. օր Յինանց:
Գշ. 7 Մայիս –	ԼԸ. օր Յինանց:
Դշ. 8 Մայիս –	ԼԹ. օր Յինանց:
Եշ. 9 Մայիս –	Խ. օր Յինանց: ՏՕՆ ՀԱՄԱՐԱԶՄԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ:
Ուրբ. 10 Մայիս –	ԽԱ. օր Յինանց: Սկիզբն Պահոց:
Շրթ. 11 Մայիս –	ԽԲ. օր Յինանց:
Կիր. 12 Մայիս –	ԽԳ. օր Յինանց: ԵՐԿՐՈՐԴ ԵԱՂԿԱԶԱՐԴ:
Բշ. 13 Մայիս –	ԽԴ. օր Յինանց:
Գշ. 14 Մայիս –	ԽԵ. օր Յինանց:
Դշ. 15 Մայիս –	ԽԶ. օր Յինանց: Պահք:
Եշ. 16 Մայիս –	ԽԷ. օր Յինանց:
Ուրբ. 17 Մայիս –	ԽԸ. օր Յինանց: Պահք:
Շրթ. 18 Մայիս –	ԽԹ. օր Յինանց:
Կիր. 19 Մայիս –	Շ. օր Յինանց: ՏՕՆ ԳԱԼՍԵԱՆ ՀՈԳԻՈՅՆ ՄՐԲՈՅ: (ՊԵՆՏԵԿՈՍՏԷ՛ յիսներորդ օր ի Չատիկէն):
Բշ. 20 Մայիս –	Բ. օր Հոգեգալստեան:
Գշ. 21 Մայիս –	Գ. օր Հոգեգալստեան:
Դշ. 22 Մայիս –	Դ. օր Հոգեգալստեան:
Եշ. 23 Մայիս –	Ե. օր Հոգեգալստեան:
Ուրբ. 24 Մայիս –	Զ. օր Հոգեգալստեան:
Շրթ. 25 Մայիս –	Է. օր Հոգեգալստեան: Պահք:
Կիր. 26 Մայիս –	Ը. օր Հոգեգալստեան:
Բշ. 27 Մայիս –	Սրբոց Կուսանացն Հոփիսիւնանց:
Գշ. 28 Մայիս –	Սրբոց Կուսանացն Գայիանանց:
Դշ. 29 Մայիս –	Պահք:
Եշ. 30 Մայիս –	Տօն Սրբոց՝ Յոհաննու կարապետին, եւ Աթանահիանայ Եպիսկոպոսին:
Ուրբ. 31 Մայիս –	Պահք:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻՆ ԿԱՆՈՆԸ

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳԻՐՔԵՐՈՒ ԺՈՂՈՎԱԾՈՆԵՐ

ԵՐՐՈՐԴ ԺՈՂՈՎԱԾՈՅ, ԵՆՍԻԱՅԻ ՕՐՈՎ

Եզեկիայի բարեկարգութիւնը եւ սրբազան գիրքերու վերաբերեալ իր ձեռնարկած աշխատանքները նախախնամական էին: Պատահական չէր, որ Աստուած զայն իր մահացու հիւանդութենէն վերականգնեց եւ յաւելեալ տասներկիւնգ տարուան կեանք տուաւ (տե՛ս Դ. Թգ 20.1-7շ: Ես 29.1-8), որպէսզի Եզեկիա իր նախաձեռնած ծրագիրները աւարտին հասցնէ: Որովհետեւ, Եզեկիայէն անմիջապէս ետք Յուդայի գահը պիտի նստէր Մանասէ թագաւորը (Ք.Ա. 697-642), որ իր գահակալութեան 55 երկարատեւ տարիներուն կատաղօրէն պիտի հալածէր Եհովայապաշտութիւնը, այդ պաշտամունքէն հետք չձգելու մոլեգին ցանկութեամբ: Եւ եթէ Եզեկիայի օրով հաւաքուած ու պահուած չըլլային անոնք, ճակատագրական պիտի ըլլար անոնց կացութիւնը:

Մանասէին պիտի յաջորդէր իր որդին՝ Ամոն, բարեբախտաբար միայն երկու տարի (Ք.Ա. 642-640), որովհետեւ ան ալ պիտի հետեւէր իր հօր աստուածամարտ ընթացքին:

640 թուականին գահ պիտի բարձրանար Եոսիա (=Յովսիա), որ, ինչպէս քիչ ետք պիտի ներկայացնենք, կրօնական մեծագոյն բարեկարգութիւնը պիտի կատարէր Աստուծոյ Օրէնքի գիրքը հոշակելով իբրեւ տեսակ մը ազգային սահմանադրութիւն: Թերեւս այդ քայլին ընկերացաւ նաեւ սրբազան մատենաներուն վրայ կատարուած աշխատանք մը, ինչպիսին եղած էր նաեւ Եզեկիայի օրերուն: Բայց որեւէ յիշատակութիւն չունինք այդ կապակցութեամբ:

Ասիկա նոյնպէս նախախնամական էր: Որովհետեւ Եոսիայի մահուընէն (Ք.Ա. 609 թ.) հազիւ 11 տարիներ ետք, 598/7 թուականին, Երուսաղէմը պիտի պաշարուէր Նոր Բաբելոնեան կայսրութեան տիրակալին՝ Նաբուգոդոնոսորի կողմէ, եւ Յուդայի բնակիչներուն առաջին գերեվարութիւնը տեղի ունենար: Իսկ անկէ տասը տարի ետք, 587 թ., վերջ պիտի գտնէր Յուդայի թագաւորութիւնը, որուն վերջին թագաւորը՝ Սեդեկիա գերի պիտի տարուէր Բաբելոն: Երուսաղէմը պիտի կործանէր, տաճարը պիտի հրդեհուէր եւ ւաւերուէր, եւ Յուդայի բնակիչները երկրորդ անգամ ըլլալով զանգուածաբար գերի պիտի տարուէին Բաբելոն: Եւ ասիկա պատմութեան մէջ անջնջելիօրէն պիտի արձանագրուէր իբրեւ «Բաբելոնի գերութիւն»:

Եթէ մինչեւ այս թուականը Աստուածաշունչի սրբազան գիրքերը հաւաքուած եւ խնամքով պահուած չըլլային, անոնք դժուար թէ կարենային փրկուիլ: Յիշեալ վերիվայրումները եւ ւաւերումները ամէն ինչ պիտի ալիէն տանէին իրենց հետ: Բայց բարեբախտաբար անոնք Եզեկիայի օրով արդէն համախմբուած էին եւ խնամքով վերստին հրատարակուած: Այնպէս որ, 587 թուականէն առաջ արդէն իսկ գոյութիւն ունէին եւ ապահով ձեռքերու մէջ կը գտնուէին թէ Օրէնքի հինգ գիրքերը, թէ անցեալ պատմութեան վերաբերող գիրքերը, եւ թէ մարգարէական գրականութեան մինչեւ այդ թուականը հասնող բաժինը. - Աբդիա (գործած՝ 855-840), Յովէլ (835-796), Յովսան (785-775), Ամոս (760-750), Օսէա (750-715), Եսայի (740-681), Միքա (740-700), Նահում (663-612), Սոփոնիա (640-621), Երեմիա (626-585), Ամբակում (612-589):

ՉԱՐԵՎ ԱՐՔ. ԱՂՆԱԿՈՐԵԱՆ
(ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ 4)

PRAYER

O Lord our God, whose power is unsearchable and the glory incomprehensible, whose mercy is immeasurable and the compassion inexhaustible, do thou, according to thy abundant love of man, look down upon this thy people and upon this thy people and upon this holy temple and make abundant thy mercy and thy pity unto us and unto them that pray with us. For unto thee is fitting glory, dominion and honour, now and always and unto the ages of ages. Amen.

The Divine Liturgy of the Armenian Apostolic Church
[The Prayer of the First Antiphon]

THE BIG ISSUES AND WHAT THE BIBLE SAYS ABOUT THEM

BULLYING

Have you ever been told that you're not good enough, or that you don't look right or you're not smart enough? Maybe you have been physically pushed around. It hurts us and can really affect our confidence when we get treated this way. It makes us dread going to places where we know we will experience it. Sometimes the words people speak to us can be even more damaging and last with us longer than any physical abuse.

NOBODY DESERVES - TO BE BULLIED -

If you have ever experienced bullying or are currently experiencing it, we suggest that you speak to somebody you trust, like a parent, teacher or youth worker who can help you. The Psalms in the Bible describe the feeling of despair that comes from constant attack by enemies and might be helpful to read, particularly Psalm 13.

Maybe you are the one who has treated another person unkindly. The way we treat people is so important. The Bible has very practical tips on how we can encourage and build each other up, so that nobody has to feel bullied or belittled. It also has prayers and advice for those who are facing difficulties.

KEY BIBLE VERSES:
PROVERBS 18.21; EPHESIANS 4.29-32; 1 PETER 3.9; PSALM 13



Ազգային Առաջնորդարան
Armenian Prelacy of Canada
Prélature Arménienne du Canada



514-856-1200
prelacy@armenianprelacy.ca
www.armenianprelacy.ca



Խմբագիր՝ Հոգեշնորհ Տ. Յակոբ Վրդ. Եագուպեան
3401 Olivar Asselin Montréal, Québec H4J 1L5

'We must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide'

PM JUSTIN TRUDEAU'S STATEMENT ON APRIL 24

OTTAWA—Canadian Prime Minister Justin Trudeau issued a statement on Armenian Genocide Memorial Day on April 24.

Below is the full statement released by Trudeau's office.

Today, we join Armenian communities in Canada and around the world to mark Armenian Genocide Memorial Day. We reflect on this dark chapter in history, honour the victims who lost their lives, and reflect on the trauma that so many still endure.

Twenty years ago, the Government of Canada joined members of the international community in officially recognizing the historic and tragic reality of the Armenian Genocide. This recognition carries a deep significance for many Canadians, and especially Armenian-Canadians. Together, we will ensure the stories of those affected are never forgotten.

In Canada, April marks Genocide, Remembrance, Condemnation and Prevention Month, which reminds us of the consequences of indifference. We must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide. We must stand up against hate and stand for diversity, inclusion, and human rights – it is our shared, collective responsibility.

Armenian Genocide Memorial Day is a time for reflection and remembrance. As we observe this solemn day, I encourage all Canadians to learn about the events that led to this senseless loss of humanity. Let's build a society where everyone feels safe from discrimination and violence."

Aliyev wants more from Armenia: new constitution, more territories

BAKU — On the day that Armenia began the handover of four villages in the Tavush Province to Azerbaijan, President Ilham Aliyev demanded more from Yerevan, saying that Armenia must change its constitution as a precondition to the ratification of the peace deal.

"Armenia must change its constitution, stop using Mount Ararat as a symbol and establish a land route between the eastern regions of Azerbaijan to Nakhichevan," Aliyev told an international forum to discuss the upcoming UN Climate Summit, which will take place in Baku later this year.

"Armenians should change their Constitution. I say this not because I want to interfere in the internal affairs of another country. I say this because the Declaration of Independence, which is referenced in Armenia's Constitution, says that the so-called Nagorno-Karabagh is a part of Armenia," Aliyev elaborated to the forum, which included several international participants.

"How can we sign a peace treaty when they have such a reference in the Constitution? So, when I say that they should change the Constitution, it is not because I am being arrogant or belligerent, but because it is a prerequisite," Aliyev declared.

Azerbaijan's president went even further by demanding that Armenia take out Mount Ararat from its National Emblem. Using the Turkish name for the biblical mountain, Aliyev said, "that must be changed. They have many other mountain in Armenia. Let those be the symbol."

Aliyev also emphasized the so-called "Zangezur Corridor," which he insisted is the ninth

point in the November 9, 2020 agreement he signed, along with Prime Minister Nikol Pashinyan and President Vladimir Putin of Russia.

He explained that while the term "Zangezur Corridor" is not used in the Nov. 9 agreement, nevertheless the document calls for the creation of a transport link between eastern Azerbaijan to Nakhichevan, which will be monitored by Russian border patrol guards.

"However, Armenia has been violating that clause for more than three years now. But, signed it [the agreement], didn't they? Now they are trying to get rid of that provision. However, that is not possible," said Aliyev.

"They [Armenia] are blocking the construction of the land route with the autonomous republic of Nakhichevan. Such behaviour is very frustrating. Everybody knows under what conditions the agreement was signed. [Nevertheless] but bears the signature of the Prime Minister of Armenia, and it should be respected," Aliyev added.

Before demanding that Armenia return four other villages to Azerbaijan, Aliyev framed the agreement reached on April 19, which resulted in Armenia agreeing to cede four villages in Tavush, in return for nothing from Azerbaijan.

"Now we have a general idea of what the peace agreement should look like. We just need to work out the details. However, of course, both sides need time," Aliyev said, referring to the talks about a peace treaty between Armenia and Azerbaijan, adding that a document may be signed ahead of the UN Climate Summit.

ARF BUREAU STATEMENT

On the eve of the anniversary of the Armenian Genocide, we are facing new existential challenges. Today, more than ever, there is a need to renew the issue of protecting our inalienable rights.

In the last few years, the Turkish-Azerbaijani tandem's hostile attacks against Armenia and the Armenian people have gained new momentum. It is obvious that the demand to refrain from pursuing the international recognition of the Genocide is one of the preconditions that are consistently dictated.

The representatives of the Armenian government have already openly started promoting the Turkish denialist approaches. Recently, statements — which until today had been put forward by official Ankara and were exclusively Turkish theses — were made regarding the genocide committed by Ottoman Turkey against the Armenian people. This position of the Civil Contract authorities is an intolerable step aimed at questioning the reality of the Armenian Genocide.

In turn, the country's political leader characterizes the Genocide committed against his own people as "Mets Yeghern", effectively rejecting the legal and political assessment, which is asserted by Armenian and foreign historians and genocide scholars and is accepted and condemned by the UN Human Rights Commission and by several other international organizations, by the courts, by the parliaments

and governments and heads of states of many countries, including of superpowers.

In this same context, an attempt is being made to contrast historical and real Armenia, our past and present, homeland and state.

This behaviour of the current authorities of the Republic of Armenia, supposedly aimed at the normalization of relations with Azerbaijan and Turkey, and to achieve peace, not only will not contribute to the establishment of peace and stability in the region but will validate the precedent of resolving issues using force or the threat of force, which is contrary to international law.

It is noteworthy that this reprehensible policy is carried out in conditions when the Ankara-Baku axis committed genocide against the Armenian population of Artsakh and subjected Artsakh to ethnic cleansing. At this very moment, Azerbaijan is continuing the cultural genocide in Artsakh with the same handwriting with which Turkey has been erasing Armenian traces in Western Armenia for decades.

There is no doubt, however, that the Armenian people, in Armenia and in the Diaspora, resolutely uphold their just rights, and no government in Armenia has the prerogative to relinquish those rights.

ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION

BUREAU

23 April 2024

Police arrest protesters as intense anti-government protests spread from Tavush to Yerevan

YEREVAN—Police clashed with residents of an Armenian border village and detained other people, including an opposition lawmaker, on April 26 amid ongoing protests against Prime Minister Nikol Pashinyan's decision to hand over four border areas to Azerbaijan.

Protesters continued to block streets in Yerevan and major highways outside it in a bid to scuttle the territorial concessions portrayed by Pashinyan's government as the start of the demarcation of Armenia's border with Azerbaijan. Some of them used heavy vehicles for that purpose. Police forcibly restored traffic through virtually all of those roads.

A key national highway running north from Yerevan was blocked for about an hour in the afternoon. The protesters there were joined by two lawmakers from the main opposition Hayastan alliance. One of them, Artur Khachatryan, was pushed into a police vehicle and driven away after bitterly arguing with a regional police chief at the scene.

Khachatryan was taken to a police station in the nearby town of Hrazdan. He was able to talk to RFE/RL's Armenian Service by phone before being set free a couple of hours later.

"Citizens were exercising

their constitutional right," Khachatryan said, condemning the police actions.

In the morning, road police stopped and searched many trucks driving to Yerevan along the same highway. A police spokesman said this was done for security reasons. He did not elaborate. The Armenian police did not specify the total number of protesters detained.

Late in the evening, tensions rose at the epicentre of the protests in and outside Kirants, one of the four villages in Armenia's northern Tavush province adjacent to the border areas that are due to be handed over to Azerbaijan.

Hundreds of villages joined by other residents of Tavush and other parts of the country blocked a local section of a key national highway for the sixth consecutive day. Some of them stopped and seized several state vehicles which they thought carried officials planning geodetic and de-mining work in preparation for the land handover.

A special police unit tried unsuccessfully to evacuate the vehicles shortly after senior police officers arrived at the scene to talk to the furious protesters.

Bishop Bagrat Galstanyan, a protest leader heading the Tavush diocese of the Armenian Apostolic Church, repeatedly

urged the locals to allow the evacuation. They reluctantly heeded his appeals.

"You have shown that you are the real masters of this country," Galstanyan said through a megaphone. "This must happen all over Armenia. Let them see the victory of the Kirants people in all corners of Armenia."

Tavush Governor Hayk Ghalumyan visited the protest scene earlier in the evening. He claimed there that the Kirants section of the delimited Armenian-Azerbaijani border has not yet been "fully ascertained."

"So we can't tell people whether their property will remain on our or their side [of the border,]" Ghalumyan said, seemingly contradicting what the Armenian government reported late last week.

"Dear people, these are complete lies, misleading lies," countered Galstanyan. "These people are liars, literally liars. They have lied to you for two years. Please do not succumb to that."

The government announced, meanwhile, that Armenian and Azerbaijani officials have already demarcated roughly one third of the border sections it wants to cede to Baku. They have placed a total of 28 border posts there, it said in a statement.

(RFE/RL)

Olympic torch passes Armenian khatchkar en route to France

THESSALONIKI — The Olympic Committee of Greece in cooperation with the Honorary Consulate of Armenia in Thessaloniki designated the Armenian Khatchkar (Cross-stone) Memorial in Thessaloniki as one of the crossing points of the Olympic Flame.

Olympic bronze medalist, Armenian Greco-Roman Artiom Kiouregkian received the flame and transported it as part of Olympic Torch Relay at the proposal of Akis

Dagazian, Armenia's Honorary Consul in Thessaloniki.

The effort was supported by the local Armenian community. Many were present at the site, despite the heavy rain.

Armenians have a long tradition of participating in the Olympics. Armenian athletes have mostly succeeded in weightlifting, wrestling, boxing, and artistic gymnastics.

Armenians also participated

in the ancient Olympic Games, with royal champions such as Tiridates III and Varazdat.

The lighting of the Olympic flame took place on April 16 at the Archaeological Site of Olympia. The flame will reach Marseille (France) on May 8 before continuing its journey through a number of French regions.

The 2024 Summer Olympic Games will take place in Paris from July 26 to August 11.

A Mari Usque Ad Mare

GOVERNMENT OF CANADA INVESTS IN THE FUTURE OF PUBLIC HEALTH RESEARCH

In a recent announcement made by Mark Holland, Minister of Health, an investment of \$13.8-million was announced from the Canadian Institutes of Health Research and the Public Health Agency of Canada. Alongside this announcement the 2024 cohort of Applied Public Health Chairs were also announced, and they will lead programs that will focus on the most pressing public health challenges to aid in improving the health and health equity of Canadians.

Minister Holland said: "Public health leaders cannot tackle the challenges facing our country without the valuable knowledge gained through scientific research. By working with key decision makers, the Chairs will provide critical, applied, evidence-based information that will shape the programs and initiatives that support the health of all people living in Canada."

"This is the fourth cohort of APHCs that CIHR and PHAC have supported since 2008, led by the CIHR Institute of Population and Public Health. The 2024 Chairs cover a remarkable diversity of topics and approaches to study many of today's most pressing population and public health problems in Canada. By working with decision-makers throughout their research program, mentoring the next generation of researchers, and contributing to evidence-informed decision-making and the uptake of evidence in public health and other sectors, the work these Chairs do will benefit Canada for years to come," said Dr. Katherine Frohlich Scientific Director, CIHR Institute of Population and Public Health.

FEDERAL GOVERNMENT INVESTS IN THE WAWISKAS COMMUNITY HALL

In a recent press announcement made by Jonathan Wilkinson, Minister of Energy and Natural Resources, on behalf of Sean Fraser, Minister of Housing, Infrastructure and Communities and Dawn Hall, Heiltsuk Tribal Councillor, a new combined investment of \$3-million was announced for the Wawiskas Community Hall. This investment will be a combination of funding through the federal governments Green and Inclusive Community Buildings program and the Heiltsuk Tribal Council. The Wawiskas Community Hall will receive the much needed upgrades that it needs, including the installation of new HVAC, Heat Recovery Ventilator (HRV) and LED lighting systems, which will all lead to a greener space.

Minister Wilkinson said: "Our government is committed to investing in projects that support upgrades to community facilities so that they can become more energy efficient and continue to be a welcoming gathering space for years to come. By retrofitting the Wawiskas Community Hall, this facility will continue to provide a safe and supportive place for educational, recreational, social, and cultural services for the Heiltsuk people."

"Our community hall is important to our people as it exemplifies our value of family. This is where we meet to come together and support one another. We are a gathering and feasting people and our community hall allows us to do this. A tradition our people have done since it was built in the 1968. Many memories and milestones we can even begin to count but we know it is important to preserve for future generations to come," said Tribal Councillor Dawn Hall.

PEI AND FEDERAL GOVERNMENT TO INVEST IN SUPPORT FOR AGING POPULATION

In a recent press briefing made by Lawrence MacAulay, Minister of Agriculture and Agri-Food, on behalf of Mark Holland, Minister of Health, alongside Mark McLane, Minister of Health and Wellness for PEI, a new bilateral agreement between the Province of PEI and the Federal Government of Canada was announced, consisting of a \$29-million investment that will be over a 5 year period to help people age with the support they need, while staying closer to home, through the improvements of access to community care and long-term care.

Minister Holland said: "Today's announcement is the result of a collaborative effort between the province and federal government to ensure equitable access to safe and high-quality health care for seniors in Prince Edward Island. Focused on transformative changes within the health care system and rooted within the principles of dignity for seniors, this agreement will address health care disparities, improve accessibility, and enhance their quality-of-life. Seniors have devoted their entire lives to building a better Canada — we owe it to them to ensure that they can truly age with dignity."

"This collaborative agreement between provincial and federal governments highlights our commitment to enhancing health care services for seniors in Prince Edward Island. It is important to support our Island seniors age with dignity through home care, community care, long term care and more. This is an important step forward to enhance the services and supports they need most," said Minister McLane.

ISHKHAN GHAZARIAN

109th anniversary of the Armenian Genocide commemorated at BC Legislature

VICTORIA — In a poignant gathering of remembrance and solidarity, the Armenian National Committee of Canada, in collaboration with the Government of British Columbia, orchestrated a solemn commemorative event marking the 109th anniversary of the Armenian Genocide. Held within the esteemed confines of the BC Legislature building in Victoria on April 24, the event drew dignitaries, parliamentarians, and members of the local and visiting Armenian communities, gathering to honour the memory of the victims and reflect on the enduring legacy of resilience.

Co-hosted by Premier David Eby and Minister of Health Adrian Dix, the hour-long ceremony unfolded in the illustrious Library Rotunda, where nearly 20 ministers and parliamentarians, alongside 60 community members, convened. Premier Eby's remarks underscored the profound suffering inflicted by the crime against humanity while lauding the indomitable spirit of the Armenian people in their pursuit of recognition and remembrance. He also paid tribute to the enriching contributions of Armenian Canadians to the cultural tapestry of British Columbia and the nation, singling out the celebrated Egoian family, including siblings Atom and Eve, hailing from Victoria.

Minister Dix delivered a disturbing narrative, emphasizing that the Armenian Genocide was not an isolated event but a continuum of atrocities perpetrated by Ottoman Turkey. From the massacres of 1894-1896 and 1909 to the harrowing bloodshed spanning 1915-1923, the systematic campaign aimed to uproot Armenians from their ancestral homeland. Shockingly, Minister Dix lamented, recent events have echoed this tragic history, with Azerbaijan, aided by modern-day Turkey, perpetuating atrocities against Armenians, as witnessed in the forced displacement of 150,000 Armenians from Artsakh in September 2023.

In a display of cross-party support, representatives from all three opposition parties echoed solidarity with the Armenian community. MLA Teresa Wat of the official opposition BC



United party expressed unwavering support, while MLA Sonia Furstenau, leader of the Green Party of BC, invoked the poetic wisdom of Armenian American legend William Saroyan. MLA Bruce Banman of the Conservative Party of British Columbia recounted his personal connection to the stories shared, rooted in his family's journey.

Representing our Vancouver Armenian Youth Federation and AYF Juniors, Karni Kochkrian and Aya Chapanian also co host of the Armenian radio hour in Vancouver delivered impactful speeches. Kochkrian lamented global inaction towards suffering, while Chapanian shared her journey of Armenian identity awakening, condemning ongoing genocide cycles.

The commemoration culminated with local musician Yusef Shadian's evocative keyboard performance of tradition-

al Armenian songs, followed by a reception hosted by Minister Dix. During the subsequent legislative session, Minister Dix and MLA Wat acknowledged Armenian National Committee of Canada's and United Armenian Committee of BC's presence and recounted the solemn midday observance.

Before the ceremony, community members bore witness to the official raising of the Armenian flag outside the Legislature building, a symbolic gesture emblematic of remembrance and resilience, sanctioned by the Speaker of the House.

In this collective homage to the victims of the Armenian Genocide, the halls of the BC Legislature echoed with the voices of remembrance, resilience, and resolve, serving as a testament to the enduring spirit of a community determined to ensure that the horrors of the past are never forgotten.

Ascenseur  Elevator
Services Inc.

PO Box 30, St-Laurent, Qc. H4L 4V4

RBQ# 1812-6474-22

www.adamselevator.ca

TEL: 514-745-4455 - FAX: 514-745-6613

**RENOVATION, REPAIRS, MAINTENANCE,
INSTALLATION OF ELEVATORS.**

Eddie, Pedro, Joyce Oughourlian



hearing aid source

hearing instrument specialists

HEAR CHARGE CONNECT

HEAR speech better in any environment with new Augmented Focus technology
CHARGE your hearing aids - Never change a tiny hearing aid battery again!
CONNECT your hearing aids to your Android or iPhone smartphone.



 hearing aid source
hearing instrument specialists



**TRY HEARING AIDS
RISK-FREE**
Call 416 754-4327

2 LOCATIONS

702 Coxwell Avenue
#704, Toronto, ON M4C 3B9
Tel: 416 463-4327(HEAR)

Parkway Mall, 85 Ellesmere Road,
#29 Toronto, ON, M1R 4B9
Tel: 416 754-4327(HEAR)

hello@hearingaidsource.ca



- Free Hearing Tests
- No obligation Hearing Aid Trial
- Hearing Protection

www.hearingaidsource.ca



Մեր ճաշարանն ներս կը սպասարկուին միջին արեւելեան զանազան ճաշատեսակներ, օրինակ՝ մենէիշ, պանիրով պտօրէկ, հաւու եւ կովու միսով շաուրմա, հաւու եւ կովու միսով խորոված, մսաշոթ, չի բօֆթէ, լման հաւու խորոված, սուճուխ եւ այլ տեսակի աղանդերներ:



ՀԱՍՅԷ՝
1848 Lawrence Avenue East
Scarborough, Ontario M1R 2Y4

ՀԵՌԱԶԱՅՆ՝
(416) 750-7404 կամ (416) 750-7400

**NEW
LOCATION
NOW
OPEN**



Մեր յաճախորդներուն կը յայտնենք, որ մեր նոր մասնաճիւղը կրնաք այցելել հետեւեալ հասցեով՝

Ghadir Meat & Restaurant
769 Southdale Road East
London, Ontario N6E 3B9

Tel: 519-668-1800
519-204-2525



CASSANDRA I.D.A. PHARMACY

ARMENIAN MEDICAL CENTRE & PHARMACY

PHARMACISTS
SARKIS BALIAN, BScPhm, RPh
MARAL BALIAN, PharmD, RPh
VARTAN BALIAN, PharmD, RPh

**ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ՝
 ՊԱԼԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ**

**ԴԵՂԱԳՈՐԾՆԵՐ՝
 ՄԱՐԱԼ ՊԱԼԵԱՆ
 ՎԱՐԴԱՆ ՊԱԼԵԱՆ**

- Դեղագիրներու պատրաստութիւն՝ շաբաթական յատուկ տուփերու մէջ:
- Արեան ճնշման քննութիւն եւ հետեւողականութիւն՝ անվճար
- Շաքարախտի քննութիւն
- Դեղերը իրենց հասցէներուն առաքելու անվճար սպասարկութիւն
- Տարեցներու 10% զեղչ
- Կը յարգենք եւ սիրով կը կատարենք բոլոր ապահովագրական ընկերութիւններու պայմանները
- Walk-In Clinic բաց է շաբաթը 6 օր: Կրնաք բժիշկները տեսնել առանց ժամադրութեան:

Դիմեցէք մեզի եւ պիտի դառնաք մեր մնայուն յաճախորդը:

Walk-in Clinic onsite: (416) 331-9111

հասցէ՝ 2040 Victoria Park Ave. (Victoria Park & Cassandra)
 Toronto, Ontario M1R 1V2 Tel : (416) 449-2040 Fax: (416) 449-2048



COOL IN THE COLD



2024 NX 250

LEASE APR FROM

3.5%* 24 MONTHS

STARTING FROM

\$52,573^{\$}

Signature Package shown



LEXUS GABRIEL ST-LAURENT

3303, ch. de la Côte-de-Liesse
Saint-Laurent, QC H4N 3C2
lexusgabrielstlaurent.com
514 747-7777

*Limited time lease offer provided through Lexus Financial Services (LFS) on approved credit. Representative lease offer based on a new previously unregistered 2024 Lexus NX 250 AWD Signature Package. Lease Vehicle Price is \$52,573. 3.5% Lease APR for 24 months. Monthly payment is \$578 - which includes \$2,205 (night and PDI, \$100 A/C charge, regulatory fees (up to \$2,500), dealer administration fees (up to \$595), lien registration fees (up to \$444), including \$41 lien registering agent fee), the special duty on new tires (up to \$22,500), as well as all other applicable fees, levies and duties (all of which may vary by region and dealer). Taxes, license, insurance, registration, and applicable sales taxes are extra. \$6,780 down payment or equivalent trade-in, \$0 security deposit and first monthly payment due at lease inception. Total of 24 monthly payments required during the lease term. Total lease obligation is \$20,652. 32,000 kilometre allowance, charge of \$0.20/km for excess kilometres. Dealer may lease or lease. Dealer order/trade may be necessary (but may not be available in all cases). Conditions apply. Offers are subject to change or cancellation without notice. See your Lexus Gabriel St-Laurent dealer or visit lexusgabrielstlaurent.ca for details.

GARDERIE NAREG



ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ուրախությամբ կը յայտարարենք, որ Լաւալի մեջ գտնուող «Նարեկ» վարժարանի մանկամասուրը, շինարարական պատճառներով շրջան մը փակ մնալէ ետք, ընդառաջելով ծնողներու փափաքին՝ յառաջիկայ Մեպտեմբերին, 2024-2025 տարեշրջանին, դարձեալ պիտի բանայ իր դռները՝ ընդունելով 2-էն մինչև 4 տարեկան երեխաները, որոնք կը յանձնուին փորձառու խնամատարներու հոգատարութեան:

Ձեր մանկան հետագայի ուսումնական լաւագոյն պատրաստութիւնը մտածելով՝ եթէ կը ծրագրէք արձանագրել զայն «Նարեկ» վարժարանի մանկամասուրը՝ յաւելեալ մանրամասնութեանց համար հաճեցէք հեռաձայնել վարժարանիս հեռաձայնի թիւին (450) 680 1168 եւ ժամադրութիւն առնելով ներկայացէք դպրոցի տնօրէնութիւն: Մանկամասուրը պիտի գործէ «Նարեկ» վարժարանի նորոգուած մանկամասուրի բաժնէն ներս: Ինչպէս նաեւ ան պիտի ունենայ իր նորակազմ խնամատար անձնակազմը:

Այս առթիւ՝ կ'ուզենք նաեւ յիշեցնել, որ Նախակրթարան եւ Երկրորդական կարգերուն արձանագրութիւնները կը շարունակուին:

Տնօրէնութիւն՝
Նարեկ վարժարանի



Տօնակատարութիւն

65

Ա Մ Ե Ա Կ

Հովանաւորութեամբ՝
Գերշ. Տ. Բարգէն Արք. Չարեանի
Առաջնորդ Գանատայի Հայոց Թեմին

Նախագահութեամբ՝
Տիկին Աննա Փիլիկեանի

Ս. Յակոբ եկեղեցւոյ «Դրօ եւ Աննա Փիլիկեան»
Շաբաթօրեայ վարժարանի
65-ամեակին առիթով

Հիրասիրութիւն

տեղի կ'ունենայ Հինգշաբթի, 30 Մայիս 2024-ի
երեկոյեան ժամը 7:00-ին

Մոնթրէալի Հայ Կեդրոնի Ա. Ահարոնեան սրահին մէջ
3401 rue Olivar-Asselin, Montréal, QC, H4J 1L5

Ձեր ներկայութիւնը հաստատեցէ՛ք
20 Մայիս 2024-էն առաջ՝
(514) 332-1373, poste 6
direction@ecoledusamedisourphagop.com



L'Assemblée Nationale du Québec commémore le Génocide arménien

QUÉBEC — Comme elle le fait sans faille chaque année depuis 1980, l'Assemblée Nationale du Québec a commémoré le génocide arménien ce 24 avril, par une motion spéciale adoptée à l'unanimité. La motion, présentée par Mme Lakhoyan Olivier (Chomedey), conjointement avec Mme Haytayan (Laval-des-Rapides), M. Cliche-Rivard (Saint-Henri-Sainte-Anne), M. Paradis (Jean-Talon), Mme Nichols (Vaudreuil) et M. Lefebvre (Arthabaska), lit comme suit :

- QUE l'Assemblée nationale fasse appel à son devoir de mémoire et commémore le génocide arménien qui fut l'une des plus terribles tragédies qui a marqué le début du vingtième siècle;
- QU'elle rende hommage aux 1,5 million de victimes qui, il y a 109 ans, ont péri lors de sombres événements qui débutèrent en avril 1915 et qu'elle exprime sa solidarité envers le peuple arménien et les membres de cette diaspora;
- QU'elle rappelle que le peuple arménien a été au cours des dernières années à nouveau victime d'un conflit sanglant dans la région du Haut-Karabagh;
- QU'elle appelle de tous ses vœux l'édification d'un monde plus juste, plus pacifique et plus égalitaire et qu'elle réitère son engagement ferme à lutter contre toute forme de haine, de discrimination raciale, ethnique et confessionnelle;
- QU'enfin, les membres de cette Assemblée observent une minute de silence en mémoire des victimes.

Il faut noter qu'outre ses motions commémoratives annuelles, l'Assemblée Nationale du Québec a voté le 28 novembre 2003 une loi présentée par M. Yvan Bordeleau, député de l'Acadie et sanctionnée le 10 décembre de la même année par la gouverneure générale, qui proclame le 24 avril de chaque année comme « Jour commémoratif du génocide arménien ».

Décès de Sahak Sahakyan, le chanteur de la lutte de la libération arménienne

EREVAN — Suite à une longue et grave maladie, à l'âge de 73 ans, Sahak Sahakyan, intellectuel célèbre et interprète incomparable des chants nationaux-révolutionnaires arméniens, chanteur de la lutte pour la liberté des Arméniens, vient de disparaître en Arménie.

Outre ses interprétations, Sahak Sahakyan a compilé et publié un recueil de chansons

sur la lutte pour la libération arménienne, accompagnées de commentaires. Il était membre de la Fédération Révolutionnaire Arménienne (FRA) depuis l'indépendance de l'Arménie.

Sous ses chants de liberté, les détachements de volontaires arméniens ont enchaîné les victoires dans la lutte pour la libération de l'Artsakh.

(Armenews)

On relance les poursuites contre Robert Kotcharian

EREVAN — Le Bureau du Procureur général d'Arménie a présenté une demande de confiscation de 25 biens immobiliers en faveur de l'Arménie au deuxième président de la République d'Arménie, Robert Kotcharian, et à 7 personnes proches.

La procureure générale de la République d'Arménie, Anna Vardapetyan, a déclaré à

l'Assemblée nationale lors de la discussion du rapport d'activité du bureau du procureur pour 2023, que son bureau exige la confiscation de 5 véhicules appartenant à Robert Kotcharian, la participation à 16 personnes morales arméniennes et étrangères, une caution de plus de 4 millions de dollars de sécurité.

(Armenews)

Erevan aurait reçu une autre proposition de Bakou

EREVAN — L'Arménie a reçu un autre ensemble de propositions de l'Azerbaïdjan sur le projet d'accord de paix, rapporte Ani Badalyan, attachée de presse du département de politique étrangère de la R.A.

Les autorités arméniennes ont déclaré à plusieurs reprises qu'elles étaient prêtes à signer un accord de paix avec l'Azerbaïdjan fondé sur trois principes fondamentaux. Les parties doivent reconnaître la Déclaration d'Al-

ma-Ata, signée par les États nouvellement indépendants après l'effondrement de l'URSS, qui reconnaît les frontières administratives des pays soviétiques comme frontières nationales, mettre en œuvre la délimitation et la démarcation sur cette base et également ouvrir les communications régionales. le cadre du respect de la compétence, de la souveraineté et de l'intégrité territoriale des parties.

(Armenews)

La remise de terres commence à Tavush au milieu du tollé arménien

EREVAN — Alors que le monde commémorait solennellement le 109e anniversaire du génocide arménien, le Premier ministre arménien Nikol Pashinyan a dévoilé le début du processus de délimitation et de démarcation dans la région de Tavush, impliquant le transfert unilatéral de quatre villages frontaliers arméniens à l'Azerbaïdjan. Cette décision a suscité de nombreuses critiques selon lesquelles Pachinyan a non seulement miné l'intégrité territoriale arménienne, mais a également exposé la nation à une plus grande vulnérabilité face à l'agression incessante de l'Azerbaïdjan.

Ce processus a commencé quelques jours après la huitième réunion de la Commission sur la démarcation et la sécurité frontalière de la frontière d'État entre l'Arménie et l'Azerbaïdjan, le 19 avril 2024. Sous la direction du vice-premier ministre arménien Mher Grigoryan et de son homologue azerbaïdjanais Shahin Mustafae, la commission a accepté de séparer des sections spécifiques de la frontière, conformément aux frontières historiques de l'ère soviétique. Des mesures géodésiques seraient effectuées pour clarifier les coordonnées, suivies de la formulation et de la signature d'un protocole par les deux parties.

Le même jour, le bureau de Grigoryan a publié une déclaration révélant son intention de transférer quatre villages de la région de Tavush à l'Azerbaïdjan. En outre, les troupes arméniennes devraient être retirées de ces zones dans un délai « court et raisonnable ».

Après la réunion de la commission, les parties ont convenu de déployer des services de garde-frontière le long des sections convenues jusqu'à la fin du processus de démarcation. Ils prévoient de finaliser un accord conjoint de réglementation des activités, sous réserve de l'approbation nationale des organes législatifs des deux pays. Les deux parties ont

réaffirmé leur engagement à respecter la résolution Alma Ata de 1991 pendant le processus de démarcation, en assurant l'alignement sur les futurs accords de paix.

En outre, les parties traiteront les sections frontalières restantes, y compris les questions d'enclave et d'exclave, après l'approbation du règlement.

Le 23 avril, le gouvernement arménien a annoncé le début d'une réunion d'experts entre l'Arménie et l'Azerbaïdjan pour lancer le processus de démarcation de la frontière.

Les membres du parti du contrat civil au pouvoir, ainsi que leurs partisans, ont lancé des efforts pour persuader le public que ces régions n'ont pas d'importance historique. Malgré leurs affirmations, les preuves contredisent massivement de telles affirmations.

Pashinyan a également créé un nouveau groupe de travail, visant à faciliter les discussions sur la sécurité des frontières et la démarcation entre l'Arménie et l'Azerbaïdjan. À la tête de cette commission se trouve Hayk Ghalumyan, le gouverneur de la région de Tavush. Attaché à la commission de surveillance des affaires frontalières, le groupe de travail prévoit d'inclure des dirigeants administratifs et des résidents de divers établissements de Tavush, y compris Voskepar, Kirants, Baghanis et Berkaber.

Cependant, cette initiative a suscité un mécontentement généralisé parmi les dirigeants locaux et la population de ces villages, attirant des centaines de résidents locaux et d'Arméniens de tout le pays à la protestation véhémement. Les manifestations ont fermé la route inter-étatique Arménie-Géorgie, symbolisant l'opposition résolue des manifestants à ce qu'ils perçoivent comme une action perfide du gouvernement.

Suite à la page F2

Ruben Vardanyan a accepté à contrecœur de mettre fin à sa grève de la faim

EREVAN — Ruben Vardanyan, l'ex-ministre d'État de la République de l'Artsakh, détenu illégalement dans une prison de Bakou, a eu une conversation téléphonique avec sa famille après 21 jours d'isolement complet.

Le bureau de Ruben Vardanyan a publié une déclaration à ce sujet.

« La famille du philanthrope Ruben Vardanyan, détenu illégalement, a annoncé que grâce à la réponse internationale croissante, il avait été autorisé à parler aujourd'hui avec son épouse Veronika Zonabend. Il s'agit de la deuxième conversation téléphonique avec sa famille de Ruben Vardanyan, en isolement complet depuis près de trois semaines et en grève de la faim depuis le 5 avril. Il a entamé la grève de la faim le 5 avril 2024, suite aux demandes de Ruben Vardanyan visant à garantir un procès rapide, équitable et transparent, conformément aux normes juridiques internationales, demandes qui ont été rejetées à plusieurs reprises.

L'audience du tribunal était initialement prévue pour janvier, mais a été reportée au mois de mai sans aucune explication. La famille a finalement eu l'occasion de demander à Ruben Vardanyan d'arrêter sa grève de la faim, compte tenu de la détérioration de son état de santé. Au cours d'une brève conversation, la famille l'a informé de la pression croissante exercée sur l'Azerbaïdjan par divers responsables du monde entier. Après avoir pris connaissance du mouvement mondial visant à libérer

les prisonniers arméniens et avoir ignoré les demandes de la famille, Ruben Vardanyan a accepté à contrecœur de mettre fin à la grève de la faim. Ruben Vardanyan reste en captivité à Bakou et ses conditions de détention continuent de se détériorer. Après avoir entamé une grève de la faim, il s'est vu refuser la possibilité de téléphoner régulièrement à sa famille.

Ainsi, l'Azerbaïdjan a ajouté une autre violation à sa liste de violations des normes internationales. Pendant ce temps, Ruben Vardanyan a été maintenu en isolement complet, sans soins de santé appropriés, sauf qu'ils mesuraient sa tension artérielle de temps en temps. Les inquiétudes quant à son véritable état de santé demeurent.

Nous sommes très préoccupés par la détérioration de l'état de santé de mon père, même si nous ne sommes pas du tout surpris par son courage. Malheureusement, ses conditions de détention ne font qu'empirer.

Le monde a montré à l'Azerbaïdjan qu'il suit le sort des prisonniers arméniens, y compris de mon père, et au nom de notre famille, je voudrais remercier tout le monde de nous avoir soutenu pendant cette période difficile. J'espère que cette attention internationale accrue conduira à sa libération, ainsi qu'à celle d'autres prisonniers arméniens, dans un avenir proche. Nous exhortons la communauté internationale à continuer d'augmenter la pression sur l'Azerbaïdjan, pour garantir au moins que l'audience

du tribunal avec la participation d'observateurs internationaux ait lieu en mai », a déclaré Davit Vardanyan, le fils aîné de Ruben Vardanyan.

« Ruben Vardanyan a été accusé de motivations politiques et est détenu dans des conditions inappropriées. Tout porte à croire que le procès de Ruben Vardanyan sera loin des normes internationalement acceptées et ne sera pas accessible aux observateurs internationaux.

En outre, le cas de Ruben Vardanyan a été séparé de celui des sept autres prisonniers politiques, ce qui soulève des questions quant à son ciblage politique. Ruben Vardanyan est illégalement détenu depuis plus de 200 jours », indique le communiqué.

Rappelons que le 19 avril, le bureau de Ruben Vardanyan a rapporté que Vardanyan, détenu à Bakou, avait entamé une grève de la faim, exigeant sa libération immédiate et inconditionnelle ainsi que celle des autres prisonniers arméniens illégalement détenus à Bakou.

Il a entamé la grève de la faim le 5 avril 2024, suite aux nombreuses demandes de Vardanyan et de son avocat de garantir un procès opportun, équitable et transparent, conformément aux normes juridiques internationales.

Rappelons également que de façon illégale, l'Azerbaïdjan détient des responsables de l'Artsakh ainsi que de plusieurs dizaines de prisonniers de guerre arméniens.

(Armenews)

Pour la sixième journée consécutive, la route interétatique Arménie-Géorgie reste fermée à la jonction des villages de Kirants-Acharkut. Des rapports sont apparus dans la matinée du 23 avril suggérant que les forces armées ont reçu des ordres de quitter leurs postes dans les territoires concédés. Parallèlement, les médias ABC ont capturé des images représentant les activités d'ingénierie en cours dans l'un des postes du village de Kirants.

Par la suite, des vidéos ont circulé représentant le mouvement azerbaïdjanais dans le secteur Baghanis-Ayrum. L'Arménie mène des opérations de déminage dans la région, ce qui entraîne la fermeture de toutes les routes principales menant à Baghanis. L'accès est limité à d'autres routes en raison de la proximité des activités de déminage avec Baghanis-Ayrum.

Les tensions se sont également intensifiées dans le secteur Noyemberyan-Ijevan, où les citoyens, soutenus par les résidents de Voskepar, Baghanis et Kirants, ont barricadé la route, ce qui a conduit à des confrontations avec la police. L'archevêque Bagrat Galstanyan est intervenu pour rouvrir la route et atténuer d'autres affrontements.

Au milieu d'un air palpable de détermination, les habitants de Kirants et des communautés environnantes se tiennent résolus dans leurs revendications. Tout au long de la nuit, les hommes, les femmes, les enfants et les aînés de Kirants et des régions voisines ont continué à se rassembler, comme l'a souligné l'archevêque Galstanyan, chef du diocèse de Tavush et membre actif du mouvement «Tavush pour la patrie», dans une interview avec des journalistes.

Répondant aux rumeurs d'arrestation potentielle, l'archevêque Galstanyan a affirmé

son engagement inébranlable envers la vérité, fermement enraciné dans sa présence à Kirants. «La vérité ne va pas vaciller, quelles que soient les pressions ou les machinations extérieures. Notre mouvement est celui de la conviction — pour Dieu, pour notre patrie et pour la vérité», a-t-il déclaré.

L'archevêque Galstanyan a averti la trahison de la confiance par le régime actuel. «Les gens ont été trompés. Nos rues témoignent des promesses non tenues de ceux qui ont cherché le pouvoir par la tromperie. Aujourd'hui, nous nous opposons à la tyrannie des mensonges», a-t-il déclaré.

En ce qui concerne la visite imminente du vice-premier ministre Grigoryan, l'archevêque Galstanyan a exprimé son dédain, rejetant toute attente de dialogue. Il a dénoncé les tentatives de transférer la responsabilité du processus de démarcation aux dirigeants locaux: «Ce n'est pas seulement une affaire pour quelques dirigeants. Il s'agit du tissu même de l'État arménien.»

L'archevêque Galstanyan a exhorté les hommes d'affaires et les citoyens à se rallier pour défendre la souveraineté arménienne: «Pour tous les citoyens arméniens, c'est un moment de jugement pour l'État arménien. Il est temps de se lever de la complaisance et de défendre les valeurs qui nous sont chères.»

Alors que les résidents de Kirants et les arméniens des villages voisins s'unissent pour protester contre la concession de positions territoriales critiques à Tavush en obstruant la route interétatique, le Premier ministre Pashinyan, exerçant une autorité sur la police arménienne et d'autres appareils institutionnels, persiste dans des mesures répressives contre les manifestants.

Le mouvement «Tavush for

the Homeland» a publié une déclaration condamnant fermement les actions répressives menées par les autorités contre les participants à la manifestation civile pacifique à Tavush le 23 avril. L'utilisation de la force illégale, ciblée et disproportionnée, ainsi que les arrestations arbitraires de plusieurs manifestants, représentent une violation flagrante des libertés civiles, a fait valoir le communiqué.

L'usage excessif de la force par la police le 23 avril a causé de graves blessures au colonel de l'armée de réserve Mihran Makhstudyan, qui reste hospitalisé. La politologue Suren Petrosyan et trois autres citoyens ont été arrêtés.

Les membres du mouvement ont appelé d'urgence les autorités compétentes à prendre des mesures immédiates en ouvrant une enquête criminelle sur l'inconduite des agents d'application de la loi. De telles actions non seulement minent les droits humains fondamentaux, mais érodent également la crédibilité des institutions démocratiques, ont-ils fait valoir.

«Nous appelons le défenseur arménien des droits de l'homme, la communauté internationale et les organisations de défense des droits de l'homme à fournir une évaluation impartiale du traitement répréhensible subi par les manifestants pacifiques. Il est impératif que les responsables de ces actions soient tenus responsables et que la justice prévaut», peut-on lire dans la déclaration.

Reconnaissant les efforts déployés pour réprimer leur mouvement, ils ont souligné que leur engagement à défendre leur patrie et à défendre leurs droits et libertés reste inébranlable. Le peuple de Tavush ne sera pas dissuadé par des tactiques oppressives, affirme la déclaration.

L'archevêque Galstanyan s'est adressé aux policiers pré-

sents, les accusant d'être complices de la reddition de la patrie.

«Pouvez-vous honnêtement dire que vous êtes en paix avec vous-mêmes ? Allez-vous rentrer chez vous ce soir en vous sentant satisfait de vos actions?» Galstanyan a dit. Il les a exhortés à réfléchir aux récents événements dans le pays, en particulier en faisant référence au nettoyage ethnique de l'Artsakh par l'Azerbaïdjan en septembre 2023.

Pendant ce temps, l'insistance du président azerbaïdjanais Ilham Aliyev sur de nouvelles concessions persiste.

Aliyev a exigé des modifications de la constitution arménienne et l'établissement d'un corridor extraterritorial vers son exclave de Nakhitchevan comme conditions préalables à la paix. Dans une déclaration du 23 avril, Aliyev a déclaré que ces changements doivent être apportés pour parvenir à un accord de paix global entre les deux nations du Caucase du Sud.

Aliyev a cité des références dans la constitution arménienne à la déclaration d'indépendance de 1990, qui fait référence à la République d'Artsakh. Il a qualifié de telles références d'obstacle important à la signature d'un traité de paix et a insisté sur leur suppression comme condition préalable au progrès.

Aliyev a également abordé la position persistante de l'Azerbaïdjan sur les quatre villages de Tavush, en soulignant sa complexité et l'impératif de résolution pendant le processus de délimitation.

En outre, Aliyev a condamné l'armement de l'Arménie par la France, l'Inde et la Grèce, affirmant que l'Azerbaïdjan n'observerait pas passivement de telles actions. «Si nous voyons une menace sérieuse pour nous, nous devons prendre des mesures sérieuses», a-t-il averti, une position qui souligne la détermination d'

Aliyev à obtenir ce qu'il peut de l'Arménie ou ce que Pachinyan peut concéder.

LA LUTTE CONTRE LES CONCESSIONS TERRITORIALES S'INTENSIFIE

Des manifestants ont bloqué plus de routes à travers l'Arménie le 26 avril dans des tentatives continues de faire échouer les concessions territoriales faites à l'Azerbaïdjan par le gouvernement du Premier ministre Nikol Pashinyan.

Au moins 45 personnes ont été arrêtées alors que la police utilisait la force pour rétablir la circulation sur plusieurs autoroutes nationales ainsi que dans les rues du centre d'Erevan. La plupart des arrestations ont été effectuées dans la capitale arménienne, selon le ministère de l'Intérieur.

«Il n'y aura pas de résistance violente aux policiers», a déclaré le 25 avril l'un de ces militants, Avetik Chalabyan, rapporte le service arménien de RFE/RL. «Nous ne les laisserons pas enfreindre la loi ou nous-mêmes enfreindre la loi. Ce sont des actions pacifiques, et nous obtiendrons la victoire par des actions pacifiques.»

Les processus de délimitation se sont poursuivis malgré les manifestations en cours. Dans un communiqué publié en fin d'après-midi, le bureau de presse de Pashinyan a déclaré que 20 postes frontaliers marquant la frontière arménienne-azerbaïdjanaise délimitée ont été placés dans la région. «Le travail des groupes d'experts des deux pays se poursuit», a-t-il déclaré.

Le président azerbaïdjanais Ilham Aliyev a déclaré plus tôt dans la journée que «environ 10-12 kilomètres» de la frontière a déjà été délimité. Bakou a jusqu'à présent refusé de rendre des terres à l'Arménie pendant le processus de délimitation.

(Armenews)

RITA BAGHDASSARIAN
 Conseillère en Sécurité Financière
 Revenu Garantie Viager

COMPTE D'ÉPARGNE LIBRE D'IMPÔT (CELI) • CRÉATION D'HÉRITAGE • REER, FERR, RENTE RETRAITE • PLAN D'ÉDUCATION-REÉÉ • ASSURANCE-VIE & HYPOTHÉCAIRE • ASSURANCE SALAIRE & COLLECTIVE • ASSURANCE DE PARTENARIAT

3820, boul. Lévesque Ouest, Bureau 101, Laval Qc. H7V 1E8
 Tél.: (450) 973-2822 • (514) 884-1117 • Fax: (450) 973-2262
 ritabagh@yahoo.com

VIZUALIS
 optométriste

DR SHANT DONABEDIAN
 Centre d'Achat Fairview · Fairview Mall
 Pointe Claire
 514 695 2555 · VIZUALIS.CA

ROYAL LEPAGE
 Du QUARTIER

JESSICA OHANIAN
 REAL ESTATE BROKER
 COURTIER IMMOBILIER

438.838.2626
 jessica.ohanian@royallepage.ca
 jessicaohanian.royallepage.ca
 6971 ch. Côte-de-Liesse, St-Laurent, QC H4T 1Z3

Assura Bien inc.
 Cabinet en assurance de dommages et de services financiers

Ապահովագրական գրասենյակ

KRIKOR ABRAKIAN VAHAN MATOSSIAN

970 Montée de Liesse, suite 306, Saint-Laurent, Qc. H4T 1W7
 T: 514.903.3999

Pâtisserie
MAHROUSÉ
 FONDÉE EN 1970

9705 Boulevard de l'Acadie, Montréal, QC H4N 2W2
 Tél: 514.279.1629 • info@mahrouse.ca • www.mahrouse.ca

Seta TOPOUZIAN
 Conseillère municipale de Renaud

Stéphane BOYER
 Maire de Laval

514 862-1402 | s.topouzian@laval.ca

JULIA SEVAN
 Photographer

WWW.JULIASEVAN.COM
 +1 (514) 909-6660
 PHOTOGRAPHY@JULIASEVAN.COM

HAGOP
 REFRIGERATOR REPAIR SERVICE

Call (438) 998-4018

LEVON BENOHANIAN ET HAGOP KACHICHIAN
 PHARMACIENS-PROPRIÉTAIRES

3915, boul. Samson, Laval, Québec, H7W 2G1
 T 450 688-4111 F 450 681-5525
 Lundi au vendredi : 8 h 30 à 20 h • Samedi et dimanche : 9 h à 17 h
 Infirmière (Jeudi) : 8 h 30 à 15 h • LIVRAISON GRATUITE

proximlaval@gmail.com affiliés à Proxim

ԸՆԿԵՐԱԿԱՆ ԶՐՈՅՑՆԵՐ

Յորելեաններէն անդին

Այս օրերուն իրարու կը յաջորդեն յոբելեանները, յոբելեանական հանդիսութիւնները, այդ առիթներով՝ շքադրումները: Կը ստեղծուի որոշ սօնական միջոցառումներ, որ լրջօրէն կը հակադրուի մեր ազգային մեծ կորուստին՝ Արցախի բռնադրաման ու հայաթափման, ինչպէս նաեւ շարունակական անձնատուութիւններու ստեղծած վհատութեան եւ յուսահատութեան:

Եւ լաւ է, որ այդպէս է: Վերջ պէտք է տրուի այդ վհատութեան եւ յուսահատութեան:

Պիտի մնանք պահանջատէր, պիտի չհրաժարինք մեր հայապատկան հողերէն՝ անոնք ըլլան Արցախի մէջ թէ՛ ալլուր, եւ պիտի շարունակենք անկուն պայքարը մեր իրաւունքներու վերահաստատման համար:

Սակայն կեանքը պիտի շարունակուի, հա՛յ կեանքը, որուն անբաժան երեւոյթներէն մէկն ալ յոբելեաններն են:

Բայց հարց տանք մենք մեզի, թէ ի՛նչ կը նշանակեն անոնք:

Ինչո՞ւ կը յիշատակուին կարեւոր թուականներ, ինչո՞ւ կը յարգուին մեր կեանքին մէջ կարեւոր դերակատարութիւն ունեցած կամ տակաւին ունեցող ազգայիններ: Ի՞նչ է նպատակը յոբելեաններ նշելուն:

Առաջին ու գլխաւոր նպատակը անմոռացութիւնն է:

Պահել յիշողութիւնը այդ թուականներու կարեւորութեան, անոնց ձգտած ժառանգութեան, անոնցմէ մեզի փոխանցուած պատգամին: Այս իմաստով պէտք է տեսնել մեր մնայուն յիշատակումը Գրեբու գիւտի, Թարգմանչացի, Փետրուար 18-ի, Արցախեան շարժումի, Վարդանանցի, Ապրիլ 24-ի, Մայիս 28-ի, ՀՅԴ օրուան եւ այլ պատմական օրերու: Եւ անոնց յոբելեանական աւելի հանգամանալից սօնակատարումները:

Հաւանաբար դեռ աւելի՛ն կայ ընելիք՝ այդ շարքին աւելցնելով, օրինակ, Նուարասկի դաշնագիրը (որպէս մարդկային իրաւանց հնադարեան վաւերացութիւթ, թերեւս առաջինը՝ համաշխարհային առումով), միջնադարեան մեր համալսարանները, (որոնք գոյութիւն են առած Հայաստանի մէջ՝ շատ երկիրներէ առաջ), ողիմպիական խաղերու մեր յաղթանակները (որոնք դրեթէ մոռցուած են) եւ այլն:

Նոյնը՝ անցեալի մեր մեծ դէմքերու պարագային, որոնց խօսքը մեզի դաստիարակիչ կը մնայ եւ ուղեցոյց կը հանդիսանայ իրենց ապրած ժամանակահատուածէն շատ աւելի անդին: Այս ուղղութեամբ ալ, կասկած չկայ, դեռ շատ ընելիք ունինք, եւ շատ աւելի մեծ թիւով դէմքերու համար՝ հին ու նոր ժամանակներէ, որովհետեւ պէտք է միշտ յիշենք մեր այդ մեծերը եւ ունկնդիր մնանք անոնց ըսածին ու ճանչնանք անոնց նուաճումները:

Երկրորդ, բայց ոչ նուազ կարեւոր նպատակն է յարգանքը մասնաւորաբար այսօր տակաւին գործող մեր կազմակերպութիւններուն եւ կենդանի մտաւորականներուն, գործիչներուն, արուեստագէտներուն եւ այլ ակնաւոր դէմքերու հանդէպ: Յիշել անոնց վաստակը, դնահատել զայն, ծանօթացնել անդիտաց, վեր առնել այդ վաստակին կարեւորութիւնը՝ յատկապէս օրինակ ծառայելու համար դալիք սերունդներուն: Այս մարզին մէջ ալ կրնանք ու անհրաժեշտ է աւելի՛ն ընել, մասնաւորապէս չսպասել, որ մեր արժանաւորները հասնին իրենց կեանքի աւարտին, անկարութեան վիճակի՝ ըստ արժանւոյն մեծարուելու համար:

Այս բոլորը, սակայն, իմաստ ունենալէ կը դադրին, եթէ չնայինք յոբելեաններէն անդին:

Եթէ ինքնաշարժ վարելու ատեն յետահայեաց հայելին մէջ կը նայինք՝ այդ կ'ընենք անվտանգ յառաջանալու համար: Որքան ալ հակասական թուի

այս, - ետ նայիլ՝ առջեւ երթալու համար, - նոյնը պիտի ընենք մեր յիշատակումներուն պարագային:

Երբ կազմակերպութիւններու տարեկարձերը կամ յոբելեանները կը տօնենք, ոչ միայն պիտի գիտնանք նշել իրագործումները, այլեւ կատարել հաշուետուութիւն՝ վերլուծելով թերացումներն ու մատուցելով գալիքի մեր ակնկալութիւնները: Որոնք սրբազրութեան, ինքնասրբազրութեան ուղիները, ներկայացնել մեր ծրագրերը, անո՛նց իրագործման անհրաժեշտ պայմաններն ու կարիքները: Ոչ միայն ի՛նչը, այլեւ ինչպէ՛սը:

Ուրեմն երրորդ նպատակն ալ կազմակերպութիւններու ինքնանորոգումն է եւ դրօշի փոխանցումն է նոր սերունդին:

Մեր յոբելեանական նախաձեռնութիւնները երբեմն կը քննադատուին որպէս անօգուտ միջոցառումներ: Մասնաւորապէս երբ այնքան մարդու չէ նիւթով կը ներդնենք զանոնք իրագործելու համար: Այդ ներդրումները կ'արդարանան իրապէս այն պարագային միայն, եթէ այդ նախաձեռնութիւնները ծառայեն ոչ միայն ետեւ նայելու, այլեւ յառաջ երթալու:

Ծառայեն վերահաստատելու մեր յանձնառութիւնը:

Վերահաստատելու հայ կեանքը բարելաւելու մեր կամքը:

Ամրապնդելու հայօրէն ապրելու մեր ոգին:

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ «Դրօշակ», 2024 ապրիլ

Advertisement for HoriZon featuring the logo and text: «Հորիզոն»ի facebook-ի հարթակը Գանատայի մէջ ժամանակաւոր առցանց արգելափակուած ըլլալով, Գանատայի մեր Facebook-ի հետեւորդները կրնան իրազեկուիլ «Հորիզոն»ի հրապարակումներուն՝ «Հայրենի Հորիզոն» նոր հարթակով. Hayreni Horizon Արտերկրի մեր հետեւորդները կրնան հետեւիլ մեր սկզբնական հարթակին:

Advertisement for Ghadir Meat & Restaurant with logo and contact information: T. 416-750-7404, 1848 Lawrence Avenue E, Scarborough, ON M1R 2Y4

Advertisement for Annie Varbedian, Sales Representative at Sutton Group-Admiral Realty Inc., Brokerage: Direct: (416) 918-3615

Advertisement for Vahram Pirjanian, President at METRAS Shipping and Forwarding Inc.: 2175 Sheppard Ave. East, Suite 215, Toronto

Advertisement for ARZ fine foods, The Essence of Mediterranean Gourmet Since 1989: Website: arzfinefoods.com

Advertisement for Haroot Sepan at ARARAT: T +1 (416) 900 8626, haroot@araratfoods.com

Advertisement for hearing aid source: Andre Ayvazyan HIS B.A.S., andre@HearingAidSource.ca

Advertisement for The Diamond Realty featuring Gary Chahinian and Gabriel Chahinian: 416-258-8892, 647-580-5818

Advertisement for I.D.A. Cassandra Pharmacy Inc.: 2040 Victoria Park Ave. Toronto, Ontario M1R 1V2

Advertisement for ANI BAKERY անի ֆուրնա: Middle Eastern Pizza Lahmajoun, ARSEN DABBAGHIAN, Tel: 416.285.7164

Կը դատապարտենք հայրենի հողերը յանձնելու ՀՀ իշխանութիւններու դատադիր ընթացքը. ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի նամակը ուղղուած ՀՀ իշխանութիւններուն

24 Ապրիլ 2024ին, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը այցելեց Գանատայի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անահիտ Յարութեանին եւ անոր յանձնեց գանատահայ համայնքի ընդլուարտ արտայայտող նամակ մը՝ ուղղուած Հայաստանի Իշխանութիւններուն: Ստորեւ նամակի բովանդակութիւնը:

Հայոց Յեղասպանութեան 109-ամեակը կը դիմաւորենք համահայկական ճգնաժամի մէջ: 2023 թուականի Արցախի Հանրապետութեան կորուստն էր, Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները, նոյնինքն արցախահայութեան ցեղասպանութիւնը կազմակերպած Ատրպէյճանի իշխանութիւններուն հետ Հայաստանի ինքնիշխան սահմաններու սահմանազատման քայլին կը դիմէ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գանատայի կառոյցը խստորէն կը դատապարտէ Հայաստանի իշխանութիւններու անձնատուողական վարքագիծը: Կը դատապարտէ գործող վարչապետին կողմէ մեր ազգային այսօրուան իրականութեան մէջ «Պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի» վտանգաւոր եզրոյթն ու հասկացութիւնը սփռելը: Հայաստանի Հանրապետութիւնը մէկ մասնիկն է Պատմական Հայաստանի եւ այնպէս ինչպէս Արցախն էր մէկ մասնիկը այդ Բաւոյնական Հայաստանին: Իսկ մենք, գանատահայերս եւ Սփիւռքի այլ համայնքներ, անմիջական ժառանգներն ենք այդ պատմական հայրենիքին, եւ այսօր պատմական մեր բնօրրանէն դուրս կը գտնուինք Թուրքիոյ պետութեան կողմէ գործադրուած Հայոց Յեղասպանութեան պատճառով:

Պետութեան ղեկավարը երբ կը հրաժարի Հայոց Յեղասպանութեան իրաւաբազարական եզրէն եւ զայն կը փոխարինէ «Մեծ եղեռն»ով՝ անդառնալի հարուած կը հասցնէ պահանջատիրութեան տասնամեակներու պայքարին եւ ձեռքբերումներուն, կը նսեմացնէ Հայոց արդար դատը, կամակատար կը դառնայ եղեռնագործներուն եւ մէկ խօսքով ուրացման համազօր նախափորձ կը կատարէ իր իսկ ազգի պատմութեան հանդէպ:

Գործող իշխանութեանց նման գործունէութիւնը պիտի արձանագրուի Հայոց պատմութեան տոմարներուն մէջ որպէս դաւաճանութեան, ուխտագրութեան ու անձնատուութեան անագորոյն դրսերում:

Մենք Արցախի, Տաւուշի եւ համայն հայութեան կողքին ենք: Կրկին անգամ կը դատապարտենք հայրենի հողերը յանձնելու եւ զիջելու ՀՀ իշխանութիւններու պարտուողական ու դաւադիր այս ընթացքը եւ կը դատապարտուինք, որ որպէս ժառանգները Պատմական մեր հայրենիքին, այսօրուան եւ վաղուան յաջորդական սերունդներով վճռած ենք անվճատ շարունակել մեր պայքարը՝ մինչեւ մեր արդար իրաւունքներու վերատիրացումը:

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէ

«Պայքարը պէտք է շարունակել... եւ այս պայքարը կ'արդիւնաւորուի մեզմէ իւրաքանչիւրի ներդրումով եւ անսակարկ նուիրումով» Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեան

Ստորեւ լոյս կ'ընծայենք, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանի հեռակայ խօսքը Գամիշլիի մէջ տեղի ունեցած Հայոց Յեղասպանութեան 109-ամեակին նուիրուած հաւաքին՝ 24 Ապրիլ 2024:

Հոգեշնորհ Հայր Սուրբ, ազգային եւ միութենական մարմիններու ներկայացուցիչներ, սիրելի եւ հարազատ գամիշլիահայ հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ:

Երիտասարդները առանձին կը շնորհակալուին, որովհետեւ համաձայն չեմ յաճախ կրկնուած այն խօսքին՝ թէ երիտասարդութիւնը մեր ապագան է, այլ կը պնդեմ, որ երիտասարդութիւնը մեր ներկան է, ուր ազգային մեր հարցերուն համար մղուած պայքարին մէջ երիտասարդութիւնը ունի գործելու, որոշումներ կայացնելու եւ պատասխանատուութիւն կրելու էական առաքելութիւն: Ան այսօր իսկ ունի պայքարի առաջին գիծերու վրայ գտնուելու պարտաւորութիւն: Մանաւանդ, երբ այսօր ազգովին կը նշենք Հայոց Յեղասպանութեան հերթական տարելիցը, կանգնած ըլլալով ազգի ու հայրենիքի գոյաբանական նոր մարտահրաւէրներու դիմաց:

Սիրելի ներկաներ,

Նմանօրինակ մարտահրաւէրի մը առջեւ կանգնած էինք հարիւր ինն տարիներ առաջ, երբ թրքական հայաջինջ, ճիւղային, փանթուրքիստական ծրագրին իրագործումով հայ ժողովուրդը իր գողգոթան բարձրացաւ, մէկուկէս միլիոն սրբացուած հայեր զոհուեցան, ողջ հայրենիք մը հայաթափուեցաւ, պատմական մշակոյթի մը կոթողներ պղծուեցան: Յեղասպանական ծրագրի կենդանի վկայութիւնն է նոյնինքն Գամիշլին, որ ծնունդ առաւ իբրեւ արդիւնք Հայոց Յեղասպանութեան: Բայց այդ օրերու հայրենանուէր հայրերին եւ ճակատի օրինակով, երեք տարի ետք յարուստիւ առինք ու վեր խոյացաւ Հայոց անկախ պետականութիւնը:

Յաւոք սրտի, հայութիւնն ու Հայաստանը վերացնելու փանթուրքիստական ծրագիրը կանգ չառաւ եւ ան կը շարունակուի մինչեւ այսօր: Բոլորս ակնատես եղանք նոյն ծրագրի շարունակութեան, երբ Արցախը ենթարկուեցաւ թրքական բարբարոսական յարձակումի ու նոյնիսկ այս պահուն, Ատրպէյճանը նոյն ձեռագրով կը շարունակէ մշակութային ցեղասպանութիւնը Արցախի մէջ, ճիշտ այնպէս ինչպէս Թուրքիան տասնամեակներէ ի վեր հայոց մշակոյթի վկայութիւնները կը վերացնէ Արեւմտահայաստանի մէջ:

Այս անգամ կացութիւնը աւելի դժգոհ է եւ մեր անժամանացելի իրաւունքներու պաշտպանութեան կամքը վերանորոգելու հարցը աւելի մեծ կարեւորութիւն կը ստանայ, որովհետեւ երեսունամեայ անկախ պետականութիւն ունենալու պայմաններուն մէջ, հայրենի իշխանութիւնը փոխանակ պետական լծակներու արդիւնաւէտ օգտագործումով ամէն ճիւղ թափէ ազգին ու հայրենիքին դիմագրաւած մարտահրաւէրներուն դէմ կենսալու, ազգային իրաւունքներու պաշտպանութեան գերնպատակին շուրջ ազգը համախմբելու՝ լծուած է հայութեան դարաւոր թշնամիներու ջրաղացին ջուր թափելու գործին:

Ամբողջ հարիւրամեակ մը, նուիրեալ զաւակներու զոհաբերութեամբ, հայ ժողովուրդը պատճեց Յեղասպանութիւն իրագործած ճիւղայիններուն, ապահովեց Հայոց Յեղասպանութեան միջազգային ճանաչումը, Յեղասպանութեանն ճողոպրած բազմութեան մէջ հայ մշակոյթ, լեզու ու եկեղեցի պահպանեց, Արցախ ազատագրեց, վերանկախացած հայրենիք կերտեց ու ազգային ազատագրական պայքարի ջանք վառ պահեց: Իսկ այսօր, խուճապ մը արկածախնդիրներ եկան Արցախը զիջելու, հայութիւնը պառակտելու, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին մէջ Հայաստանը միջազգային հակամարտութիւններու թատերաբեմ դարձնելու, վերանկախացած հայրենիքի անվտանգութիւնը խաթարելու: Աւելին, պարտուողական ու զիջողական քաղաքականութեամբ արդէն Յեղասպանութեան փաստը կասկածի տակ դնելու, Յեղասպանին թէգերը կրկնելու ու պաշտպանելու:

Սիրելի ներկաներ,

Ակնյայտ է, որ այսօր հայ իրականութեան մէջ անհաշտ պայքար կայ ազգային ու ապազգային, պարտուողական ու յաղթանակողի, անարժանապատիւ խաղաղութեան ու արժանապատիւ խաղաղութեան միջեւ: Ահա թէ ինչու, բոլոր

ժամանակներէն աւելի, այսօր իւրաքանչիւր հայ ազգային գաղափարախօսութեան կողմը դառնալու պարտաւորութիւն ունի եւ իւրաքանչիւր հայ երիտասարդ Հայոց Յեղասպանութեան արդար հատուցման համար մղուած պայքարի մարտիկ դառնալու առաքելութիւնը ունի:

Բոլորս անկասկած կը հետեւինք Հայաստանի սահմաններուն վրայ ընթացող ալեկոծ իրադարձութիւններուն, ուր թշնամին չարախիճ ճրճուանքով կտոր առ կտոր կ'իւրացնէ հայրենի մեր հողը: Իսկ հայրենի իշխանութիւնը փոխանակ սանձելու թշնամու ցեղասպան նկրտումները՝ ուժային իր կառոյցներով կը փորձէ խեղդել հայրենիքի պաշտպանութեան համար բարձրացած ժողովուրդային արդար գայրոյթը եւ պաշտպանական ամուր դիրքերը կազմազանգելով՝ կը զիւրացնէ թշնամու յառաջխաղացքը: Ոմանք, միամտորէն կամ դաւաճողաբար, կը փորձեն համոզել, թէ Արցախը զիջելով խաղաղութիւն կը բերեն: Իսկ այսօր չեն գիտակցիր կամ չեն ուզեր հասկնալ, որ Արցախը մեր հայրենիքի անվտանգութեան դարպասն էր եւ կը շարունակէ իրերայաջորդ զիջումներով մեր ժողովուրդին կերակրել կեղծ խաղաղութեան օրակարգով:

Մենք ամբողջովին կը հասկնանք մեծ տէրութիւններու քաղաքական անբարոյականութեան ծալքերը: Կը հասկնանք նաեւ, որ քսաներորդ դարու առաջին Յեղասպանութեան անպատիժ մնալու արդիւնք են անոր յաջորդող ցեղասպանութիւնները եւ հայ ժողովուրդի ու հայոց պետականութեան դէմ գործուած ոճիրներուն նկատմամբ արդար ու ազգու պատժամիջոցներու բացակայութեան հետեւանքն է, որ Թուրքիոյ և Ատրպէյճանի աջակից Իսրայէլը այսօր կը համարձակի պաղեստինցի ժողովուրդին նկատմամբ ցեղասպանութիւն իրագործել: Կը հասկնանք նաեւ, որ անպատեհիւթեան արդիւնք է միջազգային հանրութեան աչքին առջեւ քիւրտ ժողովուրդին դէմ իրականացուած Թուրքիոյ սանձարձակ յարձակումները:

Մենք ամբողջովին կը հասկնանք աշխարհաքաղաքական այն բարդ իրավիճակը, որ այսօր կը տիրէ մեր շուրջ: Կը հասկնանք նաեւ, որ Ռուսաստանի, արեւմուտքի ու տարածաշրջանային պետութիւններու միջեւ ընթացող հակամարտութիւնները տնօրինելը փոքրիկ Հայաստանի մը ուժերէն վեր է: Պարզ է, որ քաղաքական անբարոյական միջավայրին մէջ իւրաքանչիւր գերտէրութիւն իր սեփական շահերով պիտի առաջնորդուի: Սակայն կարելի չէ Հայաստանի ու հայութեան այս կործանարար կացութիւնը վերագրել արեւելքին կամ արեւմուտքին: Այստեղ մէջբերեմ մեծն Գարեգին Նժդեհի խօսքը, որ կ'ըսէ. «Վայ այն ժողովուրդին, որ իր գլխուն եկած չարքներուն պատճառը այլոց մէջ կը գտնէ»: Ուստի, մեր գլխուն եկած չարքերն պատճառը պէտք է փնտռել մեր սեփական ապագայնութեան ու տեսնութեան մէջ: Այսօրուան դժուար մարտահրաւէրները դիմագրաւելու միակ լուծումը ազգային արեւելումի բարձր գիտակցութեամբ գիտնուած համխուժ միասնութիւնն է: Իսկ պարտուողականութեան, զիջողականութեան, թշնամիին առջեւ ծունկի գալուն ու ապագայնութեան շուրջ միասնակամ չեն դառնար: Ազգերը միասնակամ կը դառնան հայրենիքի պաշտպանութեան, յաղթանակ կերտելու կամքին, իրաւունքներու համար մղուած պայքարին շուրջ միայն:

Այս խորը համոզումով է, որ այսօր կ'ուզեմ դիմել բոլորիդ, որ հայ իրականութեան մէջ ընթացող պայքարին մէջ կողմնորոշուել, ազգային գաղափարախօսութեամբ գիտնուել, ականջ տալ Հայոց Յեղասպանութեան ու ազգային ազատագրական պայքարի ճամբուն վրայ ինկած նահատակներու կտակին ու տէր կանգնել հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներուն: Հայ ժողովուրդի գոյութեան պայքարի կարեւոր հանգրուանի մը մէջ ենք ազգովին, թշնամին իր ծրագրերն իրագործելու, հայոց հողին ու ջուրին տիրանալու, Յեղասպանութիւնը իր աւարտին հասցնելու պարարտ հող գտած է հայ ապագայնութեան, պարտուողականութեան ու անձնատուութեան մէջ, իսկ մենք այդ բոլորը արմատախիլ ընելու եւ ազգային պայքարի շուրջ համախմբուելուն մէջ կը տեսնենք ազգի ու հայրենիքի փրկութիւնը: Պայքարը պէտք է շարունակել Հայոց Յեղասպանութեան արդար հատուցման, ազգային մեր դիմագրիդ պահպանման, արցախահայութեան վերադարձի ապահովման եւ ազգային պետութեան ամրապնդման ուղղութիւններով: Իսկ այս պայքարը կ'արդիւնաւորուի մեզմէ իւրաքանչիւրի ներդրումով ու անսակարկ նուիրումով:

Գեմարիճ... սկիզբը էջ 4

կ'ունենայ, որուն դիմաց հայ ժողովուրդը պէտք է ամուր կանգնի, չմոռնայ իր պատմութիւնը՝ միշտ յիշելով, պահանջելով իր իրաւունքը եւ արդարութեան տենչալով: Ան անդրադարձաւ նաեւ Երուսաղէմի հայութեան, որոնք պէտք ունին պաշտպանութեան եւ նեցուկի: Օրուան պատգամը բաժնուած էր 4 ենթագլուխներու, յիշողութիւն, փոխհատուցում կամ ցեղասպանութեան հետեւանքներու վերացում, դիմադրողականութիւն եւ պահանջատիրութիւն:

Առաջին ենթագլուխի պարագային ան անդրադարձաւ յիշողութեան կարեւորութեան եւ յիշողութիւնը վառ պահելու համար կրթութեան կարեւորութեան, ցեղասպանութեան դիտելիքներու ձեռքբերման, եւ յիշողութիւնը որպէս սերունդէ-սերունդ փոխանցուող ժառանգութիւն՝ անոր կարեւորութեան մասին: Ան նաեւ դիմադրութեան ձեւ մըն է. յիշողութեան ճամբով կրնանք մեր պահանջատիրութիւնը յառաջ տանել, յիշելով կրնանք դիտնալ, թէ ի՞նչ կը պահանջենք, կրնանք ձգտել արդարութեան եւ պարզարիւ արդարութեան համար: Հետեւաբար յիշելու համար պէտք է լաւ գիտնանք, լաւ ճանչնանք մեր պատմութիւնները եւ փոխանցենք սերունդէ-սերունդ:

Երկրորդը՝ փոխհատուցում կամ ցեղասպանութեան հետեւանքներու վերացում, որ կ'ընդգրկէ վնասներու հատուցումը, չկրկնելու երաշխիքները, ներողութիւնը, ցեղասպանութեան կանխարգիլումը, նիւթական եւ կալուածներու վնասից հատուցումն ու անոնց վերադարձի անհրաժեշտութիւնը:

Երրորդը՝ մենք եւ միջազգային հանրութիւնը պատասխանատուութիւնը ունինք պաշտպանելու հայութիւնը, ցեղասպանութիւնը չկրկնուելու իմաստով նաեւ մեր իրաւունքները պաշտպանելու իմաստով, յատկապէս արդարութիւնը վերականգնելու:

Չորրորդը՝ հակառակ բոլոր դժուարութիւններուն, մենք միշտ վերապրած ենք, վերականգնած ենք, մեր մէջ գտած ենք այն ուժը՝ պայքարելու ոգին վերագտնելու. հետեւաբար հարկ է այսօրուան տիրած յուսահատութեան եւ յուսալքութեան վերջ տալ եւ վերականգնել մեր ուժերը:

Բանախօսութեան աւարտին հաղիսավար ընկերուհին նշեց, որ մեր ոգեկոչումին կը մասնակցին կառավարական անձնակազմները եւ Ուղեւորութիւնը ուստի կանապետը, որոնք ելոյթ պիտի ունենան իրենց սրտի խօսքերով:

Յաջորդաբար հրաւիրուեցան Գանատայի խորհրդակցաններ՝ Պրայըն Մէյ, Վալերի Պրատֆորտ, Մայք Մօրիս, նահանգային խորհրդակցաններ՝ Մայք Շրայները, Պրայըն Րիտըլ, Ճէյն Տիքսոն, Էշլի Քլանսի, Օնթարիոյի Ազատական կուսակցութեան ղեկավար Գաթրին ՄըքԿէրի, քաղաքական պաշտօնատարներ՝ Սու Յօքսթըն, Հելէն Շուէրի, Բաս Ըրջօ, Շէրի Բօպերթս, Պերրի Վալանովիք, Քերըն Րիտման եւ ուստիականապետ Չիք Մարք, որոնք շնորհակալութիւն յայտնեցին բանախօսին՝ իր շինիչ եւ մանրամասն տեղեկութիւններ փոխանցելուն համար, շնորհակցին Արցախի ժողովուրդին նեցուկ կանգնելու կարեւորութիւնը, եւ թէ Գանատան միշտ եղած է եւ պիտի շարունակէ մնալ բարեկամ հայ ժողովուրդին:

Պէքմէզեան իր փակման խօսքին մէջ շնորհակց, թէ միշտ կը յիշենք, պիտի յիշենք եւ պիտի պահանջենք մեր զրաւեալ հողերը, պիտի պատմենք ու պիտի փոխանցենք յաջորդող սերունդներուն, մինչեւ արդարութեան կիրարկուիլը:

Նախքան ձեռնարկի փակումը հրաւիրուեցաւ Աւետարանական եկեղեցւոյ պատուելի Արա Պալըքճեան, որ աղօթք բարձրացուց առ Աստուած, խնդրելով իմաստութիւն՝ հարթելու բոլոր դժուարութիւնները:

Ս. Նշան եկեղեցւոյ հովիւ Հոգշ. Տ. Գեղարզ Մ. Վ. Քիւսպէքեան «Պահպանիչ»-ով փակեց ձեռնարկը:

ՅԱԻԱԿՑԱԿԱՆ

«Հորիզոն» շաբաթաթերթի խմբագրութիւնը ցաւակցութիւն կը յայտնէ «Մանկապատանեկան Հորիզոն»-ի խմբագիր Անահիտ Պալեանին, իր հօր՝ ՄԵԼԻՔ ՄԵԼՔՈՆ ԹՈՐՈՍԵԱՆԻ մահուան տխուր առթիւ:



Թորոնթոյի «ՀՈՐ ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆ» յատագիրը կարելի է դիտել -

Շաբաթ առաւօտեան ժամը 9:00-10:00
Կիրակի առաւօտեան ժամը 6:00-7:00
Երեքշաբթի կէսօրոյ ժամը 12:00-1:00
Յինգշաբթի երեկոյեան ժամը 10:00-11:00

OMNI 1 կայանէն:



ÉGLISE ARMÉNIENNE SOURP HAGOP
Conseiller(ère) comptable et philanthropie

Résumé du poste :

Sous la supervision de la directrice des finances et de la philanthropie, la personne en poste est responsable des différentes tâches reliées à la comptabilité et la philanthropie.

Compétences spécifiques recherchées :

- 1. Participer à l'analyse des états financiers mensuels et annuels incluant les écritures de régularisation de fin de mois et les conciliations des comptes comptables;
- 2. Participer à la préparation des dossiers de vérification;
- 3. Analyser et suivre les coûts des projets;
- 4. Participer à l'élaboration de fichiers modèles internes pour faciliter les processus internes;
- 5. Préparer les ententes de dons, les rappels de promesses de dons, les lettres de remerciement, les documents d'information et les présentations de projets;
- 6. Entretien de la base de données des donateurs en recourant aux pratiques exemplaires en matière de saisie et de tenue de dossiers;
- 7. Toutes tâches connexes afin d'assurer la continuité du service.

Qualifications requises :

- 1. Diplôme collégial en comptabilité ou équivalent ;
- 2. Minimum de 10 ans d'expérience en comptabilité dans des tâches semblables;
- 3. Expérience en culture ou en philanthropie culturelle;
- 4. Un excellent sens de l'organisation et de la planification du travail, ainsi que du respect des échéanciers;
- 5. Maîtrise et habiletés à travailler avec les logiciels MS Office, plus particulièrement Excel et les logiciels comptables;
- 6. Bonne maîtrise du français tant à l'oral qu'à l'écrit - la maîtrise de l'anglais est un atout.

Horaire de travail :

Temps plein – 40 heures par semaine

Faire parvenir votre curriculum vitae ainsi qu'une lettre de motivation d'ici le 17 mai 2024 par courriel à tamar.yaghejian@sourphagop.net.

*Seules les personnes dont la candidature a été retenue seront contactées.



ԳՐԱԻՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

«ՀՈՐԻԶՈՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ 45-ԱՄԵԱԿ
Ուրբաթ, 4 Հոկտեմբեր 2024 - ԹՈՐՈՆԹՕ
Շաբաթ, 5 Հոկտեմբեր 2024 - ԳԵՄՊՐԻԾ
Կիրակի, 6 Հոկտեմբեր 2024 - ՄՈՆԹՐԷԱԼ

horizon
H O R I Z O N
Hebdomadaire arménien
Armenian Weekly
Publié par / Published by
Les Publications Arméniennes
(1991)
3401, Olivar-Asselin
Montréal, Québec
Canada H4J 1L5

Abonnement annuel / Yearly subscription Canada
2^e classe - 2nd class: \$80 plus applicable taxes
1^{re} classe - 1st class: \$95
États-Unis / USA
1^{re} classe - 1st class: \$95 US
Ailleurs / Elsewhere
1^{re} classe - 1st class: \$125 US

Administration / Publicité
Sylva Eshramdjian-Bachekjian
(General Manager)
Tél.: (514) 332-3757
E-Mail: sylvia@horizonweekly.ca

Courrier de deuxième classe
/No. 40065294 / Second class mail
Dépôt légal: bibliothèques nationales
du Québec et du Canada - ISSN 0708580X

Թորոնթոյի
Ներկայացուցիչներ՝
Գրիգոր Հոթոյեան, (416) 494-1921
Ժազ Վարդեան, (416) 722-9225

Լուսանկարիչներ՝ Արմէն Ալեմեան, Մայք Թաւճեան, Իշխան Ղազարեան, Վազգէն Տէկիրմէնթաւ

Վարչ խմբագիր՝
Վահագն Գարապետեան
Վարչական դասախօսանքներ՝
Սիլվա Էհրամճեան
Աւագ խմբագիր՝
Վրէժ-Արմէն Արթինեան
Անգլերէն/Ֆրանսերէն՝ Վիգնի Արաւ-
համեան, Թիմա Սիլվահեան
Սրբագրիչ՝
Սոնա Թիթիգեան
Ծանուցումներու ձեւաւորում՝
Լորի Խաչերեան

Financé par le
gouvernement
du Canada
Funded by the
Government
of Canada

ՀՈՐԻԶՈՆԻՆ
Ի ր ա մ ու ս ն ո յ ն , Վ ր է ժ
Ա ճ է մ ե ն ի յ ի շ ա տ ա կ ի ն
Ս ե դ ա Յ ա կ ր ե հ ա ն 500

ՍՈՒՐԲ ՅԱԿՈՐ ԱՌԱՋՆՈՐ-
ԴԱՆԻՍ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑ-
ԻՈՅ

ՆՈՒՐԻՅԱ ՊՈՅԱՃԵԱՆ ԺԷ-
ՊԷՔԵԱՆԻ մահուան
Տ. ե. Տ. Արա Նահապետեան
200

Էլիզ Նահապետեան 100
Լիւսի Ինճոյեան 50
Յարութ, Սօրի Պէգեան 100
Սոկրատ, Մարալ Պոյաճեան
25

Մարի Ժէպէքեան 50
Էլիզապէթ Ժէպէքեան 50
Վաչէ, Նորա Յարութիւն-
եան, զւկը. 50

Տ. ե. Տ. Զարեհ Պոյաճեան
50
Dimitri, Zepur Varelas 25
Sonia Cimetier 25

Նիդիլիան ընտանիք 50
Անահիտ Պոյաճեան 50
Տ. ե. Տ. Գէորգ Փիլոյեան
100

ՊԵՏՐՈՍ ԳԱՐՐԻԷԼԵԱՆԻ
մահուան
Մայտա, Լեւոն Գարբիէլ-
եան 500

Սարգիս Պոյաճեան (Լիւր-
սէմպուրի) 400
Շաքէ Յակոբեան 100
Ժիրայր, Հուրի Զաքարեան
50

Ժան, Յամիկ ձիկունեան
50
Վրէժ-Արմէն, Նազան
Արթիւնեան 50

Կարպիս, Անահիտ Գարբի-
էլեան 50
Տ. ե. Տ. Վիգէն Յովսէփեան
50

Բաֆֆի Փիլիպոսեան,
Տօքթ. Մովսիսար Տէր Խաչա-
տուրեան 75

Վիգէն Թիւֆէնկեան 50
Հանրի Զալզալ, Նայիրի Տօ-
լապճեան 100

Սիրուն Ներսէսեան 20
Էտուար Սողիկեան 50
Տիրուկ Մանսիկեան 50
Սեդա Գարապաճեան 50

Մեթր Հրանդ Նահապետ-
եան, Թամար Շամլեան 100
Ալպէր, Սոնա Խաչերեան 20
Վերթին Տէր Պետրոսեան 50
Շուշան Տէր Պետրոսեան 50

Սիլվի, Ալէն Մուսալի 100
Սերոր Կիւլպէնկեան 60
Մէրի Մազմանեան 50
Սուլթան Փալանճեան 20
ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւ-
ղի

Ընկերային յանձնախումբի
ընկերուհիներ 130
Տ. ե. Տ. Գրիգոր
Գարաօղլանեան 40
Արաքսի Սարաֆեան Զէքի
50

Սերոր, Անի Սահակեան 50
Տ. ե. Տ. Ռաֆֆի Յրուհեան
100
Լուսի Ալեքսանեան 50
Մանուկ, Սոնիա Փիլիկեան
50

Վարսենիկ Պէգեան 25
Կարէն Տէր Ասատուրեան,
ընտը. 50
Ժուլիէթ Հայաթեան 50
Յակոբ, Սեդա Գաթարոյեան
50

Մարիամ, Գարբիէլ Քէօսէ-
եան 50
Մայր, Ռօզին Թորոսեան 50
Ռուբէն, Սուզան Աշքարեան
25

Սեւան, Նաթալի Իսթան-
պուլեան 200
Աննա Փիլիկեան, ընտը. 100
Կարօ, Հայկօ Նահապետեան
50

Վարդուհի Կարապետեան 50
Ալիս Մասէրէճեան 25
Գէորգ, Նոտոս Գարբիէլեան
100

Մարտիկ Գարբիէլեան 100
Մարի Գարբիէլեան 100
Գէորգ, Թալին Գաթարոյեան
50

Նուարդ Թաշճեան 30
Տ. ե. Տ. Վահէ Թաշճեան 30
Սամուէլ Գալուստեան 50
Տիգրան Մարգարեան,
ընտը. 250

Տ. ե. Տ. Գրիգոր Գոչունեան,
զւկը. 20
Գրիգոր Տիգրանեան 50
Տ. ե. Տ. Վիգէն Սարգիսեան
50

Տ. ե. Տ. Սերոր Գարայեան
25
Ատրինէ Ապաճեան 50
Պարոյր, Գարօլին
Գազանճեան 50

Վարուժան, Անի Սերորեան
100
Նազօ, Վարսենիկ Խաչիկ-
եան 50

Տ. ե. Տ. Յակոբ Գարայեան
50
Սեդա Իսկէնեան 30
Յարէթ, Ալին Թիւթիւնճեան,
զւկը. 50

Պետրիկ, Սոնիկ Վարձպետ-
եան 100
Michael, Sossi Hubbard 50
Կարօ Մարկոսեան 25
Տ. ե. Տ. Գէորգ Քէօսէեան 50
Տ. ե. Տ. Խաչիկ Իսթանպուլ-
եան 50

Բարբէն, Արմինէ Կարա-
պետեան 50
Արօ Նիդիլիան 100
Արա, Շոդիկ Գաթարոյեան
100

Belcher family 100
Ազատ Նալբաթեան 50
Շնորհիկ Զոպոյեան 50
Սիրվարդ Զուրիկեան 50
Նուշիկ Էլոյեան 100
Jerry, Taline Devletian 50

Անահիտ Մարգարեան 200
Սալբի Մարգարեան 100
Գրիգոր Տէր Ղազարեան 50
Ռաֆֆի, Հուրի Անտոնեան
50

Գատրոտազատէ ընտանիք
150
Նոյմի Եղճեան 50
Տիանա Հաճէթեան 100
Տ. ե. Տ. Վիգէն Աբրահամ-
եան 50

Մարկօ Մանիկեան 50
Տ. ե. Տ. Մանուէլ Քէօսէեան
50
Տ. ե. Տ. Ճորճ Զատոյեան
100

Բժուբէն, Անի Պետրոսեան
50
Տ. ե. Տ. Սարօ Տէր Պետրոս-
եան 100

Սիմա Մարուհեան 25
Ղազարոս, Մարալ
Գալայճեան 40
Յակոբ, Աննա Պուլկարեան
50

Արթօ, Ալիս Մարգարեան
100
ՀԻԼՏԱ ԱԿՈՇԵԱՆ ԺԷՆ-
ՊԱՇԵԱՆԻ մահուան

Կարօ, Հայկօ Նահապետեան
100
Վիգէն, Վիլիան Ակոշեան,
ընտը. 100

Ղասան, Թալին Մրատ 100
Ճօ, Մարիա Մրատ 50
Տարազեան ընտանիք 100
Ռաֆֆի, Ժպիտ Յոուսճեան
250

Զարեհ, Վրէժուհի Տէրվիչ-
եան 40
Յակոբ Յոուսճեան, ընտը.
100
Յարութ Յոուսճեան 100
Վիգէն, Լիզա Յոուսճեան
100

Վերա Պետրեան 100
Մեթր Հրանդ Նահապետ-
եան, Թամար Շամլեան 300
ԲՈՏՐԻԿ ԳԱԶԱՐԵԱՆԻ մահ-
ուան

Համեստուհի Գանաճեան 30
Սոնա Մարաֆեան 30
Բեքուհի Մէրմէթճի 25
Հայկազ, Շաքէ Ամէնճեան
50

Ժան, Հուրիկ Թանաշեան
100
Լուիսիկ, Թալին Մելիք 100
Հուրի Հաքիմեան, ընտը.
100

Միրնա Պալեան 50
Սեդրակ, Մարալ Տաքէսեան
50
Թիւթիւնճեան ընտանիք 60
Տանիլ, Նանսի Թաշճեան,
ընտը. 50

Փառքուհի Ղարիպեան,
ընտը. 40
Տիգրան Գազարեան 100
Վահէ Գազարեան 100
Արթի, Թալին Գազարեան,
զւկը. 100

Պէտօ, Քնար Մէլիք 50
ԿԱՐԱՊԵՏ, ԱՆԺԷԼ
ԳԱՐԱՐՈՅԵԱՆԻ մահուան հոգ-
ւոյն

Յովհաննէս, Սեդա
Գաթարոյեան 100
«Տէր ՈՂՈՐՄԵԱ» ի խնդրա-
նօք

Մի ոմն 100
Մի ոմն 20
Սարգիս Շիթանեան 100
Փոնուկ ԾԱՂԻԿԻ

Մի ոմն 100
ԻԻՂԱԳԻՆ
Գէորգ, Անի Քէօսէեան 50
Սեդա Իսկէնեան 30
ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՅԾԱՌՈՒ-
ԹԵԱՆ

Սարօ Լիպէրեան 100
Տ. ե. Տ. Վարուժան Սերոր-
եան 50
ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ խնդրա-
նօք

Մի ոմն 10
ՎԱՐԴԱՆ ԻՍԿԷՆԵԱՆԻ 40-
ին
Սեդա Իսկէնեան 500

Մաքսուտ, Նորա Թուրչուճ-
եան, ընտը. 400
Յարութ, Սալբի Իսկէնեան,
ընտը. 200
Ժանէթ Թումայեան 50

Սիմա Մարուհեան, զւկը. 20
Հիւպէր, Աննա Մահճուպ-
եան 100
Տ. ե. Տ. Սարգիս Պարսուճ-
եան 20

Սիլվի Պարսուճեան 20
Հերմինէ Վարդանեան 50
Լուսին Իսկէնեան, զւկը. 75
Յակոբ Ալլեան 20
Վիգէն, Մարիա Տէր Յակոբ-
եան 25

Տ. ե. Տ. Կազար Եաբար 40
Խաչիկ Պասմաճեան 20
ԱՐԻ ԱՐԱՆԵԱՆԻ 2-րդ տա-
րիկցին

Րաֆֆի, Անիթա Աբանեան
100
Դրօ, Անի Աբանեան, զւկը.
50
Տ. ե. Տ. Փիլէն Լաշափէլ 50
Տ. ե. Տ. Հայկ Աբանեան,
զւկը. 50

Կարապետ, Սիլվիա Նազիր-
կանեան 100
ՄԱՐԻ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
ԶԱՔԱՐԵԱՆԻ 40-ին

Գօգօ, Արփի Զաքարեան,
զւկը. 100
Գօգօ, Վերա Պաղտասար-
եան, զւկը. 50
Սերոր, Թալին Յակոբ, զւկը.
100

Ժիրօ, Նուշիկ Ժամկոշեան,
զւկը. 100
Ճոնի Կիրակոսեան, ընտը.
20

Սերոր, Ֆլորա Կիրակոսեան,
ընտը. 50
Վազգէն Կիրակոսեան,
ընտը. 50

Անթօ, Անի Գըլլեճեան,
ընտը. 20
Սոնա Կիրակոսեան, ընտը.
100

Վահէ, Յամիկ Ժամկոշեան
100
Ժան Պաքոս 100
Բօզին Պետրոսեան 100
Նարինէ Բուստամեան 20

Նայիրի Մանուկ 30
Արա, Կոլնար Կիրակոսեան
50
Լուսին Ֆրսթրեճեան 20
Հրայր, Անի Յակոբեան 40
Պօղոս, Զեփիլո Պոյաճեան
30

Յովիլ, Բաթիլ Տէր Նիկողոս-
եան 30
Կարօ, Արապ Շէօսմէլեան 30
Զարեհ Պոյաճեան, Նաթալի
Կիրակոսեան 25

Լեւոն, Շաղիկ Տէրմէլեան 20
Մանուշ Կարապետեան 20
Զարեհ, Մարիա Պօղոզլան-
եան 40
ԶՈՒԱՐԹ ՓԱՓԱԶԵԱՆԻ 40-
ին

Վահէ, Սոֆի Թիւթիւնճեան,
զւկը. 50
Ճադ, Գարէն Թիւթիւնճեան,
զւկը. 50
Սթան, Գիմ Վլասիս Փա-
փազեան, զւկը. 25

Շանթ, Անտրէա Փափազ-
եան, զւկը. 25
Փօլ, Անի Թիւթիւնճեան,
զւկը. 50
Անդրանիկ, Սանա Առաքել-
եան 40

Փիլէրէթ Տէր Սարգիսեան
100
ՄԱՍԹԸՐ ԿԱՐՕ ՔԷՊԱՊՁ-
ԵԱՆԻ 3-րդ տարիկցին

Գարլօ, Մակի Յըրբըզլեան
20
ՄԱՐՏԻԿ ՏԷՕՔՄԷՃԵԱՆԻ
40-ին

Արթի, Անի Մաթակեան 100
Րաֆֆի Տէր Սարգիսեան
100
Դոկա Շանթ Տէր Սարգիս-
եան 100

Ճադ, Գարէն Թիւթիւնճեան
50
Արթօ, Ալիս Մարգարեան
100
ԱՐԱՄ, ՅԱՍՄԻԿ, ԳՐԻԳՈՐ,
ԱՐՈՒՍԵԱԿ,

ՎԱՀԷ, ԱԼԻՍ, ՄԱՏԹԷՈՍ
ՊԱԹԱՅԵԱՆԻ մահուան հոգևոց
Ռօզա Սեդա Պալթայեան 120
ԶԱԻԷՆ ՏԱՐԱՔՃԵԱՆԻ Ա.
տարիկցին

Արաքսի Տարաքճեան, զւկը.
Լոռի, Մաթիս 100
Վազրիկ, Լեւոն Պօղոսեան
100

ՀՐԱՆԴ ԳՈՒԹՆՈՒՅԵԱՆԻ,
ՄԵԼԱՆԻ ԳՈՒԹՆՈՒՅԵԱՆԻ
ԱՐԱՆԵԱՆԻ հոգևոց
Դրօ, Անի Աբանեան, ընտը.
100

Ռաֆֆի, Անիթա Աբանեան
50
Կարապետ, Սիլվիա Նազիր-
եան 30

MAISON Des Arts
Pierre Halteh
(514) 910-0833
(450) 682-0059
710 Bd. Curé-Labelle, Chomedey
Laval, QC. H7V2T9

Sutton performer inc.
ALBERT ARKILANIAN
IMMOBILIER | REAL ESTATE
aarkilanian@sutton.com
www.albertarkilanian.com
Cell: 514.962.8822

HONDA
HONDA GABRIEL
7000, boul. Henri-Bourassa Est
Montréal-Nord, QC H1G 6C4
www.hondagabriel.com
Tro Bachekjian
Représentant des ventes
Véhicules d'occasion
Pre-owned
Sales Consultant
tbachekjian@gabriel.ca
Tél.: 514 327-7777
Poste : 4139
Télééc.: 514 262-8019

ALYA BIJOUTERIE JEWELLERY
(514) 995-6555
ayla.jewellery@hotmail.com
3678 Boulevard Saint-Martin O,
Laval, QC H7T 1A8

X-LINE LOGISITCS
24/7 delivery services for seamless and secure
shipments between Canada and the USA
Special Events, Trade Shows, Inside Delivery,
Same Day Delivery, White Glove Services, Warehousing
Operation Manager Raffi Sevan
Tel: 514-968-3281, 514-554-8039, Email: dispatch@x-line.ca
Montreal: 4425 Boul. Poirier, St-Laurent, Qc, H4R 2A4
Toronto: 1149 Kennedy Road, Scarborough, On, M1P 2K8

ASSEMBLÉE NATIONALE DU QUÉBEC
SONA LAKHOYAN OLIVIER
DÉPUTÉE DE / MNA FOR
CHOMEDEY
Sona.LakhoyanOlivier.CHOM@assnat.qc.ca
450-686-0166

Serge Keuroghlian
Courtier immobilier
514-892-5649
skeuroghlian@sutton.com
Sutton
groupe sutton - excellence inc.
Agence immobilière
1555, boul. de l'Avenir bureau 100
Laval (Québec) H7S 0N5
B 450-662-3036
www.sergekeuroghlian.com

KRIKOR MAROUNIAN RLU
Independent Financial Security Broker
Life Insurance • Disability & Critical Illness Insurance
Group Insurance • RRSP/TFSA/RESP
Travel/Visitor Medical Insurance
11820 General Giraud
Montreal, QC H4J 2H6
Res: (514) 332-7021
Fax: (514) 731-7499
Cell: (514) 927-2666
krikormar@gmail.com

Pâtisserie Samadi
Tél.: 514.315.9572
5995, boul. Gouin Ouest, #102
Montréal, QC. H4J 2P8
www.patisseriesamadi.ca / zakaria@patisseriesamadi.ca
Tél.: 514.507.9573
595, boul. de la Côte-Vertu
St-Laurent, QC. H4L 1X8



ADONIS



NOS MAGASINS

2001 Sauvé O,
Montréal, QC H4N 3L6
(514) 382-8606

4601 boul.Des Sources,
Montréal, QC H8Y 3C5
(514) 685-5050

8880 boul. Leduc,
Brossard, QC J4Y 0G4
(450) 656-9595

2425 boul.Curé Labelle,
Laval, QC H7V 1R3
(450) 978-2333

225 Rue Peel,
Montréal, QC H3C 2G6
(514) 905-6499

2173 St-Cathrine O,
Montréal, QC H3H 1M9
(514) 933-4747

3100 boul. Thimens,
Montréal, QC H4R 0C9
(450) 904-6789

2655 Ave. Des Aristocrates,
Laval, QC H7E 0H3
(450) 665-8801

7250 boul.Des Roseaies,
Anjou, QC H1M 2T5
(514) 493-6667

1240 Ave Eglinton O,
Mississauga, ON L5V 1N3
(905) 363-0707

1055 St-Laurent boul,
Ottawa, ON K1K 3B1
(613) 778-8883

920 boul.Maloney O,
Gatineau, QC J8T 3R6
(819) 317-1737

Suivez-nous !



www.groupeadonis.ca

20 Ashtonbee. Road,
Scarborough, ON M1L 4R5
(416) 642-1515

2561 Stanfield Rd,
Mississauga, ON L4Y 1R6
(365) 207-0200

1700 Rue Bouvier
Québec, QC G2K 1N8
(581) 890-9994



KAREN



BARRY



GARO



ALEX



ARLENE

K A Z A N D J I A N

ACHAT|VENTE|FINANCE



RE/MAX 3000

IMMOBILIER
+
HYPOTHÈQUE

514 333 3000

CLASSÉS PARMIS LES MEILLEURS COURTIERIS RE/MAX AU NIVEAU MONDIAL

RANKED AMONGST THE HIGHEST PERFORMING RE/MAX BROKERS WORLDWIDE

- Karen Kazandjian, DA, courtier immobilier et hypothécaire agréé
- Barry Kazandjian, BA, courtier immobilier
- Garo Kazandjian, courtier immobilier
- Alex Kazandjian, courtier immobilier
- Arlene Der Ghougassian, courtier hypothécaire

RE/MAX 3000 INC. AGENCE IMMOBILIERE ET CABINET HYPOTHÉCAIRE